

З. Ширкендер
Түштүркитай Түшнүбө

26.7.1913 1913 р.

9(47.925)
U-37

— 78 —

18 NOV 2011

Հայոց ազգական պատմութեան
աշխարհագրական տեսական

ՊԱԿՐՈՒԹ ՅԱԺՄԱՌՈՑՈՒԹ

ՊԻՍՏՈՒԹՆԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԵՅ ՊԵՏՈՒԹԵԱՆ
ՎԵՐԵԲԵՐԵԱՆ

Բ.

ՀԵՅ ԲԵԳՐԵՑՈՒՆԵԵԾ ՃԻՒՂԵԳՐՈՒԹԻՒՆԸ



Խաչակը

Ա Հ Ա Յ Բ Ք Յ Ա Հ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ

Ա Յ Ա Յ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆ

ՀՊ.

ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ ՃԱԳՈՒՄԸ

Ա.

ՀԱՅ ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ ՃԽԽՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Բ.

ՎՐԱԿԱՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ ՃԱԳՈՒՄԸ



Վ Ի Ե Ն Ա

Մ Խ Ո Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1913.

31 AUG 2007

9(47.925)

Մ-37 ար.

ՀԱՅ

ԲԱԳՐԱՏՈՒԽԵԱՑ ՃԻՒՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ՖԵՆՈԹ ՈՒԹԻՒՆՆԵՐԱՎ

ԳՐԵՑ

ՊՐՈՖ. ԴԿՏ. Յ. ՄԱՐԿՈՒՍՅ

ԳԵՐԱԲԵՆԵՐԵԿԵ ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. Մ. Հ Ե Պ Ա Զ Ե Ս Ե

ԱՐԵՎԱԹ. ԱՌԵՍԵՆ



Վ Ի Ե Ն Ն Ա

Մ Խ Ո Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1913.

905 004 16

613

ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂԱԿԱՐԳԻ ՑՈՒՅՈՒՆՆԵՐԻ

ԽՈՍՔԻ ԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ



960 9
n

առ այս կամաց ուժութեան պահ ու առ այս
առ այս ուժութեան պահ ուժութեան պահ ու առ այս
առ այս ուժութեան պահ ուժութեան պահ ու առ այս
առ այս ուժութեան պահ ուժութեան պահ ու առ այս

ՅԱՌԱՋԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻՒՆ

Արական ժամանակագրութիւնն ինչպէս եւ
Վախտանգ իշխանին կազմած Քաղուածոյքը եւ շատ
աւելի նազոյն եղող համառուեալ հայ Խմբագրութիւնը՝
բացայաց կը ցուցնեն թէ, Վրաստան ԺԲՐՈ դարէն
յասաջ չափազանց աղքատ էթ պատմական գրութիւն-
ներով եւ պաւրագիւներով։ Ժամանակագրութիւնը
մինչև Թոր դարու երկրորդ կէսը պատմական տեսա-
կէտով ամբողջապէս անարժէք է. եւ այս անոր համար
որ նազոյն ժամանակներու իր աղքիւր կեղծ Մովսէս
Խորինացին կը գործածէ։ Հերակոփ եւ անոր դաշնակ-
ցին Խաքան Ֆիրոզի ծնուք Տփոխի գրաւման եւ կո-
տորածին պատմութիւնը, որ իբրև առանձինն գրու-
թիւն մը յեթեան կու գտյ ծնուազրաց մէջ, առանձ-
նայատուկ նկարագիր մը կը կրէ, սակայն հաւանա-
կանաբար հայ բնազրէ մը թարգմանուած է։ Իրական
պատմական արժէք ունին միայն վկայաբանութիւնները,
եկեղեցական յիշատակարանները, բայց ամէնէն աւելի
ժողովոց վակերագիրներն, եթէ կան։ Տփոխի լոյս
ունանող „**Сборникъ Матеріаловъ для описания мѣстностей**
и племенъ Кавказа“ն թէնեւ հրատարակութեամբ այն
վկայաբանական եւ պատմական բնագրաց, որ Վրական
ժամանակագրութիւնը կազմելու աղքիւր նղած են՝ մե-
ծապէս զնանատելի է, սակայն ուժբախտաբար այս
հաւաքածոյքը շատ դժուարամատշելի է եւ ասկէ զատ
ուսւերէն լնգուաւ խմբագրուած է։ Վրացիք եթէ կը
բաղձան որ գիտնական աշխարհն իրենց քաղաքակրթա-
կան ծգուստներուն ընթացքին հետեւի աւելի լաւ կ'ը-
նեն եթէ իրենց պատմական եւ ազգաբանական երկերն
արեւմոեան եւրոպական լնգուաւ մը յօրինեն եւ ոչ
զիրենք մնշող ազգին լնգուաւը։ Տարաբախտաբար հայ
ժամանակագիրներն աւ, իրենց դրացիներուն Աղուա-

Նից եւ Վրաց մասին տեղեկութիւններ տալու մէջ շատ կծի են: Իսկի մատչելի աղքահւներէն Վրաստանի նագոյն պատմութենէն ինչ որ կարելի է քովէ քով քերել, ըրած եմ դեռ անտիպ երկու մը Պատմութիւն նայ մասնական թագաւորութեամ (Geschichte des armenischen Teilkönigreiches):

Ի մասնաւորի շատ թիշ ծանօթ է արաբական իշխանութեան ժամանակը. չկան ոչ Սերէոս նպիսկու պոսին Հայոց Պատմութեան՝ որ Խոսքով Բ.Էն եւ Մօրիկէն (590) մինչեւ Մուալիէ կը հասնի՝ եւ ոչ Հերոնդի Պատմութեան նման զրութիւններ արաբական լուծին ժամանակէն: Դոյն իսկ Ս. Արյո Տփղիսեցւոյն թանկագին Վկայաբանութեան նման հասուածները ճնշմակ պղուաներ են: Կառ հակառակ Արշիլ թագաւորին վկայաբանութիւնը ժամանակագրապէս եւ առարկայապէս բոլորովին խառնաշփոթ, եւ պատմական տեսակէտով անգործածելի զրոյց մըն է. սակայն անոր մէջ թվախեալ անապատի զաւակներուն սարսափի իշխանութիւնը՝ արիւոտ ժիւաղի մը պէս՝ խոռվիչ պայծառութեամբ մը աշքի կը զարնէ:

Վրական պատմութեան՝ արաբական շրջանին մէջ սահմանաքար մըն է այս երկրին մէջ նայ Բագրատունիներու մէկ ժիւլին նոր հարստութիւն մը հմմսելը: Սակայն այս նոյն իսկ տիեզերական պատմութեան տեսակէտով կարեւոր դէպքին ժամանակին եւ պարագաներու մասին անհատապէ խառնաշփոթութիւն մը կը տիրէ աւանդութեան մէջ: Սյա պատմառաւ իմ քննութեանց հաստատուն հիմ մը գտննելու համար նաև եւ առաջ Վրաստանի Զ-Ը ող դարու արտաքին պատմութեան վրայ ինչ որ անկասկածելի վկայութիւններէ կարելի էր ամփոփել, ի մի հաւաքեցի: Յետոյ նայ Բագրատունիաց քննական ազգատախտակը կազմեցի նայ եւ օտար աղքահւներու հիմման վրայ. իսկ համընթաց ծանօթութիւնները՝ միանգամայն առիթ ընծայեցին՝ բաւական պայծառութեամբ՝ թէեւ շատ համառուիւ, Բագրատունի տան իշխանութեան յաջորդաբար զարգացումը մատնասից ընելու: Բագրեւանդի ծակատէն ետքը (772) Վեւոնդ զմեզ կը թողու եւ Շապուհ Բագրատունոյ գործոյն կորսունովը յաջորդ ժամանակաշրջանին մէջ առանց առաջորդի կը մնանք՝ ուստի եւ

պատշաճ տեսայ աւելի ընդարձակ քռնել այդ մասը եւ ուրիշ ուղեցոյցի մը ի ինդիթ եւլել: Գտայ այս ուղեցոյցը յայնքին սքանչելի հըն Վատին ալ Եաբուբէի, որոն Հայաստանի (այսինքն Կովկասեան երկիրներու) հայոդ հատուածներն այս նպատակաւ ալ առաջին անգամ լիակատար թարգմանեցի եւ ուրիշ արարացի եւ հայ պատմագիրներէ օգտուելով մեկնութիւններով մոխացուցի:

Հողը այսպէս պատրաստուելուէն ետքը՝ Վարդան վարդապետին տեղեկութիւնն ինքնին ծշմարիտ լուսով մը պայծառացաւ եւ յայտնի նուալ թէ նոս եւ այլ որոշ տեղեր Ստ. Ասողիկի քով մեր առջեւն ունինք հատակոտրներ Ծապում Բագրատոսկանոյ պատմութենէն, որոն կորուսն անշափ աւաղնիք է մեզ համար: Այսու կը ցուցուի Բագրատունեաց Արաստան գաղթելուն ժամանակը եւ դարձեալ կարելի կ'ըլլայ ապացուցանել Կիւրապաղատ Էւտղներսն Կոյրին անծնաւորութիւնը, որ ժամանակագրութեան մէջ ցնդին զլրւսը կը դրուի: Թրդ դարու առաջին երկու եռամսսերուն համար յէականս պէտք ենք միայն Եաբուբէի տեղեկութիւններովը զո՞ս ըլլաւ. Ժամանակագրութեան շատ մը մանրագէպեն հիմնյ միայն իրենց պատմական յօրինուածով երեւան կ'ելլին: Ապագայ ուսումնասիրութեանց համար օգտակար պիտի ըլլայ իմ այս տեղեկութիւնս թէ Հայոց եւ Արաբացւոց ժամադր ազգանուան՝ Թրդ դարու մէջ Վրական Ռահիմ, Կախնթի եւ Մթիութիթի (Լեռնագալատ) քացատրութիւններն կը համապատասխանն (էջ 111 եւ յջք-): Ամէն բանէ յառաջ ստիպողական պէտք մըն է այս ժամանակիս վկայաբանութիւններն եւ սրբոց վարքերն արեւմուեան եւրոպական լեզուով մը ուսումնասիրելը:

Այս ընութեանս մէջ բաւական համարեցայ Արական Բագրատունինները մինչեւ ժրդ դարու վերջն հետապնդել: Գործ հրատարակուած էր նախ իմ „Ost-europäische Streifzüge“ (Leipzig 1903), էջ 391–465 գործոյս մէջ, բայց այժմ շատ ընդարձակուած եւ սրբագրուած ծեւիք մէջ հրապարակ կ'ելլէ հայերէն թարգմանութեամբ: Ուստանէսէ յառաջքերութիւններն նոս ամէնցն ալ սկզբնագիրներուն վրայէն ուղղուած են որոնք մասցած են Գիրք թղթոցի մէջ, զոր այն ատմն

գեր ձեռքիս տակ չունէի: Ամէնէն աւելի կը խնդրեմ որ մտադրութեան առնուի Դիոնիսիոս Տէլ-Մանրէ Կաթողիկոսին Ժամանակագրութենէն քաղուած կարեւոր յառաջբերութիւնը: Բագրատունեաց ուրիշ մէկ ցեղին՝ Տարօնի Եշևանութեան պատմութեան վրայ կը խօսիմ հատուածի մը մէջ, որ Ֆիմայ “ՀԱՆԴԻՍ ԱՄՄՈՅՑԵԱՅԻ մէջ լրյս կը տեսնէ” “Հարաւային Հայաստան և՛ Տիդիսի արքերակունքը յոյն և՛ արարացի աշխարհագիրներու համաձայն”:

Քերլին, 6 Յունուար 1914:

ՊՐՈՓ. ԴԿՑ. ՄԱՐԿՈՒՍԻՑ

ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ
ԱՌԹԻՒ

ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Ցոհմային պատմութեան քիչ ուսումնափրուած
մասերէն մին է՝ չայ նախարարութեանց մասնական
պատմութիւնը։ Բագրատունեան տունը, թէեւ ի սկզբան
հայ պատմութեան մէջ լուր դեր կատարած է՝ աւելի
արրունական շրջանակի մէջ իբրև թագաղիր, բայց
յընթաց՝ մասնաւորապէս արքունի տան անկրամքն
ետքը, իբրեւ բռուն եւ վարչական կարողութեամբ օժ-
տուած կրցաւ ստեղծել իրեն դիբը հանդէպ Մամի-
կոնեան տան, որ տակաւ առ տակաւ կը տուժէր իր
նախնական փառքէն, մանաւանդ 572՛ Վարդանի
ապատամբութենէն եւ չայկական սահմաններէն հեռա-
նալէն ետքը։ 483ին արդէն Մամիկոնեանը եւ Բագրա-
տունիք դէմ առ դէմ են մին իբրւն Տանուտէր եւ Ոպա-
րապէտ՝ յանձին Վահանայ, եւ միւսը իբրեւ Մարգ-
պան՝ յանձին Սահակայ ասպետի («Վզդ եղիւ առ տէքն
Բագրատունեաց Մահակ, զոր չայր եւ զօրավարն չայց
Վահան ի Ժամանակին յայնմ մարզպան կարգէին
չայց. ասպետն Սահակ՝ զմարզպանութիւնն, եւ Վա-
հան՝ զոէրութիւնն Մամիկոնէից եւ զսպարապետու-
թիւնն չայց», Դ. Փարապ. 121): Է. զարէն ի վեր Բա-
գրատունիք ազգային կեանքի մէջ՝ արարական շրջա-
նին – արդէն իշխող ծայն ունէին. յաջորդ զարեքուն
երկրին մեծ մասին վարչութիւնն իրենց ծեղքն ունէին,
նաև իբրեւ իշխանաց իշխան եւ ասաւ թագաւորական
թագով պօնուած։ Նոյնպէս իրենց տոնմանական միա
ժիւղն դրացի Վրական աշխարհնին մէջ վայելեց նոյն
յաջորդութիւնը։

Այսպիսի կարեւոր դիբրով պայծառացած նա-
խարաբութեան մը առաջին սկզբանաւորութիւնն իրեն

Նիւթ ընտրած է ուսուցչապետ Մարկուարտ այս գնդեցիկ ծնոնարկութեան մէջ, զրուած պատահական առթով մը՝ իբրև լուսաբանութիւն մը եւ հրատարակուած հեղինակին „Osteuropäische und ostasiatische Streifzüge“ (Leipzig 1903) աշխատասիրութեան մէջ:

Այս աշխատութիւնը հետաքրքրական է յատկապէս այն տեսակէտով, որ բազմահմուտ հեղինակը հաւաքած է նու ի մի Բագրատունեան տան հայող նիւթերն՝ ըստ հայ, յոյն, վիր, արաբացի եւ ասորի աղքա-րաց եւ դասաւրած է զանոնք ժամանակազորին եւ ցեղաքանօրէն:

Այսպէս ալ նկատուելու է աշխատութիւնս. ուստի թող չնկատէ նոն ընթերցողն ընդհանուր նկատողութիւններ Բագրատունի նախարարութեան դրից վրայ՝ հանդէալ միւս նախարարաց, կամ՝ անոնց գործունէութեան վրայ՝ ի նպաստ հայ քաղաքակրթութեան եւ այլն, որպիսի աշխատութիւն անշուշտ ուրիշ ծրագիր եւ յարմարագոյն ժամանակ կը պահանջէր. քան որ առիթ կ'ընծայէր հեղինակին վերոյիշեալ երկը:

Հայերէն թարգմանութիւնս¹, որ կատարուած է հեղինակին բաղնանաց համաձայն, մոխացած է բազմաթիւ յաւելուածներով ինքնին հեղինակի ծեռքէն, զիսաւրաբար արաբական եւ ասորական աղքիւններու հիման վրայ, որոնք թարգմանութեանս մէջ առնուած են այսպիսի լուսական գծին:

Ուսուցչապետն իւր հետազօտութեանց համար թէեւ ունեցած է աշաց առջեւ ազգային եւ օտար ամէն կարեւոր աղքերը, բայց, ինչպէս կը տեմնուի, ինչ ինչ մանը յիշատակարաններ եւ տնդիթ, որոնք ցիր եւ վայրավատին կը զտնուին այլ եւ այլ մատենագրական աշխատութեանց մէջ, անմատչելի մասցած են իրեն: Նոյնպէս իր ծանօթութեան չեն հասած բանի մը կարեւոր ուսումնասիրութիւններ, ուր քննութեան առնուած են կարգ մը ինդիքներ, որոնք կը հային նու շօշափուած նիւթոց: Յամբողջութիւն հեղինակին աշխատութեան՝ կը նշանակենք նու հարեւանցի կերպով այս-

¹ Նախարար մաս առ մաս լոյս տեսած Հանդէսական Ամսորեայի մէջ 1912. էջ 333, ծ19, 712 եւ 1913. էջ 160, 210, 281, 463, 659:

պիսի տեղիցներէն կարեւորները, յուսալով որ ասոնք ապագայ քննութեանց համար օգտակար կրնան ըլլաւ, իբրև առ ծեսն պատրաստ հատորիս մէջ:

Հայ Բագրատունեաց նորուած են բացի հեղինակէն յիշատակուած աշխատութիւններէն նաեւ Ա. Դրէս Բագրատունեաց հարստութիւնն ի Հայութուերէն ի Կյոր. անուստ. 1893, չու. 290, նովեմբ. էջ 51-139. H. Thopdschian, Die inneren Zustände von Armenien unter Ashot I., Halle 1904; այդ Politische und Kirchengeschichte Armeniens unter Ashot I. und Sembat I. nach armenischen, arabischen, syrischen und byzantinischen Quellen bearbeitet. Berlin 1905 (*արտասուր ի զորց* Mitteilungen des Seminars für orientalische Sprachen zu Berlin, VIII, Abt. II, S. 98-215): — Վրական Բագրատունեաց համար՝ M. Brosset, Histoire des Bagratides Géorgiens, d'après des auteurs arméniens et grecs, jusqu'au commencement du XI s. ի թերթին Bull. hist. phil. de l'Acad. de S. Peterbourg, t. I, 145-174, 177-208; Երտասուր. S. Petersbourg, 1844, p. 76: — Վրաստանի Զ-ի դարուց քաղաքական եւ կրօնական հանգամանաց համար առանձին աշխատութիւն կարելի է ցոյց տալ՝ չ. ն. Ակիմեան Կիւրիոն Կաթողիկոս Վրաց, Վեհնաս 1909, ուր ընդարձակօրէն նկատք առնուած են Սմբատ Վրկանի մարզպանը (Յմմո. էջ 157-164), Մովսէս, Երբանամ կաթողիկոսունը (Յմմո. էջ 108-126, 149-157), Մովսէս Եռլուտաւայ եպիսկոպոսն (էջ 197-220 եւայլն): Նոյնպէս Գուգարաց Աշուշայ, բղեշինսրու մասին համեմատէ չ. ն. Ակիմեան՝ Աշուշայի կնիքը. Հանդէս Ամս. 1907, էջ 121-126, 296-300:

* * *

Էջ 3 եւ յօ. չ. Ակիմեան ուշադիր ըրած է որ Թղթոց Գրիի համաձայն Սմբատ՝ «Քչկան», որդին է, եւ իրեն նորարը են Վոթանէս Քերդող եւ Գիգ Դաշտկարան (Յմմո. Համբ. Ամս. 1910, էջ 8):

Էջ 5. Սերէոսի Խօսքն (էջ 98) «Եղբայր իւր . . . լաւ եւս է չ. Ակիմեանի հետ Քրիստոփոր կաթողիկոսի նորօր մասին իմանալ, այլազգ կը պահանջուէր ։ եւ ընդ եղբայր Ճոյւա:

Էջ 9-10. Սեբ. 136 “զՄանուէլ զայըն առաքինի որ էր աներ Սմբատայ Ասպետի որդւոյ Մեծին Սմբատայն. Հ. Ակինեան ուղղութեամբ կ'առաջարկէ կարդա՛ւ... որ էր աներ Սմբատայ որդւոյ Ասպետի որդւոյ Սմբատայ, եւ այն (Կիւրին, էջ 158, ծn. 4):

Էջ 10. Կերեւայ թէ այս Աշոտն է այն Աշոտ պատրիկն, որ խնդրած է Դաւիթ Բագրեւանդացի փիլտրիայէն՝ Անսատաս Կաթողիկոսի օրով Բանին մարդեղութեան վրայ ժառ մը. Հմմտ. Արարատ 1906, էջ 270:

Էջ 13. Սմբատայ մասին կարելի է յառաջ բերել Թերեւս Նաեւ Դաւիթ Դունեցոյ վարուց հետեւեալ տեղին. “Եւ ճանաւը ի ժամանակս Սանակայ Կաթողիկոսի եւ Սմբատայ Բագրատունոյ շայոց թշխանի, յորում Տաճիկը տիրեալ ունէին զաշխարհն շայոց, եւ առաջնորդ զօրուն որ ի չայս՝ Արդայ անուն շայապատում, Ա. 548:

Էջ 31 եւ յջ.: Թէղողրոս Ապիկուրայի մասին Տմին. Georg Graf, Die arabischen Schriften des Theodor Abū Qurra, Bischofs von Harrān (ca. 740–820). Paderborn 1910, յառաջարան: Թէղողրոս ունի Նաեւ առանձին զիրք մը Քրիստոսի երկու ընութեանց վրայ՝ ուղղուած ընդդէմ շայոց. զոր արաբերէնէ յունարէն Թարգմանած է Միքայէլ Մինկեղոս եւ Թ. զարուն սկիզբներն Երուսաղէմի Թովմաս պատրիարքի (Հայանականարար Հայերէն Թարգմանութեամբ) խաւրած է ի չայս (Հմմտ. Th. Abuearae opuseulla, IV. հրտ. Gretze: Opp. t. XV. առ Migne, Patrol. gr. XCVII, 1503–1522): Նոյն կայ Նաեւ Արացերէն Թարգմանութեամբ (Հմմտ. Թուղթ Երանելոյն Թովմայի Երուսաղէմացւց հայրապետի ընդդէմ շայոց. Ժեպազիր Յան Պերեև, Полное собрание надписей Гелатского монастыря, т. II. Древности восточныя. Труды восточной комиссии . . т. I. Москва 1893, էջ 281: Դարձեալ Հ. Մարք, Արկանъ, монгольское название Христианъ. Византійскій Временникъ, նոյ. 12, 1906. Էջ 8 եւ յջ.: Նանայի եւ Ապիկուրայի վիճարանութեան Նկատմամբ ընդարձակ յիշաւակարան մ'ունինք Նանայի Յովհաննու Աւետարանի Մեկնութեան հայերէն Թարգմանութեան Յառաջաբանին մէջ. որ անձանօթ մացած է հնդինակին:

Այս յառաջարանը բանի մանգամ հրատարակուած է. առաջին անգամ Հ. Զարրանալեանէն՝ Մատենադարան թարգմ. Նախնեաց. էջ 620—624. ապա Հայապատում, թ. 51—56. Մարք, Արքայն, 11 եւ յջ. (Հայերէն ոռուսերէն թարգմանութեամբ). Նոյնը կը գտնուի յաճախ ձեռագրաց մէջ. այսպէս մեր Մատում, 611, թղ. Յա: Հոս քաղուածարար ի մէջ կը բերնը կարեւոր պատմական տեղիք.

“Եյր ոմն սարկաւագապետ զոլով նանա անուանեալ, յոյժ նմուտ եւ վարժ ասորի դպրութեան, սուացող բոլորիցն առաքինութեանց, պարկնշտ վարուք . . . ուղղափառ հաւատոցն որ ի Քրիստոս. որ եւ յանդիմանեալ զոմն հերետիկոս, զայր պերծարան և իմաստաէր, վանեալ հաւածական առնէր յաշխարէն Հայաստանեայց, որ երբեմ խոտորնակս ուսուցանէր՝ յերկուս բաժանելով գ-Քրիստոսի զանքած միաւորութիւնն, որ յետ անքակ եւ անշփոթ միաւորութեան: . . . Ծա (Ծնանա) Թանինմեալ մեծին Բագարատայ, որ ի տանէն Բագրատունեաց, այր յոյժ զբարձրագոյն ստացեալ զանուն, որ եւ պետ իշխանաց երբեմ ի բարբարուաց ազգէն Հազարացոց անուանեալ. որպէս թէ այսու զնա առաւել պատույ արժանաւոր վարկուցեալ, զորյ եւ զանց անցիցն յիւրում տեղուց փոքր ինչ յիշատակեսցուք”:

Բագարատ կը ինսդրէ նամայէն Յովհաննու Աւետարանին մեկնութիւնը. եւ նա “շրջագայութեամբ երից ամաց՝ յածեալ ընդ անապատս նրկին Միջագետաց . . . շարագրէ նամոսուարար ի բազմաց հաւաքելով, մի ըստ միոչէ ոտով զՄնկութիւն Յովհաննեան սրբոյ աւետարանին, փոխաքերելով յասորական լեզուոյն ի հագարական լեզուն”¹:

Այս միջոցին (851) Բագարատ Բագրատունի Տարօնի իշխանը (Թովմ. Ըրծ. 107) “ըմբռնեալ լինէր ի հազարական ազգէն, եւ սի վայր հողովեալ յասուա-

¹ Առաջակա նանա ժամանակ մը վերջը “ըմբռնեալ եղեւ, կը գրէ Յառաջարանին անծանօթ ննդինակն՝ ի մերում իսկ ժամանակի՝ ի հազարական ազգացն, վասն նախանձու որ ի նմանէ բազմափայլ վարդապետութեանն . . . զնի ի բանդ հանդերձ որդւովք իւրովք, (Հայապատում, 54:)

ծային հաւատոցն զոր ունէք՝ զլորեցաւ ի վի՞ անկանգ-
նելի կորսուեան՝ ուրանալով քիստոնէութիւնը. թէւս,
ինչպէս կը համբաւուի, և ըսէ թարգմանիչը, առ
երեւոյթս ուրացած:

“Յայնմ ժամանակի ի ծեռն պատահման իմն՝
գանծ զրոց հասեալ լինէր առ տէր Սմբատ Բագրա-
տունի, զոր ընկալիալ խնդութեամբ մեծաւ հրամայէ
փութով ի Հագարացւոցն ի հայկական վերաբերել լե-
զու ոչինչ ներելով իմնյ տկարութեանս... Եւ յետ
այսորիկ այսպէս եղելոյ հասեալ լինի¹ գանծ զրոց
այսորիկ առ Մարիամ Բագրատունի Սիւնեաց տիկին,
ի ծեռն Աշոտոյ հօր իւրոյ մեծ եւ երեւելի տեանն Բա-
գրատունոյ իշխանաց իշխանին: Խակ նրանեւոյն
Սիւնեաց տիկնոջ փոյթ ի մոր եղեալ վաղվաղակի
հրամայեաց որկիցս անզամ փոխաբերել ի հայկական
լեզու², առաջնորդութեամբ վերին ինսամոցն յարդարէ
համառօտարաք զաստուածային բարձրագոյն հաւատու,
վերագոյն ունելով ըստ իւրում բաղցը եւ յոյժ գովելիք
բարոյիցն. որ հասարակարար ունէք առ ամենայն մար-
դիկ՝ զինամ սիրոյ սիրելի սուրբ մոտացն, մանաւանդ
թէ միամիտ հաւատոցն որ ի Քքիստոս. պահպանեալ
լինի ի վերին ինսամոցն անվրդով առ ի յօգնութիւն
շորից ուսանեաց: . . . Այլ եւ Սմբատ Բագրատունի եւ
Մարիմ Սիւնեաց տիկին որ զգիրս սուրբ թարգմանել
հրամայեցին՝ զնոյն հայցին յիշել.”

Դժբախտաքար այս կարեւոր Յիշատակարանիս
գրութեան ժամանակն չէ աւանդուած: Խչպէս կը տես-
նուի յիշատակուած դէպիերը իրը 30 տարուան անջր-
պես մը կ'ենթադրեն: Լաւ ծանօթ են մեզի Աշոտի,
Սմբատի եւ Մարիմայ անծնաւորութիւնը, զորոնք Վա-
նեվանի նկեղեցւոյն արծանազորութիւնն այսպէս կ'ամ-
փոփէ. “Յանուն Ըստուծոյ ես Շապուհ Բագրատունի”

¹ Ապահովապէս 886էն ետքը. երբ վախճանած
էր Վասակ սիւնի, Մարիմայ ամեւսինը:

² Թէ ինչո՞ւ երկիցս կը թարգմանուի՝ պատճառն
չի տրուիք: Հաւանականարար վերագոյն աւանդուած
տեղեկութիւնը երկրորդ թարգմանիչը բաղադ է առաջ-
նոյն նախարանէն կամ վարչաբանէն. եւ որ ծանօթ
եղած կը թուի նաև վարդանայ եւ Մի. Եյթվա-
նեցոյ:

Հայոց ասպարագելու, տեքանց տէր, որդի Աշոտոյ Հայոց թագաւորի, ի ժամանակս Հայոց թագաւորի մեծին Սմբատայ՝ հարազատ նղօր իմոյ, և վերադիտողի Հայոց հայրապետի տեսոն Յովնաննիսի . . . եւ մեծափափազ տենչանօք վնրակացու եւ տեսուչ առնելով զքոյր իմ Մարիամ Սիւնեաց տիկին, յիմումն իշխանութեան ի Վանեվանս տուն Աստուծոյ վիմատաշ կոփածովք . . . ի թուիս Հայոց ՑժԲ (— 903):^{1:}

Այս հիմամբ կը նաև Բագրատունեաց տան Աշոտի գիծը կազմել այսպէս.

ՍՄԲԱՑ²

ԱՇԽԾ ԹԱԳԱՎՈՐ

(օծուած 885ին^{3:}). † 900. (ամուսին Խոսքովիդուիսոյ)

Սմբատ թգ.	Շապուհ	Մարիամ Սիւնեաց տիկին (ամուսին Վասակայ Խշխանիկ կոչեցնելոյ † իբր 886 ^{4:})
(օծուած 900)		

Միացնելով այս դոյզն ծանօթութիւններս ալ հեղինակին հաւաքած նիւթոց՝ կը յուսանք թէ հատորիս մէջ ամփոփուած կը ներկայանայ հայ բանասիրաց Բագրատունեան տան առաջին սկզբնաւորութեան համար հարուստ նիւթ մը, որ պիտի զիւրացընէ նոյն տան պատմութեան մամնական ուսումնասիրութիւնը:

ԹԱՐԳՄԱՆԻՉԸ

^{1:} Ստեփ. Օրպէլ. 132—133: Հոս թաղուած է, կըսէ Օրպէլ. 133, Սմբատ Բագրատունի:

^{2:} Ասիկա կ'երեւայ 869ի արձանագրութեան մէջ յիշուածը. հմմտ. Կոստանդնուպոլիս վիմական տարեզիր. 3:

^{3:} Օրպէլ. 128:

^{4:} Օրպէլ. 123:

Հայ

ՎԵՐԿԵՆ ԲԵԳ ԲԵՏՈՒՆԵԱԾ ԾԵԳՈՒՄԸ

Յետագայ ուսումնասիրութեանս լաւագոյն հասկացողութեան եւ բագրատունեաց՝ Պարսից տէրութեան վերջին ժամանակներէն մինչեւ թագաւորութեան վերահաստատումը՝ Հայոց պատմութեան մէջ խաղացած նշանաւոր գերին լուսաւորմանը համար, օգտակար համարեցայ կանխաւանոնց հին պատմութեան վրայ ակնարկ մը ձգել եւ այն՝ կարեւոր վկայութիւններով հաստատուած եւ քննադատորէն ճշդուած՝ ճիւղագրութեան ձեւի տակ, որ Բիւղանգական պատմութեան ալ գուցէ կրնայ նպաստել: Կը յուսամ թէ կարեւոր բան մը աչքէս չէ վրիպած:

Վեցերորդ դարու վերջերէն յառաջ զարմանալի կերպով բագրատունեաց վրայ շատ քիչ խօսք կ'ըլլայ հայ պատմութեան մէջ: Իմ գիտցածիս համաձայն այդ զարմին մինչեւ այն տաեն յիշուած ներկայացուցիչներն հետեւեալներն են:

“Իշխանն թագակապ՝ իշխանութեանն առպետութեան”, կը յիշէ Ագաթանգեղոս (Անետ. էջ 596) այն իշխաններու թուոյն մէջ, որոնք Ս. Գրիգորի ուղեկցեցան, երբ կեսարիա կ'երթարձեռնադրուելու: “Նմանապէս հայ “թագադիր ունդուն”, Տրդատ թագաւորին հետ կայսեր գացող աւագանւոյն գասին մէջն է (Ագաթ. 650): Երկու անդամն ալ Անդեղ տան եւ Մարդպետութեան իշխաններէն եաքը անմիջապէս կը կարգուի. տես իմ Երանշահր գործս, էջ 165 եւ յլ::

Բառի բառությունի, Ասնեսանի, Մազ-քթաց թագաւորին դէմ մղուած պատերազմին մէջ՝ վաշէ սպարապետին նիզակակիցներէն մին, Խոսրով Բ. ի ժամանակ. Փաւստ. Բուզ. Գ. գլ. Է. էջ 17:

Բառի բառություն մը (նոյնը), “Մեծ իշխանն սպարապետութեան” կը յիշուի այն իշխաններու հետ, որոնք Ներսէս կաթողիկոսի ուղեկից եղան, երբ ձեռնադրություն կ'երթար կեսարիա: Փաւստ. Գ. գլ. Դ. էջ 72. Ագաթանգեղոսի նման հոս ալ Մարդպետութեան մեծ իշխանէն՝ Հայը՝ անմիջապէս ետքը կու գայ Բագրատունին:

Մանուել Մամիկոնեան Պապ թագաւորի կրտսեր որդեպյն անշափահաս Վաղարշակին հետ կ'ամուսնացընէ “զդուստը առաջություն Բառի բառություն ի Սպեր գաւառէ, որ թագաւորըն թագակապքն լեալ էին ի բնմէ ազգին թագաւորութեան արշակունյայ, Փաւստ. Ե, գլ. ԽԳ (յ.թ. 382ին): Քանի որ Բառի բառություն ցեղին անունն է որ կը կրկնուի միշտ, անձուկ առմամբ այս բոլոր իշխաններն ալ անանուն են: Որովհետեւ Փաւստոս ամենէն վերջը յիշուած Ասպետին՝ անուն մը չի տար, միւս կողմանէ սակայն այդ անձը առանց անուան չեր կրնար մեալ պատմութեան մէջ, կեղծ Մովսէս զայն կը մկրտէ յետնադարեան համանուն մարզպանին անուամբ՝ Առնակ (Գ. ԽԱ, էջ 231, ԽԳ. 234) եւ զայն Պարսկա-Հայաստանի թագաւոր Խոսրով Գ. ի սպարապետ կ'ընէ, Գ. ԽԳ—ԽԶ, ԾԱ.

Տէրուց, իշխան Բագրատունեաց, Եղիշէ, էջ 160, Հմատ. 127, Ղ. Փարպեցի էջ 67 (ՏԳ. 1904):

Առնակ Առողեաց, Բագրատունեաց տէրը, ապրուտամբած Հայերէն, Մամիկոնեանց իշխանէն եւ Հայոց սպարապետէն՝ Վահանէն, 481ին մարզպանութեան իշխանութիւնը կ'ընդունի. Ղ. Փ. էջ 121, 122, 125—129, 134 եւ 482ին կ'իյնայ Ղ. էջ 135, 141:

Սունդիաս առաջի յերեւան կու գոյ այն
ազնուականաց մէջ, որոնք եպիսկոպոսաց հետ ի
միասին բարգէն կաթուղիկոսի սինոգական նամակը
հրատարակեցին կաւատի 18րդ տարին (506/7)
Գիլք Թվթոց 42:

Առնցմէ զատ կարծեմ թէ Բագրատունի-
ները կը յիշուին նաեւ 539ին. վասն զի Ասուտա-
նօններու (այսպէս կարդաւ Ապէւանօն) հզօր եւ
բազմանդամ ցեղովը, որ ինքզինքը ի սկզբան պատ-
րաստ ցուցուց հռոմէական Սիստաս զօրավարին
միանալու (չան օ՛ւ տան Ապէւանան [կարդաւ Աս-
ուտանան] չալուսմէնան շնորհ, մէշա թէ ծն չան
ուղաննթրապոն, որօշշարեն յինչէ Պրոկոպ.
Pers. II, 3, p. 160, 7—9), բայց վերջէն անյա-
ջող միջադէպներով՝ Հռոմէացւոց թշնամնոյն կողմը
ձգուեցաւ, միայն ասպետութեան իշխանութիւնը
կրնայ հասկցուիլ, այսինքն Սպերի մէջ Բագրա-
տունեաց ժառանդական իշխանութիւնը: Եւ թէ
Սպեր գաւառը Բագրատունեաց գլխաւոր բերդին՝
Բաբերդի հետ, Յուստինիանու ժամանակ Հռո-
մայեցւոց ձեռքն էր՝ բոլորովին բացայացած կ'իմա-
նանք Պրոկոպիոսէն De aedif. III, 4, p. 253, 15:

Զ. գարու պատմութեան ամենեւին հայ
ազքիւր չունինք: Սեբէոսի Պատմութեամէ, որ կը
սկսի Որմիզդ Գ.ի գահնկեցութեամբը եւ Խոսրով
Բ.ի գահակալութեամբը, վերստին լոյս կը ծագի
պատմութեան մէջ: Տես ճիւղագրութիւնը:

1. Ամբատ Բագրատունի՝ կայսեր (Մորիկի)
Թրակիայի համար սահմանուած 1000 սպառա-
զէններ կը տանի, Սեբ. 53. գաւագրութեան մը
գլուխ յամի 590 Theophyl. Sim. 3, 8, 6 (Հուμ-
պատօչ): Սեբ. 54, հման. Lebeau-St. Martin 10,
284 յլ., ի սկզբան որդեգիր կայսեր՝ Ափրիկէ աք-
սորուելու կը գատապարտուի, Սեբ. 55. Խոսրով
թագաւորէն Վրկանից մարզպան կը կարգուի. Սեբ.
59—62. կը նուաճէ Տապարաստանը, Սեբ. 63, Խոս-

բովի ութերորդ տարին արքունիք կը կանչուի (596/97), Հայաստան կ'երթայ, Սեբ. 64, ութարի Վրկանից մարզպանութիւն կ'ընէ:

Արքունիք կը կանչուի եւ Խոսրով-Շնորհ կ'անուանուի, Քուշանաց գէմ կը զբկուի եւ կը յաղթէ անոնց, սակայն իր բանակը կը ջախջախի թուրքերէն (615/16), Սեբ. 64—66: Սմբատ նոր բանակ մը կը գումարէ, Քուշանաց Հեփթաղեան թագաւորին կը յաղթէ եւ կ'աւերէ Տոխորոս տայնը. գուռը կը հրաւիրուի, Սեբ. 66—68: Տէրութեան երրորդ նախարարն է, կը նախագահէ Տիղփոնի Սինոդին 615ին, Սեբ. 121, 123. Ստ. Ասողիկ էջ 95—6 (տպ. Ս. Պետր.): Կը մեռնի Խոսրովի 28րդ տարին (616/17), Սեբ. 68 եւ Գոգովիտ գաւառին Դարիւնք գիւղը կը թաղուի:

2. Սեբ. 56:

3. Մատուակ Խոսրովի (596ին), Սեբ. 63, Զու-է-դէ-ն-Խոսրով տիտղոսն կ'ընդունի 616 17, Սեբ. 67/8: Կաւատ Բ.Էն Հայոց մարզպան կը կարգուի, Սեբ. 97, անհնազանդ կը մնայ Ատրպատականի իշխանին Խոռործ-Որմզդի եւ անոր որդւոյն Ռոստոմի, նմանապէս Մժէժ Գնոււնիին, Սեբ. 101/2: Ռոստոմի եղքօր Դարեքպետէն՝ իր որդիներովը՝ Տարօն կը փախչի եւ անկէ առ կայսր ի Կոստանդինոպոլիս, Հերակղը գէմ կը գաւաճանէ 635ին եւ Ավրիկէ կ'աքսորուի, Սեբ. 102: Հերակղ մահուրնէն յառաջ կ'երդուընցնէ իր որդին՝ որ ետ կանչէ Ասպետը եւ իւր նախկին աստիճանին մէջ Հաստատէ, Սեբ. 108 (641ին), Կոստանդին Հերակղի եղքօրորդին՝ Թէոդորոս Ռշտունւոյ աղաչանաց վրայ կը կատարէ զայս, Սեբ. 114: Նախկին աստիճանին մէջ կը հաստատուի 645/46, Տայք կը փախչի, Սեբ. 115, Կիւրապաղատ եւ իշխան Հայոց կ'անուանուի, բայց գեռ տուշութիւնը Հկատարուած կը մեռնի եւ Դարիւնքի մէջ կը թաղուի Հօրը պէս, Սեբ. 116:

4. Աեր. 98. Քրիստափոր կաթուղիկոսը
“բազում խռովութիւն յուղեաց եւ արկ սուր ի
մէջ ընդ Ասպետ (Վարագտիրսց) եւ ընդ եղբայր իւր
շարախօսութեամբ”։ Այս եղբայրը չի կրնար նոյ-
նացուիլ Սմբատ Ասպետի՝ մեծ Սմբատ Խոսրով-
Շնումնի որդւոյն եւ Մանուէլ Մագիստրոսի վե-
սային հետ, Սեր. 136, որ ճշգագոյնս Սմբատ Խոս-
րով-Շնումնի թոռ նկատուելու էր, տես թ. 6։
Գուցէ սակայն կրնայ նոյնացուիլ Վարագ-Սահա-
կայ՝ Սմբատ Բագրատունոյ հօրը հետ, Սեր. 117,
տես թ. 5։

5. Երբ Խամայելացիք 643ին Արծափք բերդը
պաշարեցին, բերդարդելները Դարիւնը Սմբատ
Բագրատունոյն՝ Վարագ-Սահակայ որդւոյն մարդ
զրկեցին օգնութիւն խնդրելու համար, Սեր. 117։
“Ի սորա յառաջնում ամի իշխանութեանն եւ
ի քսան եւ հինդ ամի կոստանդնի կայսեր, որ էր
թոռն Հերակլի, սկսաւ զօրս գումարել ի վերայ
աշխարհիս Հոյոց իշխանն Տաճկաց (Մուաւիա)։
Ազդ եղեւ առ թագաւորն կոստանդնին բանն եւ
հրամայէր զօրավարին, որ ի կողմանս Կիլիկեցւոց՝
ելանել ընդդէմնոցա։ Ընկենոյը եւ զիշխանն թէռ-
դորոս յիշխանութենէն վասն նենդութեանն, զոր
արար առ զօրավարին Պոռոկոպայ, եւ փոխանակ նորա
կացուցանէր զՍմբատ ոմն ի տոհմէ Բագրատու-
նեաց, եւ առաքէր ընդ զօրավարին իւրում։ Գրէ՛
եւ առ թէռդորոս Ռշտունի, որ յառաջն իշխանն
էր, ասէ Ե՛լ ընդ մեզ ի պատերազմ զօրօք որ
ընդ ձեռամբ քո է։ Եւ ոչ կամեցաւ նա ելանել։
Գրէ գարձեալ երկրորդ անգամ։ Եթէ ոչ ելցես
ընդ մեզ ի վերայ հինիս, ի դառնալն մերում այսրէն՝
ջնջեսցուք զտունդ քոյ յաղգատոհմէ մերմէ։ Որոյ
երկուցեալ ի սպառնալեացն՝ հանդ երձէր զորդի
իւր զԼարդ երթաւ ընդ իշխանին Սմբատայ եւ
տայր հրաման նենդութիւն առնել սիրելեացն եւ
միաբանիլ ընդ թշնամեացն։ Որոյ երթեալ առ

զօրավարն Յունաց չուեցին ի կողմանս Ասորւոց եւ անցին ընդ զոմի (ՀՅՈՒՂՄԱ) Եփրատայ: Եւ մատուցեալ որդւոյն Թէոդորոսի առ զօրավարն՝ խնդրէր զինքն կարգել պահապան նաւակամրջացն եւ նորահրամայեալ նմա պահել զիսելս զոմոյն:

Եւ իբրեւ բախսցին ընդ միմեանս պատերազմաւ, եւ անկան յերկոցունց կողմանցն հարուածք, դարձեալ զօրացան զօրքն Տաճկաց, եւ փախստական արարին զդունզն Յունաց յաւուր մեծի շաբաթուն Զատկի: Իբրեւ ետես որդին Թէոդորոսի անցանէր յայնկոյս գետայն, եւ հատեալ կտրեաց զլարս կամրջին, զի մի ապրեսցին փախստեայքն: Եւ նոցա ի մէջ արարեալ զզօրսն Յունաց՝ զոմանս գետավէժ առնէին, եւ ոմանք զերծան փախստեաց յաշխարհն Յունաց: Եւ յայնմշետէ լքաւ սիրտ արքային Յունաց, զի գիտաց թէ՛ ի Տեառնէ է խոտորումն իշխանութեան նորա, եւ ոչ եւս յաւելելանիւ ի վերայ Խամայելի:

Խոկ իշխանն Խամայելի գրէ Հրովարտակ յաշխարհն Հայոց՝ ‘Եթէ ոչ հարկեսջիք ինձ, եւ ոչ անկջիք ընդ լծով ծառայութեան իմոյ, ի սուր սուսերի մաշեցից զամենեսեան,։ Յայնժամ ժողովեալք ի միասին Քահանայապետն Հայոց՝ Աերսէս շինող (Եկեղեցւոյն) սրբոյն Գրիգորի, եւ իշխանք եւ նախարարք աշխարհիս, յանձին կալան հարկիլ բռնութեան Խամայելացւոյն: Յորոց խնդրեալ պատահդս տային Երկուս ի նախարարացն Հայոց զԳրիգորի ի Մամիկոնեան տանէ, եւ զ Սմբատ ի Բագրատունի տանէ: Եւ տարեալ զնոսա առ իշխանն Տաճկաց Մուաւիս, հատին ի վերայ աշխարհիս Հայոց հարկս 500 գահեկան ի միում ամի հատուցանել նոցա, եւ աներկիւղ մնալ ի բնակութիւնս իւրեանց:

Խոկ յերկորդում ամի իշխանութեանն (662/3) Մուաւիս կոչէ զԳրիգոր եւ զՍմբատ, որ էին պատանդք ի դրանն արքունի, եւ տայր Գրիգ-

գորի զպատիւ իշխանութեանս Հայոց, եւ առաքէ զնոսա բազում մեծարանօք յաշխարհս Հայոց։ Եւ եղեւ բազում խաղաղութիւն յաւուրս նորսա իշխանութեանն։ Պետոնդ, Գլ. Դ, էջ 31—34։

Ասկէ կ'առնու Ոտ. Ասողիկ էջ 122։

Առաջիկայ պատմութիւնս տեղիս տեղիս ժամանակագրական վրիպակներ ունի։ Արդէն Մուաշիէի առաջին տարին, որ Կոստանդնի 25րդ տարւոյն համազօր կը գրուի, չի համաձայնիր, վասն զի Մուաւիէի առաջին տարին Հիմ։ 41րդ տարին (6 Մայիս 661—24 Ապրիլ 662) կ'իյնայ, մինչդեռ Կոստանդնի 25րդ տարին 666ին կը համապատասխանէ։ Պրոկոպիփոսի՝ յունական զօրավարին Մարդուցայիրի քով կրած պարտութիւնը, որուն յանցանքը Թէ՛ոդորոս Ոշտունոյն կը վերագրեն Յոյնք։ Կոստանդնի մետասաներորդ տարիէն (651/52)՝ յառաջ տեղի ունեցաւ¹ որուն վրայ կայսրը երկոսսասաներորդ տարին (652/53) զբկեց զինքը բոլոր պատիւներէն եւ իշխանութենէն (Սեբ. 139)։ Սեբէոսէ (150) կ'իմանանք թէ Խարիբ բէն Մասալմային (ըստ Թէ՛ոփանէսի, էջ 345, 11 յլ. ամ Աշ. 6145 = 653) Վրաստանի եւ կարնոյ-քաղաքին տիրելէն ետքը՝ Թէ՛ոդորոս Ոշտունի “համազգեաքն իրովք գնաց ընդ նոսա (Տաճկաց)։ Եւ տարեալ իջուցին զնա յԱսորեստան։ Անդ մեռաւ Թէ՛ոդորոս Ոշտունեաց տէրն, եւ մարմին նորաբերաւ ի գաւառ իւր, եւ թաղեցաւ ի գերեզմանի հարց իւրոց։ Եւ ունէր զիշխանութիւն Հայոց աշխարհին՝ Համազասպ Մամիկոնէից տէրն, որդի

¹ Սեբ. 138, Պետոնդ 24։ Էշին գլուխը է նշն ակ ժմուականը՝ այս գէպիքն, սկզբանը կը հայի, Կոստանդնի 11րդ տարւոյն։ Պետոնդ էջ 25 այս ճակատը եղած կը համարի աի քսան եւ երկրորդ ամի Նըու-Բարբի։ Օժմանայ եւ Ամրիդ այսինքն 653/54։ մինչ ասոր հակառակ Սեբէոս 139 Կոստասի 12րդ տարին Խոմայէլեան իշխանութեան 20րդին հաւասար կը գնէ։

Դաւթի, այր առաքինի յամենայն գէմնո՞։ Եթէ կեւոնդի ըսածը ճշմարիտ է թէ Զեւգմայի ճակատը, յորում Վարդ՝ Թէսդորոս Ռշտունւոյն որդին, մատնութիւն ըրաւ, Թէսդորոսի կենդանութեան ժամանակ տեղի ունեցած է, այն ատեն հարկ է որ անոր պաշտօնանկութենէն քիչ մը ետքը մզուած ըլլայ այդ ճակատը։ Բայց երբ կայսրը 652ին Հայաստան արշաւեց երկիրը վերստին դրաւելու համար, հայ հեծելոց Մուշեղ Մամիկոնեանը հրամանատար անուանած էր (Սեբ. 140), մինչդեռ Թէսդորոս եւ իր փեսան Համազասպ Մամիկոնեանը Արարացւոց հետ միաբանած էին։ Սմբատ Բագրատունւոյն վրայ ամենեւին խօսք չկայ։ Խոկ պատանդները որոնց մէջ էր նաև Գրիգոր՝ Համազասպայ եղայրը, արդէն Օթմանի մահուընէն (656) յառաջ Մոււաւիքի ձեռքն էին։ “Ի նմին ամի՞ ի բայց կացին Հայք ի ծառայութենէ Խսմայէլացւոց, եւ Հնազանդեցան անդրէն ի ծառայութիւն թագաւորին Յունաց։ Եւ արար արքայ Կոստանդին զՄամիկոնէից տէր զՀամազասպ՝ կիրապազատ, եւ ետ նմա գահոյս արծաթիս, եւ զիշխանութիւն աշխարհին Հայոց² եւ պատիւս այլոց իշխանացն եւ գանձս զաւրացն։”

Յայնժամ ետես արքայն Խսմայէլի՝ եթէ ի բայց կացին Հայք ի ծառայութենէ նոցա, զամենայն զպատանդսն, զոր տարեալ էին յերկրէն ոգիս իբրեւ ոչչե, սատակեցին զամենեսեան ի սուր սուսերի եւ մնացորդքն սակաւը, թուով իբրեւ իբր ոք ոչ դիպեցան ի տեղւոյն, այն միայն ապրեցան։

¹ Ըստ Ստ. Ասողկան էջ 99 Հայոց 104 թուականին (655/56)։

² Ὁ Αμαξά<σ>της δὲ Κονιόπαλατος ἔτη δὲ
Հայաստանի կուսակալաց ցանկին մէջ, զոր կանենք
է դարու վերջերն զբուած Narratio de rebus Armeniae et
մէջ առ. Combeñis, Historia Monothelitarum. Graeco-

Իսկ Մուշեղ Մամիկոնէից տէր, վասն զի էին նորա չորս¹ որդիք ի պատանդի առ Խմբայէլացւոցն, վասն այնորիկ ոչ կարաց ի բաց կալ ի ծառայութենէ նոցա: Քայց զայն՝ եւ այլ եւս յիշխանացն հանդերձ կանամըք իւրեանց, խնդրէին առ ինքեանս յԱսորիս: Վասն այնորիկ լաւ համարեալ (Հայոց) զմահ քան զկեանս, ի բաց կացին ի ծառայութենէ նոցա, եւ հապճեպ երթեւեկով հնադանդեցան ի ծառայութիւն թագաւորին Յունաց՝ հանդերձ միաբանութեամբ իշխանացն եւ զաւրացն Աղուանից եւ իշխանացն աշխարհին Սիւնեաց հանդերձ աշխարհաւն իւրեանց. որը լծեալն էին յառաջադոյն յաշխարհագիրն Ատրպատականի², մինչեւ բարձաւ թագաւորութիւնն Պարսից, եւ տիրեաց Խմբայէլացին, նոքա անդրէն նուածեալ միաբանեցան ընդ Հայոց: Եւ ձերբակալ արարեալ զՄուշեղ, եւ զայլ եւս յիշխանացն՝ որ էին ընդնմա: Արդ՝ զայլ իշխանսն՝ զօրս ձերբակալ արարեալ էին, հրամայեաց թագաւորն թողուլ ի բաց, բայց զՄուշեղ առ ինքն ինդրեաց: Սեբ. 151—152:

Սեբէսոսէն եւ զեւոնդէն դատելով իրաւունք չունիք այն Սմբատը Վարպատիրոցի որդւոյն հետ նոյնացընելու, որուն կենաց յետագայ դիպաց վրայ ո եւ է տեղեկութիւն չունիք:

6. Սմբատ, Հերակլի սենեկապանին սիրելին, Սեբ. 102, սպաթար (σπαθαροκαυδίδια: ος) կ'ըլլայ 645/46 Սեբ. 114, հօրը պատիւներուն կը բարձրացուի, բնիկ տանուաէրութեան՝ ասպետութեան իշխանութիւնը կ'ընդունի եւ զօրաց դրանդար կ'ա-

lat. patrum bibliothecae novum auctarium, t. II, Պատրիս 1648, էջ 292:

1 Ակրչէն բնագրին մէջ մասած լուսանցադրութեան մը համաձայն Մուշեղ երեք որդի միայն ունէր, չորրորդը Համբակասպի մէկ եղբայրն եր, այսինքն Գրիգորը, որ յետոյ Հայոց իշխան եղաւ:

2 Տ. իմ գործա Երանշար, էջ 122:

նուանուի, արշակունուոյ մը հետ կ'ամսուսնանայ Սեբ. 116: Սմբատ Խոսրով-Ծնումնի որդին՝ կամ ճշտագոյնս թռող՝ Սմբատ ասպետ, Մանուէլ Մադիստրոսի փեսան եւ թքակացի իշխաններու բանակին իշխանն էր, սակայն երբ կայսեր հրամանին համաձայն՝ դաւաճանութեան մը մասնակից ամբատանող Մանուէլ Մագիստրոսը ձերբակալեց, բանակին ատելի եղաւ, որ զի՞նքը կործանելու համար իբր ապստամբութեան գրգռիչ ամբատանեց: Քայց կայսրը զի՞նքը ազատ արձակեց Սեբ. 136: — Ըստ Սէն-Մարտէնի, Լըբոյի քով Hist. du Bas-Empire 11, 349, Սմբատ՝ զոր ինքը Կիւրապաղատ կ'անուանէ, Ներսէս կաթուղիկոսի եւ Թէկոգորոս Ուշունի սպարապետին հետ Դունոյ սինոդը կը գումարէ 648ին: Սակայն Սեբէոս (119—120) այս գէպքին յիշատակութիւն չըներ: Սէն-Մարտէն զի՞նքը 654ին մեռած կը համարի:

7. Գրիգոր իշխանին մահուընէն ետքը, իշխանութիւնը կ'ընդունի Աշոտ պատրիկ բագրատունեաց տնէն, հայ նախարարներուն մէջէն երեւելի եւ նշանաւոր մարդ մը: Իւր ոստանին մէջ Դարիւնից եկեղեցին շինեց: Ասոր ժամանակը, Յուստինիանոս Բ. իր կառավարութեան երկրորդ տարին 687 88¹ բազմաթիւ բանակ մը Հայաստան դրկեց (Ամ Աշ. 6178 Թէոփան. Էջ 363, 27—31): Աշոտ իր իշխանութեան չորրորդ տարին՝ Մարաց Խրամ, Զուզոյ եւ Խոշակունիք աւաններն յարձակող եւ առպատակող արաբացի գնդերու գէմ մզած ճակատին մէջ ինկաւ եւ Գոգովիտ գաւառին մէջ, իւր դամբանը Դարիւնք թաղուեցաւ, Ղեւոնդ, Էջ 37—39:

Narratio de rebus Armeniaeν 'Ամանէս<σ>πγις օ Կոսրոսալատօսի յաջորդներն կ'առուանէ.

¹ Ասոր Աշողիկ (Էջ 100) Յուստինիանու երրորդ տարին կը դնէ:

Γρηγόριος ὁ ἀδελφὸς αὐτοῦ ἔτη καὶ·

<^A> σώτης Παχρατουνῆς ἔτη γ'.

ὁ Νερσέζης Καμψαραχάν ἔτη γ'

Ամսուել Անեցի ժամանակագիրն (ԺԲ դար) է միայն, որ Աշոտ պատրիկը “Բիւրատեան”, կ'առնուանէ Սամ. էջ 84, բայց ոչ Ստ. Ասողիկ կամ Յ. Կաթուղիկոս եւ արքէն վերջինս անյիշատակ կը թողու զԱշոտ: Ուրեմն Սէն-Մարտէնի (Լըբրի քով, 12, 5. Թ. 1), անշուշտ Զամշեանէ առնուած կարծիքը, բոլորովին անհիմն է:

Խաղբաց արշաւանքը, յորում Գրիգոր ինկաւ, Ասողիկի համաձայն (էջ 100) Հայոց 130 թուականին = 681/82 կատարուեցաւ: Այսու հանգերձ Ասողիկ այլուր ասկէ շեղող պատմութիւն մը կը ներկայացրնէ, որուն համաձայն 134 թուականին 685/86 Հիւսիսային ազգերը այսինքն Խաղիքը Հայաստանը, Վրաստանը եւ Աղուանք նուածեցին, եւ այս ատեն Հայաստանի եւ Վրաստանի իշխաններն ինկան կռուոյ մէջ. ըստ այսմ ալ Աշոտ Բագրատունին 135 թ. = 686/87ին Հայոց իշխան եղած կը համարի: Սակայն ուրիշ տեղ մը դարձեալ (էջ 142) Խաղբաց արշաւանքը Յուստինիանու առաջին տարին կը գնէ = 686/87:

Առաջիկայ հակասութիւններն անով կը մեկնուին, որ Հայերը Խաղբաց մեծ արշահանքին հետ նոյնացուցած են այն արշաւանքը, զոր Վարաճանի Հօներու իշխանը՝ Աղբիզութուեր ՀՃ. 62 = 681/82 յ. Ք. (Հմմտ. Մովս. Կաղնկ. տպ. Շահնզը. Ք. 39, էջ 368) գէպի Աղուանք ըրաւ իւր փեսային՝ Զուանշէր իշխանին սպանման վրէժն առնելու համար: Սակայն 681/82ին Գրիգոր Մամիկոնեան Հայոց իշխանը գեռ կենդանի էր, ինչպէս յայտնի է Հոնաց իշխանին՝ Հայոց Սահակ (679—702) կաթողիկոսին գրած նամակէն եւ վերջնոյս պատասխանէն, Մ. Կաղնկ. Ք. 36, էջ 361: Ուրեմն Խաղ-

բաց արշաւանքը, որուն մէջ Գրիգոր ինկաւ աւելի ուշ պատահած ըլլալու է: Ճիշտ թուականը, այսինքն Սահմակ կաթուղիկոսի եօթներորդ (Ասողիկ հինգերորդ՝ էի տեղ է) տարին = 685, կու տայ Յ. Կաթուղիկոս էջ 53 (տպ. Էմին) նոյնպէս կը հաշուէ նաեւ Ճեղից Տիգրան Գրիգորի կառավարութեան 24 տարի տալով (Մուալիէի երկրորդ տարիէն = 662/63 սկսելով): Ուրեմն երեք կուսակալներու ցանկն այսպէս կազմելու է.

Գրիգոր Մամիկոնեան 24 տր. 662/63—685

Աշոտ Բագրատունի 3 տր. 686—688

Ներսէ Կամնարական 3 տր. 689—691

Մբատ Բագրատունի 692:

Ղեւոնդ կ'աւանդէ (էջ 34, 35) թէ Աբգլ-Մելիքի երկրորդ տարին Տաճիկներու մէջ քաղաքական պատերազմ մը ծագած եւ երեք տարի տեւած է. այս միջոցիս Հայերն, Վիրը եւ Աղուանք հարկ տալն դադրեցուցած են: “Եւ ի չորրորդում ամին տիրեցին ի վերայ աշխարհիս Հայոց հիւսիսային ազգն որ ասին Խազիբք, եւ սպանին ի պատերազմին զիշխանն Գրիգոր եւ զբազումն ի նախարարացն եւ զիշխանն Վրաց եւ Աղուանից եւ ինքեանք ասպատակ սփռեալ ի վերայ աշխարհիս Հայոց, առին զբազում գաւառս եւ զաւանս եւ առեալ զգերութիւն գնացին յաշխարհն իւրեանց: Արօվկէտեւ Աբգլ-Մելիք իւր հօր՝ Մրուան բ. ալ Խաքամի մահուընէն ետքը ՀՃ. 65ին բամազանի նոր լուսնին = 11 Ապրիլ 685, կառավարութիւնը ձեռք առաւ, ուստի քաղաքական պատերազմը 686—688 տեւած ըլլալու է, իսկ Խազրաց արշաւանքը 689ին գնելու է: Սակայն Մուխտարի անկումով (14 բամազան ՀՃ. 67 = 3 Ապր. 687) քաղաքական պատերազմներն գեռ լմնցած չեին: Թէեւ Աբգլահ բ. ալ Զուբայրի եղբայրը Մուշաբ, նոյն միջոցին ալ Մուհամաք բ. Աբու-Զու-

Փրան՝ ալ Մաւջիլի, ալ Վաղիբայի, Հայաստանի եւ Ատրպատականի կուսակալ անուանեց (Tab. II, no., 16—17), սակայն Մուջարի անկումէն (691 աշուն) վերջը միայն Աբգլ-Մելիք Խրագի տիրեց։ Ուստի բացայայտ է թէ Ղեւոնդի ժամանակագրութիւնը հոս անպէտ է եւ թէ գրիգոր իշխանին մահը եւ Խազրաց արշաւանքը քաղաքական պատերազմին սկիզբն եւ ոչ թէ վերջերն գնելու է։ Դարձեալ անձիշտ է թէ Խազրաց արշաւանքին ժամանակ Աղուանից իշխանն ինկած ըլլայ, սիալ մը, որմէ Ասողիկ ճշտութեամբ խոյս տուած է։

8. Ստ. Ասողիկ, էջ 101, “Զենի նորա (Ներսէ կամսարականի, զոր Յուստինիանոս Հայաստան քրած իր երկրորդ արշաւանքին մէջ, Թէոփ. էջ 364, 4—5. Ամ. Ա. 6179 = 687, իր կառավարութեան չորրորդ տարւոյն սկիզբը Հայոց իշխան անուանած է) ի ձև թուականին Սմբատ Քադրատունի Բիւրատեան Հայոց իշխան եղեւ ամս ի։ Կայունակէս Narratioի մէջ Ներսէ կամսարականի յաջորդ կը նշանակուի. օ Ալարատոսնից Ծուբթաւուս։”

Թէոփիան. Ժմինդր. էջ 366, 25—29 Ամ. Աշխ. 6185.

“Կայուն տարին Սմբատ՝ Հայաստանի պատրիկը, իմանալով որ Հռովմայեցիք ստորին Հայաստանն Արաբացւոց յանձնեցին, եւ թէ յայսկոյս Պարսկաստանը, Խորասան անուանեալն ալ անոնց հպատակ է, եւ հոն Սարինոս անուամբ յանդունգն անձ մը կայ, որ արաբացիներէն շատերը սպաննեց եւ զխագանոս քիչ յետոյ գետամոյն քրաւ։”

Այս հատուածին երկրորդ մասին մէջ շփոթտեղեկութիւն մը կայ Խարիդիտեանց Շարիբ բ. Ֆղիտ բ. Կուայիմ աշ-Շայբանի իշխանին եւ անոր Հիճ. 77 թուականին (9 Ապրիլ 696 մինչեւ 28

Մարտ 697)¹ Պուդայլի մէջ անկման նկատմամբ՝ նոյն ժամանակին դուցէ պատկանի Սմբատ Պատրիկի Արաքացւոց կողմէն անցնին. 6185 ամ աշխարհին ի հարկէ Քրիստոսի 693 թուականն է, սակայն Թէսովանէսի ժամանակագրութիւնը, ինչպէս յաճախ, հօս ալ շփոթ է: Ըստ իրեն Յուստինիանոս Բ. ի խաղաղութեան դաշինքին բեկման պատճառ եղած էր Աբդըլ-Մելիքի սեպհական դրամ կոսելն, զոր ինքը Ա. Աշխ. 6183 = 691ին կը գնէ, մինչդեռ ըստ արաքացւոց Հիմ. 76 թուականին 21 Ապր. 695—8 Ապր. 696 տեղի ունեցած է (Tab. II 939 եւ այլ): Նիկոփորոս, իսր. օնտ. էջ 36, 25 յլք., խաղաղութեան բեկման այս շարժառիթը կ'անգիտանայ: Թէսովանէսի համաձայն Սմբատի բաժանումը անմիջական հետեւութիւնը եղած է Հռովմէացւոց Սեբաստոպոլսոյ քով (ի կիլիկիա) պարտութեան, որ թշնամութիւնները վերստին արծարծեց եւ Թէսովանէսէ 6184 = 692ին եղած կը դրուի: Սակայն աւելի ուշ թուականի մը կարծես ի նպաստ կը խօսի յետագայ հատուածը:

² Յետ այնորիկ զոր պատմեցաք (այսինքն Աշոտ Պատրիկի մահուընեն եաքը) դարձեալ զորառաքէր արքայն Յունաց որում Ափսեմերոսն կոչչէին, որ էր փոխանակ Յուստինիանոսի կայսեր եւ Հրամայէր ունել զլլիքատ որդի Վարազտիրոցի, որպէս թէ քինախնդիք եղեալ զոր կրծատեաց նա ի զօրացն Յունաց վասն մահուան հօր իւրոյ Վարազտիրոցի, զոր սպանին Հռովմք²: Եւ եկեալ պատե-

¹ Համար. Wellhausen, Die religiös-politischen Oppositionsparteien im alten Islam, S. 46 եւ A. 3, Abh. der Gött. Ges. d. W. N. F. Bd. V, Nr. 2.

² Վարազտիրոց կ'երեւ այ թէ Յունաց ձեռքն էր իրեւ պատանդ, որոնք զնորդ Սմբատի բաժանման ի պատիւ սպաննեցին:

բազմեցան ընդ նմա ի մօրամէջ դաշտին Պայիկայ եւ բազում եղեն հարուածք զօրացն Հայոց զի նուազունք էին: Անկան եւ ի զօրուէն Յունաց յուլք: Իբրեւ ետես Սմբատ եթէ ոչ կարէին զգէմ ունել զօրացն Յունաց, փախստական եղեալ գնաց մազապուրծ սակաւ արամք, եւ զօրքն Յունաց դարձան յաշխարհն իւրեանց:

Ասոր ի նպաստ է նաեւ Մովսէս Կաղանկ. (տպ. Շահնզդ. հտ. Բ. էջ 43—44) համառօտ մէկ հատուածք. “Ի 146րդ թուականութեան Հայոց (697/98) եկն Մահմէտն բ. (Մուհամէտ բէն Մրուան, Bal. շ. 15—19. Ja'qūbī, Hist. II չշչ 18—՛՛ 4) ի Հայք. եւ աճապարեալ ընդ աշխարհն Աղվանից՝ մտանէ ի Չողայ (Դարբանդ): Խսկ ապրատամբեալ Հայոց՝ արդելին զՃաճիկն ի Գլխի եւ զերկու հազարս ի Տաճկացն սպանին ածեալ զօր բազում ի Հոռոմոց: Եւ ի նմին ամի եղեւ զրաւ զարմից սրբոյն Գրիգորի¹, եւ դարձաւ Մահմէդն ի Չողայէ: Գայ, պաշարէ զԱւեան՝ ծու վապատն բերդ ամս երիս², եւ ապա առնու. եւ ի սուր սուսերի արկանէ զորս գտանէ անդ:³ Հմմտ. Յ. Կաթողիկոս 53, հ4:

Ստոյդ է որ Ղեւոնդ էջ 40 արիւնարբու. եւ դիւահար Մահմէտի իբրեւ ոստիկան Հայաստան գալն Աբգլ-Մելիքի 16րդ տարին կը գնէ, սակայն այս՝ իւր խսկ աւանդածներուն կը հակասէ: Մահմէտի Հայաստանի մէջ ըրածներն ընդ հանրապէտատորագրելէն ետքը այսպէս կը շարունակէ (էջ 41). “Եւ զինի երկուց ամաց ի գլուխ ամբարշտութեանն հասեալ՝ վսիէր զմահարեր թոյնան նիւթէր ի վերայ ուխտին սրբոյն Գրիգորի զմահ:⁴ Վանքին կրօնաւորաց հանդէպ ըրած անօրէնութեան⁵ պատմու-

¹ Այսինքն Ա. Գրիգորի վանքին, հմմտ., վարը Ղեւոնդ:

² Բատ Յովհանն, Կաթ., էջ 53 երկու տարի:

³ Հմմտ., Ասողիկ Բ. դ. 123:

թեան կը յաջորդեն Մահմէտի Հայաստանէն դառնալէն ետքը պատահած գէպքերն, զօրոնք վարը կը տեսնենք, յետոյ կը շարունակէ (Էջ 49). «Եւ եղեւ յետ այսորիկ իբրեւ լուաւ իշխանն Խամայէլի Արդլ-Մելիք զբեկումն զօրուն իւրոյ, կոչէ առ ինքն զՄահմէտ՝ զօրավարն զօրուն իւրոյ. եւ հրամայէ առնուլ ընդ իւր բազմութիւն զօրաց եւ ելանել ի վերայ աշխարհիս Հայոց սրով եւ գերութեամբ։ Որոյ անդէն վազվաղակի կազմեալ զդօրսն սաստկապէս՝ եւ խրոխտալով սպառնայր կատարել զհրամանս իշխանին իւրեանց։ Իբրեւ լուան նախարարք Հայոց աշխարհիս դհէնն որ գայր զօրացեալ ի վերայ. հանդերձեցին զկաթուղիկոսն Հայոց զՄահակ եւ զոմանս յեպիսկոպոսաց աշխարհիս ընդ նմա՝ երժալ ընդդէմ զօրուն Խամայէլի եւ խօսել ընդ զօրավարին նորա բանիք խաղաղութեան եւ նուաճել զինքեանս ընդ լծով ծառայութեան նոցա։» Պատգամաւորութիւնը հասաւ Խառան՝ ալ Գաղիքայի ոստիկանին կայանը, սակայն Մահմէտի հոն գալէն յառաջ Կաթուղիկոսը մեռաւ։ Մահուրնէն յառաջ ամիրային նամակ մը դրեց եւ երբ Մուհամէտ անոր գիտին այցելեց, կարդաց նամակը¹, եւ դրգուեցաւ Կաթուղիկոսին աղաչանքն կատարելու (Էջ 52)։ «Խսկ որք ընդ Կաթուղիկոսին Սահակայ երժեալ էին յաշխարհէս Հայոց, առեալ զմարմին երանեալ Հայրապետին փոխէին ի հանգիստ եղեալ ի տապանի փառաւորապէս։ Եւ ինքեանք առնուին ի զօրավարէն Խամայէլի բան երգմանն եւ խստման գրոյն վստահ եղեն ի նա, եւ ծառայեցին յայնմշետէ Խամայէլացւոց ի ծառայութիւն ստրկի։ Խսկ Մահմէտ զօրավարն երկրորդ

¹ Համայնք Յանձն Կաթ. Էջ 54-55. Առ. Առողիկ Ք. Բ. 102։

անդամ՝ ելեալ յաշխարհս Հայոց զօրու ծանու
յութուտասաններորդ ամի Աբգլ-Մելիք իշխանի.
Եւ զամս երիս հանդարտեալ դադարէր. եւ ոչ ինչ
չարեաց յուշ լիներ վասն անցիցն որ էանց ընդ զօրն
Տաճկաց ի Արդանակերտն աւանի. այլ հաստա-
տուն պահէր զերդումն գրոյն զոր տուեալ էր իւր.
Եւ միայն ընդ ակամբ հայէր նախարարացն Հայոց¹:

Ղեւոնդ (էջ 34) մասամբ նաեւ արաբք
Աբգլ-Մելիքի 21 տարի կու տան: Որովհետեւ իւր
հայրը Մրուան բ. ալ Խաքամ ռամազանի նոր
լուսնին 65ին, իսկ ինքը շէվլալի կոսին 8օ (705)
մեռաւ, ուստի 18 տարին 702ի, իսկ 16րդն 700ի
կը համապատասխանէ: Սակայն որովհետեւ Մու-
համետ առաջին անդամ ըստ Ղեւոնդի առնուազն
երկու տարի Հայաստանն աւերեց, ուրեմն ասկէ
իսկ կը հետեւի թէ Ղեւոնդի 16րդ տարւոյն մէջ
սիսալ մը կայ: բայց բոլորովին անհնարին է որ գեռ
յաջորդող գէպքերն իւր ետ գառնալէն ետքը
Աբգլ-Մելիքի 19րդ մինչեւ 18րդ տարին տեղի
ունեցած ըլլան: Ուստի կը կռահեմ թէ վեշտա-
սանը սխալ մըն է փոխանակ երեքտասանի, որով
Ղեւոնդն եւ Ա. կաղանի. կարելի կ'ըլլայ հաշտե-
ցընել, վասն զի Աբգլ-Մելիքի 13րդ տարին ճշգու-
թեամբ կը համապատասխանէ 697 տարւոյն:

“Իսկ Մահմէտն, զորմէ պատմեցաքն՝ կատա-
րեալ զայս ամենայն չարիս, գնաց անդէն բազում
աւարաւ յԱսորեստան: Իսկ բնակիչք աշխարհիս
մեացին իբրեւ զիսանձող ծիսեալ ի հրոյ եւ իբրեւ
զօրան փիսեալ զոր առ ոտն կոխեալ խոզից: Եւ
իբրեւ գնաց Մահմէտ զօրավարն յԱսորիս՝ եթող
յաշխարհիս Հայոց իշխան փոխանակ իւր յԻս-
մայելացւոցն¹: Որոյ խորհուրդ վատ ի մէջ առեալ
բառնալ զաղատախումբ տոհմն յաշխարհէս Հայոց

1 Բատ Յովհ. Կաթ. ի էջ 54 եւ Արդանի էջ 71
Աբգլահ կը կոչուէր:



Հանգերձ նոցին հեծելովք : Եւ անդէն վաղվաղակի յայտնեցաւ նենդութիւն նորա Սմբատայ¹, որ էր ի տոհմէ Բագրատունեաց, եւ այլոց նախարարաց եւ նոցին հեծելոց : Իսկ իրեւ զգայր զգաւաճաւ նութիւնն՝ կոչէր առ ինքն զհամազունս իւր զաղատախումբ բանակին՝ զՍմբատ զորդի Աշոտոյ իշխանի, եւ զՎարդ զորդի Թէոդորոսի իշխանին եւ զեղբայր իւր զԱշոտ, եւ զայլ նախարարան . եւ խորհէր հնարս գտանել որով մարդասցեն զանձինս ապրեցուցանել : Եւ եղեւ խորհրդին տեղի տալ եւ գնալ յաշխարհէս առ թագաւորն Յոււնաց : Եւ անդէն անջատեալ մեկնեցան ոմանք ի նախարարաց Վասպուրական աշխարհին : Իսկ նոցա դէմ եղեալ գնացին ի կողմանցն Վասպուրականի ի գաշտավայրն Մարտէն, որում Առեստակողմն կոչեն, քանզի անդ բնակեալ էր միայնսկեաց ոմն, առ որ չոգան հարցանել զօրպիսութիւն գործոյն, քանզի էր այր սուրբ, ընտրեալ եւ լի հոգեւոր իմաստութեամբ : Իսկ նորա աշխարեալ եւ աւաշեալ զկորուստ աշխարհիս եւ զկործանումն եկեղեցեաց եւ զժափուր լինելն ի նախարարական տոհմէն, ոչ ինչ կարէր հրամայել . այլ միայն անձնապահ լինել եւ զգուշանալ ի նենդութենէն :

Եւ նոքա գնացեալ ընդ եղբ գետոյն Նըրասխայ՝ անցանէին ընդ սահմանն Ուղայէոյ² եւ հասանէին ի մեծ աւանն Ակսոսի : Իսկ զօրքն իսմայէլի որ էին ի Նախիջեւան քաղաքի, յարձակեցան զինի նոցա եւ ոչ մեկնեցան ի հետոց նոցա . քանզի էին աւելի քան զութն հազար եւ կամէին կենդանւոյն

¹ Գելքեր եւ Բուրբարա՝ իրենց Des Stephanos von Taron armenische Geschichte գործոյն մէջ II, 4, էջ 90, բոլորովին իմաստին հակառակ կը թարգմանեն. „Bei dieser Gelegenheit offenbarte sich die geheime Tücke Smbat Bagratunis.“

² Հմատ, Գր. Խալաթեանց, Արևանք զուտ, Մոսկով 1896, էջ 190.

կլանել զնոսա։ Եւ իբրեւ ազդ եղեւ զօրուն Հայոց վասն հինին, որ զարթուցեալ գայր ի վերայ նոցա, յարուցեալ անցին ընդ գետն Երասխ, եւ բանակեցան ի Վարդանակերտն աւանի, եւ զօր Տաճկաց պնդեալ գայր զինի նոցա։ . . . Իսկ զօրուն Հայոց ամրացացեալ զփոլցց աւանին, կարգեցին ի վերայ պահապանս մինչեւ ի լուսանալ առաւօտին։ Եւ ինքեանք զգիշերն ողջոյն ի հսկումն ազօթից կանխեալ, հայցէին ի բոլորեցունց Տեառնէն զմեծալոր աջոյն օգնականութիւն եւ ուղղութեամբ գտաիլ ի մէջ նոցա եւ թշնամեացն։ Եւ իսկոյն ընդժադրեալ առաւօտին իբրեւ յանգէր պաշտօն առաւօտին։ մատուցանէին եւ հոգեւոր պատարագն եւ արժանաւորքն հաղորդէին մարմնոյ եւ արեան Տեառն, իբրեւ յետին թոշակ զայն համարեալ անձանց։ Եւ առնուին սուղ ինչ կերակուր յաղագս զօրութեան մարմնոյ։ Եւ նյոնժամայն յարուցեալ յարդարեցին գունդ առ գունդ եւ ճակատ առ ճակատ, եւ խմբեցաւ պատերազմն։ Անդ հասեալ յօդնականութիւն մեծազօրն Աստուծոյ գնդին Հայոց՝ թէպէտ եւ նուազունք էին քան զմիւ երկուց հազարաց, սակայն զրազումն հարեալ սաստակէին ի սուր սուսերի ։ Քանզի էին աւուրբ յրաւաշունչ սառնամանեաց, եւ եւս առաւել սաստկացեալ գառնաշունչ օդոյն, կասեցուցանէր զզօրսն իսմայէլի յարիական զօրութենէ իւրեանց. զի զգիշերն ամենայն ի վերայ ձեան օթագայեալ էին եւ ընդ ժագել լուսոյն անկան ի ձեռս սրոյ, եւ որք ի սրոյն վախեան՝ անկան ի գետն Երասխ, քանդի պաղացեալ էր ի խստութենէ օդոյն։ Եւ իբրեւ ելանէին ի վերայ պաղին բազմութիւն զօրացն, անդէն վաղվաղակի խորոց մատնէին խորտակեալ պաղին, եւ որք ի սրոյն զերծեալ էին, այնպէս հեղձամահ վճարէին ի կենաց։ (Հմմտ. Յ. Կաթզ. էջ 54.)

Յորոց նուազունք ի վախուստ գարձեալ իբրեւ արք երեք հարիւր՝ ապաւինէին առ տիկինն

Ըուշան¹։ Զորոց զինի հետամուտ եղեալ Ամբատ՝
որդի Աշոտոյ² զօրօքն իւրովք՝ կամէր արկանել
զփախստեայսն ի սուր սուսերի։ Որում ընդ առաջ
ելեալ տիկինն Ըուշան՝ բաղրում աղերսանօք եւ
դաշամբը թափէր զնոսա մերկս եւ բոկս եւ հե-
տեւակս եւ վիրաւորս, զօրոց առեալ պատէր զվերս
եւ ողջացուցանէր եւ զգեցուցանէր հանդերձիւք։
Տայր եւ գրաստ յիւրոց երամակաց, եւ առաքէր
առ իշխանն Խսմայէլի Աբգլ-Մելիք, վասն որոյ եւ
ի նմանէ բազում շնորհակալութիւն ընկալեալ
եւ մեծամեծ պատիւս առաքէր նմա։

Իսկ զօրն Հայոց յղփացեալ յաւարէ թշնա-
մեացն՝ առաքէին առ թագաւորն Յունաց աւետիս
զյաղթութեան իւրեանց։ Տային տանել նմա ըն-
ծայս յաւարէ թշնամեացն զընտիրս երիվարացն
տաճիկ ձիոց։ Եւ զունչս զիականցն անկելոց հա-
տեալ առաքէին ընդ նմին։ Եւ կայսրն ընկալեալ
զայն նուելը՝ մեծապէս գոհութիւնս մատուցանէր
Արարշին, եւ շնորհակալութիւն Ամբատայ եւ նա-
խարարացն որ ընդ նմա եւ նոյին զօրացն։ Եւ տայր
ըերել նմա պատիւ կիւրապաղատութեան ըստ
օրինի թագաւորաց։ Եւ նորա ընկալեալ զպատիւ
ի կայսերէն, առնոյր զզօս իւր եւ երթայր յաշ-
խարհն Տայոց, մտանէր յամոցն որում թառ-
խարսն կոչեն եւ զգուշանայր յորդւոցն Խսմայէլի։
(Ասկէ կը քաղէ Վարդան, էջ 71։)

Զայնու ժամանակաւ գարձեալ այլ հէն
գայր ի վերայ զօրուն որ ի կողմանն Վասպուրական
աշխարհին։ Եւ եկեալ յանդիման լինէին ի գաւառն
Ոշտունեաց ի գիւղն որում Գուկանան կոչեն։ Անդ

¹ Ասիկայ Շիրակայ իշխանին Կերոսեհ կամսարական
պատրիկի (տե՛ս էջ 12/3) կինն է, ինչպէս կիմանանք յիշա-
տակարանէ մը. առև Տաշեան՝ Ակնարկ մը հայ հնագրու-
թեան վրայ. Այնունա 1898, էջ 139։

² Ասիկայ մէկալ իշխանաց հետ կայսեր քով չփախաւ-
այլ իր երկիրն մնաց։

յանդիման լինէին միմեանց : Խբրեւ տեսին զի նուազ զունք էին , դիմեցին սաստկապէս ի վերայ նոյա . եւ նոյնժամայն գթացեալ ողորմութեանն Աստուծոյ , եւ յայնմ նուագի եւս հասանէր ի թիկունս օգնականութեան : Եւ զամենեսեան ի սուր սուսերի մաշեցին , բայց միայն արք երկուհարիւր ութսուն ի փախուստ գարձեալ , անկան յեկեղեցին : Եւ իբրեւ ոչ կարացին ստնանել , խորհեցան հրկեզ առնել զորբարանն . այլ ոչ թողացոյց նոյա Սմբատ իշխան կողմանն Վասպուրականի¹ , որ էր որդի Աշոտյ իշխանի , եւ ոչ ետ գործել զապիրատութիւնն զայն : Յետոյ Խամսյելացիք յարձակում մ'ըրին եւ ամենքն ջարդուեցան : Պետոնդ , էջ 43—49 :

Այս պատմուածքներէն յայտնի կը տեսնուի թէ բոլորովին կը սլամի Գելցեր (Georgius Cyprius, p. LIV n. 1) երբ Սէն-Մարտէնի (Mém. sur l'Arménie I, 416 եւ Hist. du Bas-Empire 12, 31) հետեւելով զՍմբատ 695ին Հայաստանի կուսակալ եղած՝ եւ Լեռն կայսերմէ կիւրապաղատութեան պատիւն ընդունած ըլլալ կը համարի : Սէն-Մարտէնի այս ժամանակներու պատմութիւնը ժամանակագրապէս բոլորովին անձիշգէ , բայց ի մատնաւորի Սմբատայ Լեռոն զօրապիտին հետ ունեցած յարաբերութեանց մասին ըստածներն չեն հաստատուիր որեւիցէ աղթիւրէ մը եւ ոչ իսկ Ասողիկէն ինչպէս ինքը կը ջանայ հաստատել (p. 29, n. 4) :

“Յառաջնում ամի իշխանութեան իւրոյ (86 չիմ = 705/6) խորհեցաւ Ալեթ բառնալ յաշխարհէս Հայոց զատհմ՝ նախարարաց նոյին հեծեւ լովք վասն քինուն , զոր ունէին առ Սմբատայ կիւրապաղատի . զի ասէր եթէ միշտ խոջ եւ գայթակութիւն լինելոց են իշխանութեանս մերոյ : Եւ մինչդեռ զայս չարութիւն երկնէին ի սիրտս իւրեանց ,

¹ Տես էջ 20 , ծան. 2 :

անդէն վաղվաղակի Սմբատն, զորմէ ճառեցաք, դրէր առ արքայն Յունաց և լինդրէր զօր ի նմանէ յօդնականութիւն։ Եւ հաւանեալ կայսերն կատարէր զինդիրն։ Եւ միաբանեալ Սմբատայ ընդ զօրավարին Յունաց՝ եկեալ հասանէին ի գաւառն Վանանդայ ի գիւղն որում Դրաշպետն կոչեն։ Անդ հարկանէին զբանակս իւրեանց։ Եւ իրրեւ լուաւ Մահմետ՝ իշխան զօրուն Խսմայէլի ժողովեալ զզօրս իւր՝ մեծաւ պատրաստութեամբ ել ընդդէմնոցա ի մարտ պատերազմի։ Եւ հասեալք առ վայր մի՝ կազմեցին գունդ առ գունդ, ճակատ առ ճակատ եւ խմբեցաւ պատերազմի։ Անդ վաղվաղակի բարկութիւն Տեառն հասեալ ի վերայ նոցա լքաւ սիրտ պատերազմոզաց արանց Յունաց, ի փախուստ գարձեալ անկան յամբոց բանակին իւրեանց։ Եւ զօրացեալ թշնամեացն՝ հարին զբազում կոտորմամբ սրոյ, զորոց ասեն զթիւ անկելոցն աւելի քան զհինդ բիւր արանց սուսերամերկաց։ Եւ զատկաւ մեացորդն առնէր փախստական յաշխարհէս, եւ իւր ժողովեալ զզօրս բանակին՝ գառնայր ի քաղաքն Դութին։ Իրրեւ զայս տեսանէր իշխանն Խսմայէլի՝ եթէ առաջնորդ զօրուն Յունաց եղեն նախարարք Հայոց, գարձեալ զնոյն խորհուրդ խորամանկութեան հրամայէր Մահմետի կատարել։

Եւ Մահմետի առեալ զհրամանն անիրաւ՝ հրամայէր կամայ (Քասիմ) ուրումն, որ էր հրամանատար նորուն ի կողմանն Նախճաւան քաղաքի, կոչել առ ինքն զնախարարս Հայոց նոցին հեծելով իրրեւ պատճառանզք՝ եթէ անցուցանել ի համարու արքունի եւ առնուու զհռուգ (քօշա, ռուճիկ) եւ գառնալ։ Երբ նախարարարք անկասկած հրամանին հետեւեցան, երկու խումբի բաժնեցին զանոնք, եւ կէոը Նախիջեւանու եւ կէոը Խրամ աւանին եկեղեցին փակեցին եւ եկեղեցիններու հետ միասին այրեցին զանոնք։ Անդ ըմբոնեցան Սմբատ որդի Աշոտոյ ի Բագրատունի տոհմէ, եւ Գրիգոր

եւ կորիւն ի տոհմէ Արծրունեաց, եւ Վարագ-
Շապուհ եւ եղբայր իւր ի տօհմէ Ամատունեաց,
եւ բաղում այլք ի նախարարաց Հայոց, զորս ոչ
բաւեմ մի ըստ միոջէ պատմել: Զնոսա զամենեսեան
բարձեալ ի կենաց՝ անժառանգ առնեին զաշխարհս
ի նախարարաց: Այս արկածը Ստ. Ասողիկի հա-
մաձայն (Էջ 124/25) Հայոց 153 թուականին =
704 5, տեղի ունեցաւ, իսկ Թէոփանէսի համա-
ձայն (Էջ 372) 6195ին ամ. աշխ.ի = 703ին:
Թէոփանէս այսպէս կը պատմէ. Այս տարի Հայոց
առաջնորդները, յանկարծակի Սարակինոսաց վրայ
յարձակելով՝ Հայաստանի մէջ եղած Սարակինոս-
ները սպաննեցին, եւ վերստին Ապսիմերոսի պատ-
գամաւորութիւն զրկելով, Յոյնները իրենց երկիրն
բերին: Իսկ Մահմէտ անոնց գէմ արշաւելով,
անոնցմէ շատերն սպաննեց եւ Հայաստանը գար-
ձեալ Սարակինոսաց հպատակեցուց. եւ Հայոց
առաջնորդները տեղ մը ժողովելով կենդանւոյն
այրեց զամէնքը:

Հմմտ. Մ. Կաղանկ. Գ. Ժ. Ջ. Բ. Էջ 44.
Եւ անտի (ի Սեւանայ) անցեալ ի Հայս եհար զշո-
ռոմ սպայն եւ զՀայն, եւ զոր ոչ կարաց ըմբռնել՝
գարան գործեալ մեծապէս երդմամբ՝ դաւով եւ
խարէութեամբ առ ինքն ժողովեաց զամենայն
գլխաւորս Հայոց. եւ տարեալ ի Նախիջեւան
քաղաք՝ ութ հարիւր այր յեկեղեցին արկեալ՝
կենդանւոյն այրեաց. եւ չորս հարիւր այր ի
Խրամ նոյնպէս այրեաց. եւ զսինիքորս նոցա
սրահար սատակեաց: Տես նաեւ Յովհ. Կաթ. Էջ
55—58.

Եագուբի, Բ. 324, 19 մինչեւ 325, 4
եւ Բալատուրի 200 14—19, այս ոճին վայրը
Խլաթ նահանգը կը տեղափոխեն, ուր 150 տարի
ետքը (851/52, ձմեռը) նոր անուանուած ոստի-
կանը Եուսուֆ՝ Ապուսեթ Մուհամետ բ. Եու-

սուֆի որդին՝ Խոյթի գառնացեալ լեռնականներէն եկեղեցւոյ գմբեթին մէջ սպանուեցաւ։ Հմմտ. Ստ. Օքքէլեան էջ 123։

“Յայնմ ժամանակի թափուր եղեալ աշխարհս հայոց ի տոհմէ Նախարարաց, մատնէին որպէս ոչխարս ի մէջ գայլոց։ Եւ թշնամեացն ամենօրինակ չարեօք յարձակեալ ի վերայ, յանհուն աղէտս վտանգի պահէին զբնակիչս աշխարհիս Հայոց. որոց տաղտկացեալ յանհանդիստ նեղութեանցն զհառաչանս եւ զաղաղակ հեծութեան բարձրացուցանէին յերկինս։ Իսկ Սմբատ կիւրապաղատն եւ նախարարքն որ ընդ նմա, գնացեալ մեկնեցան յաշխարհէս. եւ անցեալ խնդրեցին ի թագաւորէն Յունաց քաղաքը բնակութեան եւ դադարս խաչանց իւրեանց. եւ նա տայրնոցա զքաղաքն որ անուանեալ կոչել Փոյթ (Փոթի, Փասիս) ի կողմանս Եղեր (Կողքիս) աշխարհին. եւ բնակեցան ի նմա ամն վեց։

Իսկ Մահմետն կատարեալ զայս ամենայն չարիս, բարձրացեալ բողոք աշխարհիս հասանէր յականջս իշխանին Խամայելի, որում անունն էր Ալիթ։ Եւ վաղվաղակի առաքէ հրովարտակ եւ կոչէ զնա առ ինքն. եւ փոխանակ նորա առաքէ զԱբդւ-Ազիզ ոմն որ էր խօթ լսելեօք, այլ խորագէտ, լի երկրաւոր իմաստութեամբ, առասպելախօս եւ առակարկու։ Եւ իրրեւ հաստատեցաւ յիշշխանութեանն, զրեր հրովարտակ առ նախարարս Հայոց, եւ հաւանեցուցաներ զնոսա դառնալ յիւրանցական աշխարհս, եւ տայր նոցա գիր երդմամբ չափ ըստ սովորութեան իւրեանց։ Եւ իրրեւ վստահ եղեալ յուխտագրութիւն նորա, առին զքաղաքն յորում բնակեալ էին, եւ զգանձս եկեղեցեացն յափշտակեալ յաւարի՝ գարձան ի Հայս հաստածեալք ի կայսերէն Յունաց։ Եւ կայսերն լուեալ՝ ստրջացաւ ընդ եղեալ ապիրատութիւնն, եւ կոչեալ զառաջնորդս եկեղեցեաց զմետրապօլիտն եւ

գարքեպիսկոպոսունս. եւ հրամայէր նոցա նզովս
դրել ի մատենի, եւ ի կատարման տօնին Զատկաց
հրամայէր ընթեռնուլ ի վերայ գործողացն ապի-
րատութեանն, քանդի ի տօնին յայնմիկ գործեցին
զգործ անօրէնութեանն։ Եւ ի նոյն տօնի կար-
գաւորեցին ամի ամի զնոյն նզովս ընթեռնուլ մին-
չեւ ցայսօր, որ եւ տիրեաց իսկ ի վերայ նոցա, եւ
եղեւ պատճառ կորստեան նոցա։ Պետոնդ, Գլ. Զ.
Էջ 54—59։

Ուրեմն Սմբատի Հայաստան դառնալը տեղի
ունեցած է 710ին կամ 711ին (Հիմ. 91 կամ 92)
ըստ որում անոր Փոյթ անցուցած վեցերորդ տա-
րին լմնցած կամ նոր սկսած կը նկատենք։ Երկրորդ
թուականին կը համաձայնի Մովս. Կաղանկ. (Գ.
Ժ. Հ. Բ. Էջ 43) այնու որ կը պատմէ թէ
Հայոց 160 թուականին = 711/12 Արդէ-Ազիկ
Աղուանք գացած է։ Մովս. Կաղանկատուացոյ
համաձայն (Անդ) Սմբատ Հայաստանի իշխանը
Հայոց 175 թուին = 726/27 մեռաւ։ Երկրնակ
Սմբատին՝ Հայոց ասպետին հետ՝ Ստեփիանոս Սիւ-
նեցին հակածառութիւն մ'ունեցաւ, Օրբելեանի
համաձայն Լեւոն կայսեր (Խուրացի, 717—741)
ժամանակ։ Հմմտ. Ա. Կաղանկ. Գ. Ժէ, Հ. Բ.
47; Ստ. Օրբել. Էջ 97։ (Այս հակածառութիւնը
անշուշտ եղած է Մանազկերտի սինոդին մէջ, զոր
Յուհան Խամաստաէր (718—728) Սմբատի իշխա-
նութեան ժամանակ երկրնեայ քաղկեդոնական-
ներու դէմ գումարեց. Ստ. Ասողիկ, Էջ 102—103։

Իւր որդիները Վասակայ որդւոյն՝ Աշոտի կը
նախանձին պատրիկութեան պատուոյն համար,
որուն Մրուան Բ. Մահմետ 732ին զինքը բարձրա-
ցուցած էր եւ անոր դէմ կը գաւագրեն, սակայն
Մրուանէն Գրիգոր եւ Դաւիթ Մամիկոնեաններու
հետ Եմին կ'աքսորուին (Պետոնդ 143). Վլիթ Բ. ի
սպանումէն (744) ետքը կը յաջողին Վասպուրական
փախչիլ, սակայն Մրուան Բ. Խալիֆայութիւնը

գրաւելէն ետքը (745) իւր ոստիկանին խսահակ ք .
Մոլիմի ձեռքով զանոնք անվաս գարձուց :

Ասկէ կը հետեւի թէ Սմբատ կիւրապազատը՝
Վարազտիրոցի որդին, եւ Սմբատ Վասպուրականի
իշխանը եւ Աշոտ պատրիկ իշխանին որդին՝ ճշդիւ
զանազանելու է իրարմէ : Վերջինս “աւսիջեւանի
705ի ոճերին զահ գնաց : Խսկ առաջնոյն Ասողիկէն
ընդունած Բիւրութեան մականունը, գեռ անմելինելի
կը մնայ : Այն կարծիքը թէ Սմբատ Բիւրատեան
Աշոտ պատրիկի մէկ եղբայրն է (Աւեն-Մարտէն Լը-
բոյի քով Hist. du Bas-Empire XII, 5, եւ
Բրոսսէ, Additions et éclarissements à l'Hi-
stoire de la Georgie, էջ 157, որ զՎարդան,
էջ 57 վկայութեան կը կոչէ), Սամուէլ Անեցոյ
վրայ միայն կը հիմնուի (տես վերը էջ 11) եւ սա-
կայն Ղեւոնդի Պատմութեան համաձայն արտաքոյ
կարգի անհաւանական է :

Յովհ. կաթ . շատ զիւրաւ լուծած է այս
գժուարութիւնները . Վարազտիրոցի մահուընէն
վերջը կը պատմէ (էջ 49 տպ . Էմին) “Ապա Կերսէս
զորդի նորա զՍմբատ ի պատիւ հօրն խնդրէ կացու-
ցանել, եւ Հայցէ եւս զԹէկողորոս Ռշտունեաց տեր
ի զօրավարութիւն հաստատել : Եւ այսպէս պայա-
զատեալ ապահովանայր առ ժամանակ մի ի չար
հինից Հագարու աշխարհս մեր, : Հմմտ . Սեր. 116
Գրիգոր Մամիկոնեան իշխանին մահուընէ ետքը կը
շարունակէ (էջ 53). “Զկնի սորա պայազատէ զիշ-
խանութիւնս Հայոց Սմբատ Բագրատունի՝ որդի
Սմբատայ : Եւ յայսմ վայրի Մրուան (Մուհամետ բ .
Մրուան) ոմն յիսմայէլեան տոհմէ ոստիկան ի Հայս
առաքեալ՝ մարտ ընդ բոլորից խսկ ամրոցաց Հայոց
դնէր . . . : Եւ զկնի Մահմետի այլ ոստիկան ի Հայս
առաքեցաւ՝ Աբդլլահ անուն, այր ժանտ ժպիրհ եւ
ապարասան եւ յաւէտ շարաբարոյ . որ զկեղծաւու-
րութիւնն իբրեւ զմոյնս իժի յինքն բունեալ ունէր
եւ կալանաւոր կապանօք չարչարէր զիշխանս եւ

զաղատս աշխարհիս Հայոց, եւ յաւարի առնոյք դկարասի եւ զստացուածս բազմաց։ Ապա եւ մեծն Սահմակ (կաթուղիկոս) կապեալ ի շղթայս տայր տանեւ ի Դամասկոս (Հմմտ. Ասողիկ 101), եւ ընդ նմին եւ զիշխանն Հայոց՝ զԱմբատ որդի Սմբատայ։⁷

Այսու ի հարկէ հարազատութիւնը (Legitimitätsprinzip) ամենապարզ կերպով պահուած է։ Սմբատ կիւրապաղատը Սմբատայ որդին՝ Վարագ-տիրոցի թոռը՝ Սմբատ Խոսրով-Շնումինի թոռնորդին է։ Սակայն ափսոս որ այս տոհմագրութիւնը Վեւոնդայ անհամաձայն կ'ելլէ։

Վարդանի այս մասին պատմութիւնը, էջ 70—73, պարզապէս վտիտ քաղուած մըն է Յուլչ. Կաթ. է, էջ 52—58 եւ Ստ. Ասողիկէ, Բ. գլ. Բ. էջ 99—105 եւ գլ. Դ. էջ 120—125, եւ արդէն Ասողիկի վերջին գլուխս Վեւոնդէ արտագրութիւն է եւ անոր համար ալ ինքնակաց արժէք մը չունի։

9. Երբ Մրուան բ. Մուհամմէտ, Հեղմէն՝ Սեթ Հարաշիի (Սայիտ բ. Ամրալ Հարաշի) տեղ Հայաստանի ոստիկան անուանուեցաւ եւ Գուին եկաւ (114 Հ. թ. = 732 յ. ք.) «յանդիման լինէին նմա նախարարք Հայոց։ եւ խօսի ընդ նոսա բանիւք խաղաղութեան։ եւ կոչէ առ ինքն զԱշոտ որդի Վասակայ ի տանէ Բագրատունւոյ, եւ տայր նմա իշխանութիւն պատրիութեան ի վերայ աշխարհիս Հայոց հրամանաւ Հեշմայ, եւ բազում պատուով պատուէր զնայ։ Վեւոնդ 143 յջ.։ Մրուան Բ. ի ամիրապետութեան ժամանակ (745—750) Աշոտ՝ Գրիգոր Մամիկոնեանէն, որ Վալիտ Բ. ի սպանումէն (744) ետքը Եմենէն գարձած էր, վրէժ-խնդրութեան համար կոյրցուեցաւ։ «Իսկ Աշոտոյ կալեալ զիշխանութիւն ամս տասն եւ եօթն փառաւորապէս պատուով քան զառաջինսն, որ նախ քան զամենայն իշխանն որ յառաջ քան զնա, հանդիպէր դաւող նենդութեանն. եւ կեցեալ

յետ այնորիկ ամս տասներեք՝ վախճանէր բարւոք ծերութեամբ, եւ եղեալ ի տապանի փառաւորապէս ի կայս հանգստեան իւրոյ ի գիւղն Դարիւնոնց զեւոնդ 151—156։ Հմմտ. Daghabaschian, Gründung des Bagratidenreiches durch Aschot Bagratuni. Berlin 1893, էջ 52 յշ.։

Աւրեմն Աշոտ իշխեց 732էն մինչեւ 748 եւ 761ին մեռաւ։ Ստեփ. Ասողեկ Բ. գ., էջ 131, որ պարզապէս զՂեւոնդ կ'արտագրէ, Աշոտի կառավարութեան 15 տարի կու տայ եւ կոյրնալէն ետքը 14 տարի ալ ապրած կը համարի, Բ. գլխոյն մէջ ալ անոր 15 տարի կու տայ։

10. Երբ Արդլա (Արուլաբբաս աս Սաֆֆահ 750—754) ամիրապետին եղբայրն Արդլա “Հայր դանդին” (أبا داود)، որ յետոյ ամիրապետ ալ եղաւ Արու Զաֆար ալ Մանսուր անուամբ, Հայտաստանէն մեկնեցաւ “Թողոյր հրամանատար դատաւորութեան եւ հարկապահանջութեան ի վերայ աշխարհիս Հայոց զԵղիս որդի Ուսադի (այսպէս կարդա): Եւ Եղիտ կացուցանէր ի վերայ աշխարհիս իշխան ի նախարարացն Հայոց դիսահակ՝ որդի Բագարատասայ ի նոյն տանէ իշխանին Աշոտոյ, որ էր որդի Հօրեղբօր նորանց զեւոնդ 160։

Այս պատուածքը կը համաձայնի Տաքարիի, որուն համեմատ Եղիս բ. Ուսադ աս Սուլամի արագէն աս Սաֆֆահի ամիրապետութեան տաեն Հայաստանի ոստիկան էր եւ ոչ թէ անոր եղբօր ալ Մանսուրի ժամանակ եղաւ (Տաք. Գ., Ա\, 1, Հ\, 134ին = 751/52, Ա\, 10, 135ին = 752/53): Եաքուրիի (Պատմ. Բ., Է\, 5, 5) համաձայն, Արուլաբբաս իւր եղբայրը Արու Զաֆարը ալ Գաղերայի, ալ Մասուչիլի, զինուորական սահմանաց, Հայաստանի եւ Ատրպատականի կուսակալ անուանեց։ Ասոր վրայ վերջինս ար Ուագգա գնաց եւ ար Ուաֆիկայի սահմանը Եփրատի եղեցքն

նշանակեց եւ Ադհամը բ. Մուհիղիզի չափել տուաւ։
Յետոյ ալ Հասան բ. Կահիթաբա աթթ Թային ալ
Գաղիրալի, իսկ Եղիտ բ. Ուսագ աս Սուլամին
Հայաստանի կուսակալ անուանեց. բայց վերջէն
զինքը վար առաւ եւ Հայաստանի կուսակալ նշանա-
կեց ալ Հասան բ. Կահիթաբան. եւ Աբլաբասի կառա-
վարութեան ժամանակ ալ ասիկա կուսակալ մնաց։
Ալ Մանսուրի կառավարութեան ատեն Եղիտ բ.
Ուսագ կրկին անդամ Հայաստանի կուսակալ եղած
պիտի ըլլայ (չ չ 7, 9): Ասհակ իշխանը եւ Տրդատ
Հայրապետը (741—764)՝ Վանանդ գաւառի նա-
խարարական տնէն, շատ անդամ կը բողոքէին Ե-
ղիտի՝ Հարկաց խստութեան Համար, բայց ի զուր:
“Քարձրացեալ բողոք տրտնջմանն Հասանէ առ
Աբդայն, եւ խրոխացեալ կոչէ առ ինքն զԵղիտն.”
եւ անոր տեղ Մոլիմի որդի Բագարը զրկեց, որ
ասկայն եւ ոչ մէկ տարի մնաց. Ղեւոնդ 167: Բա-
գար բ. Մուսլիմ ալ Ռաքալի ՀՃ.ի 153ին (770)
Հայաստանի կուսակալ էր. Տաքարի, Գ, ԴՎ, 16:

[Այս բացարութենէս ինքնին կը հետեւի
Ասողիկի պատմածին անձգութիւնը եւ արուես-
տական ըլլալը. Էջ 105 “Եւ յետ նորա (Աշոտի,
եկաց իշխան Հայոց) Ամբատ որդի նորին ամս իբ”:
Դիւլորիկի թարգմանութիւնը Հոս բոլորովին
սխալ է:]

11. Հասան բ. Կահիթաբայի զօրավարներէն
միոյն՝ Մահմէտի՝ Հետ Վրաստան կ'երթայ Արտա-
ւազդ Մամիկոնեանի առաջնորդութեամբ ապստամ-
բած Հայոց գէմ, Ղեւոնդ 170, Ապունճեպի Բա-
գաւանի քու՝ Մուշեղէն յաղթուելէն ետքն, ապրո-
տամբաց կողմն անցաւ, Բագրեւանդի կռւոյն մէջ
772 ինկաւ, Ղեւոնդ 173, 183: Հմմտ. Dagh-
baschian, S. 58—63: Ասոր կարծեցեալ իշխա-
նութեան նկատմամբ տես թիւ 10ի վերջերը:

12. Ղեւոնդ 178:

13. Ղեւոնդ 174, 178:

14. Սմբատի բարձակից եւ նիզակակից, կ'իյնայ Բագրեւանդի ճակատին մէջ, Ղեւոնդ 183:

15. Օթման սոսիկանին Դարբանդի գէմը ըրած արշաւանքին մէջ կը մեռնի, Մուհամմէտ ալ Մահտիի կառավարութեան վերջին տարին (786): Օթմանով հասկնալու է Օման բ. Օմար բ. Խուրիմը (Բալ. 21+, 14) Օւման بن Խری (عثمان بن خري) սրուն տեղն անցաւ Ռոհը (Ռուհ բ. Հատեմ էլ Մահալապի). (Բալ. անդ համարի Ղեւոնդ 194—195. Ռոհի գալստեան ատեն Մահմէտ (ալ Մահտի) կը սպանուէր:

16. Ղեւոնդի Պատմութեան մէջ, որ Ստեփանոս Կաթուղիկոսի գահակալութեամբ 789/90 կը վերջանայ, Բագրատա (786) սպարապետէն ետքը ուրիշ Բագրատունի չե յիշուիր: Ստեփանոս Ասողիկի համաձայն (Բ. բ. էջ 106) Աշոտի (Բ. 11) որդիէն՝ Սմբատէ ետքը իշխեց ասոր որդին Աշոտ Մսակերը 20 տարի, որուն յաջորդեց իր որդին Արլաբասը 30 տարի տեւող կառավարութեամբ: Բայց թէ Աշոտ Մսակեր չե կրնար Սմբատի անմիջական յաջորդն եղած ըլլալ, յայտնի է արդէն Ղեւոնդէ: Իր որդին Սմբատ խոստովանողը երիտասարդութեանը միջոցին Հարուն ալ Ռաշիտի ժամանակ Սամառա պատանդ էր եւ հազիւ Հայոց 275 թուին (826/27) Հայաստան գարձաւ: Եւ որովհետեւ 855ին Բուղայէ Սամառա տարուեցաւ, ուստի բացայայտ է որ իր կառավարութեան 30 տարիները (826—855) Հայաստան դառնալէն ետքը կը սկսին, ըստ այսմ ալ անոր հօր Աշոտ Մսակերի կառավարութիւնը 806/7—825/26 կ'իյնայ: Ուստի ընդունելու ենք որ Սմբատ խոստովանող իր հօր կառավարութեան սկիզբն իսկ՝ Հարուն ալ Ռաշիտի (786—809) արքունիքը պատանդ զըկուած էր:

|| Աշոտ Մասակերի վրայ տեղեկութեան մը կը հանդիպինք ժամանակակից հեղինակի մը՝ Դիօնիսոս Տէլ-Մահրէ յակոբիկեան պատրիարքին քով։ Յունաց 1125 թուականին (812/3 յ. Ք.) խառանի մէջ Թաէոդորիկոս անուամբ եւ Պուգղա մաշկանուամբ Եղեսացի քաղկեդոնական աղանդաւոր մը ելաւ, որ կարճ միջոց մը խառանի եպիսկոպոս եղած էր, բայց Անտիոքի կաթուղիկէ պատրիարքէն՝ Թաէոդորեանուէ (795—812) վար առնուածէր։ Մաքսիմոսի վարդապետութիւնը նորոգեց եւ կ'աշխատէր քաղկեդոնականաց եւ ուղղափառաց մէջ հետեւողներ գտնել։ Որովհետեւ քաղկեդոնականաց մէջ յաջողութիւն չունեցաւ, անոր համար Աղեքսանդրիա անցաւ, բայց հոս ալ բախտ չունեցաւ եւ Հայաստան գնաց։ “Աշոտ պատրիկի գնաց եւ առաջին տեսութեամբ իսկ զանիկա մուլոցուց եւ իրեն նպաստաւոր գարձուց։

Կիրակոս պատրիարքը այն ատեն Մծբնայ Նոննոս աւագ սարկաւագը զրկեց, անոր հերետիկոսական կարծիքները խայտառակելու համար, որպէս զի չըլլայ թէ Հայերը մոլորցնէ։ Երբ հասաւ Նոննոս, տեսաւ թէ Աշոտ արդէն Պուգղայի հերետիկոսութեան միտեալ էր։ Աշոտ կը խորհէր թէ Նոննոս՝ այդ երիտասարդը, չէր համարձակեր հակածառել կամ նոյն իսկ երեւալ Պուգղայի, անոր համբաւոյն պատճառաւ։ Իսկ երբ Նոննոս կը խնդրէր Պուգղայի հետ վիճել, վերջինս կը մերժէր պատճառ բերելով թէ եպիսկոպոսի մը վայել չէ երիտասարդի մը հետ հակածառել, վասն զի կը վախնար թէ կը խայտառակուի։ Սակայն Աշոտ զինքը ստիպեց, եւ առաջին գումարման իսկ կործանեցաւ, երկրորդ տեսութեան պատասխան չկըրցաւ տալ եւ պարտուեցաւ, եւ յայտնի եղաւ թէ սուրբ Գիրքը կարդացած չէր եւ ոչ ալ սրբոց իմաստութիւնը ուսած էր, այլ սովորութերու գիտութիւնը միայն ունէր։ Ելաւ եւ շփոթահար հե-

սացաւ, իր վրայ կատարուեցաւ այն մարգարէա-
կան խօսքը, որ սինակոկի համար կ'ըսէ (Երեմ.
թ. 36) “Ինչպէս որ խայտառակուեցար Եղիպ-
տասէն, այսպէս ալ պիտի խայտառակուիս Ասորես-
տանէն”։ Երբ Պուդղա վերջապէս փախաւ Հայաս-
տանէն, Աշոտ պատրիկը եւ իոր որդիները Նոննոս
սարկաւագապետը պատուով պահեցին իրենց քով
եւ անոր հետ շատ լաւ էին։ Այս իմաստունը
զԱշոտ եւ անոր որդիները եւ ասոնց ձեռքով բո-
լոր Հայերն ոչ միայն մոլորութենէ եւ երկարնեռու-
թենէ ազատեց, հապա նաև Յուլիանոս Խրեւու-
թականի մոլորութենէն, որով անոնցմէ շատերը
մոլորած էին այն միութենէն ետքը՝ զոր Աթանաս
եւ Յովհաննէս Կաթողիկոսը յառաջ բերած էին։
(Քամանակագրութիւն Միքայէլի Ասորւոյ, յակո-
բիկեան պատրիարքի Անտիոքայ [1166—1199]
XII, 8, Հրտ. եւ թրգմ. J. B. Chabot, էջ 495,
12—497, 8, Բնագիրի. = Հտ. III, 32a—34a
թարգմանութեան։

Այս աղանդաւոր Պուդղան ծանօթ է նաև
Հայոց, որոնց մեջ Եպիկուռա կամ Ապիկուռա կը
կոչուի, որ Աշոտ Մսակերի եկաւ՝ զանիկա Քաղկե-
դոնի ժողովոյն գարծընելու համար։ Ասոր վրայ Մի-
ջագետքէն Բուրետ (Մոսկուայի տպ. Բիւրատ) Վար-
դապետ մը Նանա սարկաւագը Հայաստան կը զրկէ
Ապիկուռի գիմամարտելու համար։ Հմմտ. Վարդան
Վարդապետ. Վենետ. 1862, էջ 78, Մոսկուա 1861,
էջ 107։ Կանոն կը համապատասխանէ սարկաւա-
գապետ Կանոնի. Հմմտ. առ այս W. Wright,
A short history of Syriac literature, p. 205։
Երուանդ Տէր-Մինասեանց, Հայոց եկեղեցւոյ յա-
րաբերութիւնը ասորւոց եկեղեցիների հետ. Էջ-
միածին 1908, էջ 233, այս միջագէպը կեղ-
ծեզք Աշոտ իշխանաց իշխանի ժամանակ կը գնէ,
թէեւ Վարդան բացայաց Աշոտ Մսակերի վրայ
կը խօսի։

Մատադրութեան արժանի է որ հօս Աշոտ պատրիկի հետ, անոր որդիներն արդէն իրրեւ ինքնակաց կը յիշուին:

Հարուն ար Ռաշիտի եւ անոր որդւոց, բայց մանաւանդ Բաբաք պարսկի քսանամեայ ապստամբութեան ժամանակ կաւկասեան երկիրներու քաղաքական զարգացումն հասկնալու եւ ասով նաեւ թ. գարու մէջ Բագրատունեաց տակաւ տակաւ առող ճոխութիւնն ըմբռնելու եւ Բագրատունի թագաւորութեան հաստատման նախօնիւց պատմութեան համար՝ անգին արժեք պիտի ունենար Ծափուհ Բագրատունոց պատմութիւնը: Այդ շրջանը յարափոփոխ պատմութիւն մը կը բովանդակէ, վասն զի հայ մասնական իշխանները եւ արաբական ապստամբ զօրավարներն ամէն տեղ գլուխ կը բարձրացընեին: Սակայն գժբախտաբար այդ գործը մշտապէս կորսուած կ'երեւայ, այնպէս որ մենք գրեթէ բացարձակապէս ստիպուած ենք Վարդանի կարճ յառաջըբերութեանց գիմելու: Նման գժբախտութիւն մ'ունեցած է Եաքուրիի աշխարհագրութեան Հայաստանի հայող մասը, ուսկից կընայինք ի մասնաւորի ազգագրական տեղեկութիւններ սպասել կաւկասեան երկիրներու բնակաց մասին: Այսպիսի պարագաներու տակ Հարունի եւ անոր որդւոց ժամանակ Հայաստանի ընթացիկ պատմութիւնը՝ Եաքուրիի պատմագրութեան մէջ, մեծ կարեւորութիւն կը ստանայ, մասնաւանդ որ հեղինակը տարիներով Հայաստան ապրուած՝ եւ երկրին բազմաթիւ իշխաններու եւ կուսականներու իրրեւ գրագիր ծառայած է (Ibn al Faq. չ 9., 19):

Ասողիկ կը պատմէ թէ Աշոտ Մասկեր իր կայանը Վասպուրականի սահմանէն, Մասիսի կից կողովիտ գաւառի Դարինզք գշեակէն Արշարունիք փոխագրեց: Բայց կ'երեւայ թէ բոլորովին ինքնակամ չէ գործած: Մինչդեռ մինչեւ Կախիջեւանի

աղէտը (705) Քագրատունիներէն միւզ մը վասս-
պուրականի իշխանութիւնն ունէր, կը տեսնենք
թէ արդէն ալ Մանսուրի ժամանակ իրրեւ իրական
տէր Վասպուրականի երեւան կու գան երկրին
ժառանգներն՝ Արծրունիները (Ղեռոնդ 162,
176, 178), եւ այն ինչ իններորդ դարու կէսին՝
մանրամասն տեղեկութիւններն կը բազմանան,
Վասպուրականի մէջ Քագրատունիներու հետքն
չի զգացուիր, մինչ Արծրունիներն՝ երկրին ճանչ-
ցուած տէրերն են: Ուրեմն Վասպուրականի մէջ
Արծրունեաց աճող զօրութեան հետ կապ մը ու-
նենալու է Քագրատունեաց անկէ հեռանալը:

Իր իշխանութեան հիմը գրաւ Աշոտ՝ Զահապ
Խսմայելացւոյն եւ անոր որդւոյն Արգլմէլիքի դէմ
կռուելով՝ որ Գունոյ մէջ սպանուեցաւ մինչ անոր
բանակը զՇապուհ Աշոտի եղբայրը կը հարածէր՝
Գունոյ մօտերն ըրած ասպատակութեանը համար:
Վարդանի այս գէպքի պատմութենէն ակնյայտնի
կը տեսուի թէ ջարօն Աշոտի իշխանութեան
տակն էր, սակայն չի հաղորդուիր թէ երբ եւ ինչ
կերպով Աշոտ այս ի հնուց Մամիկոնեանց պատ-
կանող նահանգին տիրացած էր: Քայլց կը
տեսնենք արդէն որ Սմբատ Խոսրով - Ծնումնի որ-
դին՝ Վարազափիրոց Զաւիտեանն-Խոսրովը իր որդի-
ներուն հետ ջարօն կը փախչի Գարիքպետի առ-
ջեւէն Սեբ. 102 (տ. Թ. 3, էջ 4): Քարձր-Հայոց
Սպեր գաւառը Քագրատունեաց սեպհական երկիրն
էր, սակայն գեռ է. դարու առաջին կէսին Տայք
ընդհանրապէս իրրեւ Վարազափիրոցի ասպատանա-
րան կը յիշուի Սեբ. 115, եւ հոս է որ կը քա-
շուի վերջէն Արաբաց առջեւէն Սմբատ Կիւրա-
պազատ (տ. Թ. 8, էջ 20): Աերջէն Աշոտ Մսակեր
ասոնցմէ զատ ձեռք ձգեց նաեւ Ծիրակը եւ
Աշոցքը:

Աշոտի կառավարութեան վերջին մասին եւ
Սմբատի, անոր որդւոյն իշխանութեան սկզբան

վրայ Վարդան կը պատմէ . Էջ 79 , “ իսկ Սեւադա
ուն ի տանէ Զահապայ չորիւք հազարօք կռուեալ
ընդ Աշոտոյ եւ ընդ եղբօր իւրում Շապհոյ , մե-
ռաւ Շապուհ ի պատերազմին , եւ զկնի երկու ա-
մաց մեռաւ Աշոտ ի տան իւրում եւ առ զիշխա-
նութիւնն Սմբատ որդի նորա , եւ ինամէր զմնա-
ցեալ որբան , զորդիսն Շապհոյ բնակեցուցեալ
զնոսա յԱնի¹ յապահովս . խազազութիւն արա-
բեալ ընդ Սեւադայի , առնու ի նմանէ զպատիւն
հայրենի ասպարազետութեան . եւ ամուսնացեալ
ընդ քեռն Դաւթի՝ ծնանի երկու որդիս , զԱշոտ
եւ զՇապուհ , որոց քոյրն տուաւ յամունութիւն
Բագարատայ որդւոյ Աշոտի կիւրապաղատի . եւ
Դաւթիթ եղբայրն Սմբատայ շինէ զՕձ բերդ² ։
Վերն ըսուածներուն համաճայն Աշոտ մեռած է
825/26 եւ ըստ հետեւորդի անոր եղբայրը՝ Շա-
պուհ 823/24ին : Սմբատի՝ Սեւադայի հետ դրած
դաշինքը կնքուած էր ամուսնութեամբ մը , ինչպէս
կ'իմանանք Ցովհան . Կաթողիկոսէ (Էջ 64) “ իսկ
Սեւադայ ոմն անուն ի պարսիկ տոհմէ , որ առեալ
էր իւր կին զԱրուսեակ ի Բագրատունի տանէ եւ
ի ձեռն այնորիկ զյուղվ մասն երկրիս բռնակալեալ
սեփհականաբար իմն տիրելը ” :

Ցովհ . Կաթ . Սեւադան այսինքն Սաւատա
բ . Աբգրլ - Համիտ ալ Գահհափի (տես վարը
Էջ 46) “ է պարսիկ տոհմէ ” , կը սերեցընէ վրիպակաւ ,
մինչ Ստեփի . Օրբելեան ի “ իայութբահան տոհմէ ” , ունի
(Էջ 121) . Կարելի չէ Բրոսէի հետ (Hist. de la
Siounie I , p. 101) “ Կայութակոննի ուղղել , հապա
պէտք է պարզապէս սիսալ ըմբռնում մը համարիլ :
Սեւադա առաջին անգամ Աղուանից պատմագրէն
կը յիշուի Հայոց 270 թուականին = 821 յ . ք .
“ Ի նոյն ամի ասպատակեաց Սեւադայ աշխարհա-

¹ Շիրակի մէջ , վերջէն Բագրատունեաց կայանը :

² Տարօնի մէջ :

ւերն Տաճիկ, որ Աւառանշան (աւերման նշան) տանուն ճանաշէր, ի սահմանս Հայոց. Եւ յաւարի առեալ զաշխարհս ամենայն՝ գառնայ ի Սիւնիս. Եւ ամրանայ ի բերդատեղի աւանին Շաղատու որէ ի գաւառին Ծղկաց: Եւ տէր Վասակ՝ Սիւնեաց տէր, ածեալ զբաբան ի Պարսից՝ եհար զնոսա. Եւ արար փախստականս¹, Մովս. Կաղանկ. ապ. Շահնզը. Գիրք Գ, Հար. Բ, Էջ 54: Հմմա, այս անձին նկատմամբ նաև Brosset, Coll. d'hist. armén. I, p. XIII, Daghbaschian, Gründung des Bagratidenreiches, Էջ 4, Ճ. 1: Քաղաքական այն յարաբերութեանց վրայ, որոնց մէջ Աշոտ Մսակեր իւր իշխանութիւնը ստեղծեց, հարկաւոր լոյսը կը տարածէ Եաքուբիի պատմութիւնը, որ արաբական տեսակետէ գրուած ըլլալով, գժբախտաբար հայկական մասնական իշխաններու զարդացումը ընդհանուր խօսքերով միայն կը գծէ Եւ անոնց անունները կը լուէ: Աշաւասիկ իր խօսքերը. Պատմ. Բ, օ չօ, 15 մինչեւ օ չօ, 11.

Ա Մահտիի մահուրնէ ետքը Հայաստան ապստամբեցաւ Եւ շարունակ խոռվութեան մէջ մնաց Մուսայի կառավարութեան ատեն: Խաշխտ՝ Խոռվայմա բ. Խազիմիմին¹ Հայաստանի կուսակալ գրաւ, որ տարի մը Եւ երկու ամիս հոն մնաց, կարգ Եւ խաղաղութիւն պահեց, երկիրը ծաղկեցաւ Եւ բնակիչները հանդարտ մնացին: Ասկէ ետքը Խաշխտ՝ Խոռվայմա բ. Խազիմի տեղ Յուսուփ բ. Խաշխտ առ Սուլամին² անուանեց. ասիկա Նիզար-

¹ Հմմա. Բալ. Վ չօ, 15. Ղեւոնդի Էջ 195 Համաձայն Մուսէ (ալ Հադի) Ռուհի (Ռուհ, բ. Հատիմ՝ ալ Մուհամեդի, Բալ. Վ չօ, 14. տես Թ. 15) տեղ Հայաստանի կուսակալ անուանեց Խազիմը, որով միայն Խոռվիմա բ. Խազիմ կրնայ հասկցուիլ:

² Բալ. Եւ Տար. Հունին:

Ներու բազմութիւն մը գաղթեցուց . մինչ Հայաստանի մէջ յառաջ Եմէնցիներն գերիշխող էին , Յուսուփի ժամանակ Նիզարներն բազմացան : Յետոյ (Ռաշիտ) Եզիտ բ . Մազիադ բ . Զափդա աշ Ծայբանին¹ գրաւ , որ ամէն կողմանէ հոն գաղթեցուց Ռաբի ցեղը , որոնք այս օր ալ հոն գերիշխող են , եւ երկիրն ամենայն ճշտութեամբ կարգի կանոննի մէջ բռնեց , այնպէս որ ոչ ոք կը յանդգներ շաբաժիլ : Անկէ ետքը եկաւ Արդ ալ Կարիր բ . Արդրլ Համբա , որ Զայիտ բ . ալ Խատատաբ ալ Ագաւիի² ցեղէն էր , որուն բնակութիւնը Խառան էր : Գիյար Մուդարի մարդկանց բազմութեամբ մ' եկաւ ասիւկա , չորս ամիս միայն մնաց եւ արձակուեցաւ (Ռաշիտ) այժմ՝ անուանեց Քաղլ բ . Եահիա բ . Խալիդ ալ Բարմակին³ որ անձամբ հոն գնաց :

¹ Բալ . ՎՎ . 15 : Ղեւոնդ էջ 200 . Եզիտ ոմն որդի Մզեկի (Կարդա Մզեկի) : Տար . Գ . Վ + Վ . 5 Եզիտ բ . Մազիադի ՀՃ . 172 = 788/89 վար առնուուիլլ միայն կը յիւէ : Ղեւոնդի Նայելով Եզիտ Մզեկի որդին , Սրդալքրիր (Արդ ալ Կարիր բ . Արդ ալ Համբա) եւ Սուլէյման (անծանօթ արաբացի մատենագիրներու) Հայաստանի կուսակալ էին յանուն Ովեդլա (Աւայդուլլահ բ . ալ Մահդի) որ իր եղբօրմէն Հարուն ար Ռաշիտէն՝ Ատրօպասականի եւ Հայաստանի , Արաստանի եւ Սլուտանից ընդհանուր կուսակալ նշանակուած էր : Սուլէյմանէ ետքը Ովեդլա անձամբ Պարտաւեկաւ . Եկաւ Սուլէյմանը Հայաստանի իշխան դրաւ : Տար ի համաձայն Ռաշիտ ՀՃ . 172ին Հայաստանի ոստիկան նշանակեց Աւայդուլլահ բ . ալ Մահդին իբրեւ յաջորդ Եզիտ բ . Մազիադի . հմմա . Բալ . 1 Եաբուբի դուրս կը ձգէ զինքը : Յով . Կաթզ . Յովար Կաթուղիկոսի գահ ելլեւէն (790) ետքը շատ անորոշ կը տատմէ . “Զայնու ժամանակաւ Եզիտ ոմն ոստիկան ի Հայս յամիրագետէն առաքեալ լինէր . որ իբրեւ եհաս ի Նախաւան քաղաք՝ ապա կուսակալ եւ գործակալ ըստ գաւառաց գաւառաց առաքեր” :

² Ղեւոնդ 200 , Արդալքրիր :

³ Բալ . ՎՎ . 16 . Տար . Գ . Վ + Վ . 16-17 ՀՃ . 176ին . Կը գնէ (27 Ապր . 792 մինչեւ 16 Ապր . 793) :

Հասնելէն ետքը ալ-Բաբ-վալ-արվաբ գիմեց,
 Խամրին ամրոցին վրայ քալեց, բայց յաղթուեցաւ,
 ետքաշուեցաւ առանց բանի մը վրայ հոգ ընելու,
 Իրաք զնաց եւ Օմար բ. Այուք ալ կինանին¹
 փոխանորդ թողուց երկրին մէջ: Ֆադլ Իրաք հաս-
 նելէն ետքը Աբու Զաբբահը² հարկաժողով դրկեց:
 իսկ Սոյիտ բ. Մուհամմատ ալ Հառանի ալ Լահ-
 բին³ զօրավար դրկեց Հայաստան: Աբու Զաբբահի
 դէմ ապստամբեցան Պարտաւի բնակիչները եւ
 ապանեցին զինքը. Հայաստան ապստամբեցաւ, ուր
 երեւան ելաւ Աբու Մուսլիմ հերձուածողը⁴: Այժմ
 Փադլ Հայաստանի կառավարութիւնը յանձնեց
 Խալիտ բ. Եղիտ բ. Ռւսայդ աս Առևլամիին եւ
 5000 մարդով զրկեց անոր Աբու ալ Մէլիք բ.
 Խալիֆա ալ Հարաշին⁵: Ասոնք Աբու Մուսլիմի հետ
 Վարդանի քով (կարդա նո՞ր Յա փոխանակ նո՞յ.)
 զարնուեցան⁶ բայց յաղթուեցան, ասոր վրայ Աբու
 Մուսլիմ Քալատ ալ կիլաբ (Ծներու բերդ)⁷ արշա-
 ւեց եւ առաւ: Ռաշիտ Հայաստանի կուսակալ ա-
 նուանեց Աբբաս բ. Գարիբ բ. Եղիտ բ. Գարիբ բ.
 Աբգալլահ Բագիլացին⁸. երբ Պարտաւ եկաւ Բայ-
 լաքանացիներն (Փայտակարանի բնակիչներն) իրեն
 դէմ ելան, ուստի ինքը Պարտաւ ամրացաւ եւ Մա-
 գան ալ Հիմսին⁹ 6000ով Աբու Մուսլիմի դէմ դրկեց:
 Երկու բանակներն իրարու զարնուեցան եւ ճակատե-
 ցան եւ Մագան ալ Հիմսին ինկաւ: Աբու Մուսլիմ
 հերձուածողը Դուրիլի (Դուրին) վրայ քալեց եւ
 չորս ամիս պաշարեց. յետոյ քաշուեցաւ եւ Բայլա-
 քան զնաց հաստատուեցաւ եւ Հայաստանի ուժը
 զօրացաւ: Ռաշիտ դրկեց 12.000ով Եահիա ալ
 Հարաշին¹⁰ եւ 10.000 հոգիով Եղիտ բ. Մազիադ
 ալ Ծայբանին¹¹ եւ հրամայեց Եղիտ բ. Մազիադի

¹ Բալ. եւ Տաբ. Հունին:

² Աիւնեաց մէջ. Բալ. 195, 9 (= Իբն ալ Գազ

որ Հայաստան յարձակի, իսկ Հարաշիի որ Ատրպատական արշաւէ, որուն բռնութեամբ տիրացած էր՝ Մուհալչիլ աթթ Թամամին¹: Հարաշի հանդիպեցաւ անոր, կռուեցաւ, յաղթեց եւ երկիրը վերստին հանդարտեցուց. յետոյ Հայաստան չուեց Եզիտ ք. Մաղիագի հետ միանալու եւ Արու Մուսլիմ ալ Շարիի դէմ կռուելու համար: Հասաւ հոն, երբ արդէն Արու Մուսլիմ մեռած եւ անոր տեղ երեւան ելած էր Սական ք. Մուսա ալ Բայլաքանի¹ անոր պաշտպանեալը . . . (կը պակսի) որուն բնակութիւնը ալ Բայլաքան էր: Արդ երբ վերջինս Եահիտ ալ Հարաշիի գալը լսեց, անոր դէմ իր ամենաքաջ ձիւառներն զրկեց Խալիլ ք. ալ Սականի¹ հետ, երբ Հարաշիի հետ զարնուեցաւ, Հարաշի զինքը գերի բռնեց եւ Բայլաքան արշաւեց: Այս լուրիս վրայ Սական փախաւ Քալատ ալ Կիլաբ, մինչ Բայլաքանի բնակիչներն Հարաշիի դիմելով թողութիւն խնդրեցին եւ զինքը քաղաք մտցուցին. Հարաշի ներեց բնակիչներուն եւ պարիսպներն քանդեց: Իսկ Սական 8000 հոգով Եզիտ ք. Մաղիագի գնաց անկէ թողութիւն խնդրելու համար, բայց վերջինս զինքը Ռաշիտի զրկեց: Երբ երկիրը խաղաղցաւ, Ռաշիտ նշանակեց Մուսա ք. Իսա ալ Հաշիմին¹. ասիկա մէկ տարի մնաց Հայաստան, ասպատամբութիւնը վերստին սկսաւ, եւ Հայաստանի գաւառներն խռովութիւնը տիրեց: Ռաշիտի լուր տուաւ այս մասին, որ ըսաւ. Կարծեմ, Հարաշի միակ մարդն է Հայաստանի համար: Մուսա ք. Խան վար առաւ եւ Հարաշին¹ ոստիկան զրկեց հոն, որ Զարդեց դՀայերն մինչեւ խաղաղութիւնը հաստատուեցաւ: Ռաշիտ ասկէ ետքը Ահմատ ք. Եզիտ ք. Ռևայդ աս Սուլամին¹ նշանակեց: Երբ Հայաստան եկաւ՝ երկրին մէջ գտնուող Խորասանցիները, որոնք Հարաշիէ յառաջ եւ անոր հետ ալ եկած

¹ Բալ. եւ Տար. չունին:

էին, ապստամբեցան եւ երգում ըրին անոր դէմ
ըսելով. քեզի ոչ կ'անսանք եւ ոչ կը հնազան-
դինք: Ասոր վրայ Ռաշիտ՝ Սայիտ բ. Սալմ բ.
Քուտայյրա ալ Բահիլին¹ անուանեց, երբ ասիկա
իր պաշտօնատեղին հասաւ, քանի մ'ամիս հպատա-
կեցան անոր, իսկ ինքը տիրող իշխանաց հետ
նենդութեամբ վարուեցաւ, ասոր վրայ Բաբ-վալ-
աբվարի բնակիչներն ընթառացան եւ անոր կառա-
վարչին դէմ ապստամբեցան: Վասն զի Սայիդ բ.
Սալմ² զնայմ³ բ. Հաշիմը, որ Բաբ-վալ-աբվարի
հրամանատարն եղած էր՝ սպաննեց, որուն վրայ
Հայուն (?) բ. ան Նայմ⁴ ապստամբեցաւ, Սայիտի
Բաբ-վալ-աբվարի կառավարիչն սպաննեց, եւ
Խազրաց Խաջան թագաւորին դրեց: Խազրաց
թագաւորը անհամար բազմութեամբ անոր օգնու-
թեան եկաւ, յարձակեցաւ Մուսլիմներու վրայ,
ջարդեց եւ անթիւ բազմութիւն մը գերի տարաւ,
եւ մինչեւ Կուրի կամուրջը յառաջացաւ. ջարդեց
այրերը, այրեց երկիրը, սպաննեց կիներն ու տղա-
քը⁵: Այս գուժին վրայ Ռաշիտ՝ Նահիատը (?)
զըկեց եւ հրամայեց անոր Սայիտ բ. Սալմը բանել
եւ բնակչաց ի տես դնել: Երբ երկիրն հասաւ Սայիտ
դրամ՝ ուզեց տալ եւ Նահիատ կը միտէր կաշառք

1 Բալ. 21+ 16: Գաղլ բ. Եահիայէ ետքը կը
գնէ. ասոր համաձայն է նաեւ Տաբ. Գ. 750, 14, պատ-
մելով թէ Սայիդ բ. Սալմ Միջագետքի՝ որուն կը պատ-
կանէր նաեւ Հայաստանը, ոստիկանութիւնը ՀՃ. 180ին
(15. Մարտ 796 մինչեւ 3. Մարտ 797) ընդունեցաւ Գաղլ
բ. Եահիայէ վար առնուելէն ետքը: Սայիդ բ. Սալմ իբրեւ
կուսակալ Հայաստանի բացայսյտ կը յիշուի ՀՃ.ի 182
(798/99) թուին: Տաբ. Գ. 757, 11: Ու ճիշտ տեղը կը
յիշէ նաեւ Բալ. 21+, 5-8:

2 Տաբ. Գ. 748, 10: منجم السلمي

3 183ին = 799/800. Հմատ. Տաբ. Գ. 748 7-14:

առնուլ. Ուաշիտ երբ լսեց Նասր թ. Խարիթ ալ Մահալաբին¹ կուսակալ զպկեց. բայց երկայն չտեւեց, զանիկա վար առաւ եւ Ալի թ. Խաս թ. Մահանը² նշանակեց: Ասոր վարմունքը գէշ էր երկրին մէջ, Ըարվանի բնակիչներն խլըտեցան եւ երկիրը խռովութեան մէջ ինկաւ: Ուաշիտ ասոր վրայ Եղիտ թ. Մազիադ ալ Ըայբանին³ անուանեց եւ Ալին դարձեալ Խորսանան փոխադրեց⁴, իսկ Եղիտ թ. Մազիադի համար Հայաստանը եւ Ատրպատականը միացուեցան⁵: Իր հանելէն եաբր մարդիկ հանգըստացան եւ երկրին մէջ կարգը վերստին հաստատուեցաւ. Նիզարցիներն եւ Եմէնցիներն հաշտեցուց իրարու հետ եւ իշխանաց որդւոց եւ տիրող իշխանաց թղթեր գրեց եւ անոնց յոյսերն զօրացուց: Ասով երկիրը վերստին հաւասարակշռութիւն գտաւ: Ասկէ վերջը Ուաշիտ նշանակեց Խուզայմա թ. Խազիմ աթ Տամիմին որ տիրող իշխաները եւ իշխանաց որդիները բռնեց՝ գլուխները կտրել տուաւ եւ շատ գէշ վարուեցաւ անոնց հետ⁶: Ասոր վրայ Քուրջանի եւ Ծանարը ապստամբեցան եւ երբ բանակ մը զրկեց անոնց դէմ, ջախջախեցին զայն: Ասոր վրայ Սայիտ թ. ալ Հայդան թ. Ծուբա թ. Զահիր աթ Տամիմին⁷ զրկեց հզօր բանակով մը, որ Զուրջանի եւ Ծանարը բնակչաց դէմ կոռուեցաւ, մինչեւ որ զանոնք գաղթելու ստիպեց եւ Տփղիս դարձաւ:

¹ Բալ. եւ Տար. Հունին:

² Բալ. Վ ծ 16. Տար. Գ. Ղ է Ա. 13. † 185 ՀՃ. —

801 յ. Ք. Տար. Գ. Ղ ծ 16:

³ Տար. Գ. Ղ է Զ. 2:

⁴ Հմման. Տար. Գ. Ղ է Ա. 6:

⁵ Հմման. Բալ. Վ ծ 17. Ցով. Կաթղ. էջ 63

(Ցովսէփ Կաթուզիկոսի ժամանակ, 795-806). “Յաւուրս սորա ուսիկան ոմն՝ Խուզիման անուն, եկեալ ի Դիլին քաղաք՝ զընդ իւրեւ կացեալսն նու աճերու:

Խոռզայմար. Խաղիմը տարի մը չմնաց, (Ռաշիտ) զինքը վար առաւ եւ Սուլէյմանը բ. Եզիտ բ. ալ Ասամմ ալ Ամիրին¹ անուանեց, որ տկար անփոյթ ծերունի մըն էր: Այնչափ տկար էր որ իրեն ոչինչ ներեալ կ'երեւար, այնպէս որ երկիրը իր ձեռքէն դրեթէ կը կորսուէր: Բայց Ռաշիտ՝ Աբբաս բ. Զուֆար ալ Հիլալին¹ նշանակեց, ասոր գէմ գլուխ բարձրացուցին Ծանարը, անոնց գէմ կռուեցաւ, բայց շատ տկար էր: Այն ատեն Ռաշիտ դրկեց Մուհամմատ բ. Զուհայր բ. ալ Մուսայեար աթթ Թարբին¹, որ Ռաշիտի վերջին ոստիկանն էր Հայաստանի վըայ:

Բ. օ ۲ հ., 1—7: Մուհամմատ ալ Ամին Հայաստանի կուսակալ անուանեց Ասադ բ. Եզիտ բ. Մաղիադը¹: Ասիկա հասաւ հոն այն ատեն, երբ Եահիա բ. Այիտ, Առաւոտեան աստղ կոչուածը եւ Խսմայիլ բ. Շուայր¹ Մարուան բ. Մուհամմատ բ. Մարուանի մէկ պաշտպանեալը — Գուրզանի մէջ էին, եւ երկրին մէկ մասին տիրապետած էին: Անոնց որոդայթ մը լարեց, զանոնք բռնեց, բայց բարի գտնուեցաւ անոնց հանդէպ եւ ազատ արձակեց. ընդհանրապէս բարի եւ առատաձեռն մարդ էր: Յետոյ Մուհամմատ զինքը վար առաւ եւ Հայաստանը Խսհակ բ. Սուլէյման ալ Հաշիմի¹ յանձնեց, որ իր որդիին Փագլը² փոխանորդ զըկեց հոն: Փագլ հոն մնաց շարունակ վար առնուածին (այսինքն Ասադի) կառավարութեան ժամանակ,¹

Բաւական ընդարձակ է Հայաստանի պատմութիւնը ալ Մամուն ամիրապետի ժամանակ (Բ. օ ۶ ۲ — օ ۶ ۷):

¹ Տալ. եւ Տար. չունին:

² Տար. Գ, Կ օ +, 16, ՀՀ. 185ին = 801/2 (իբրև յաջորդ իր հօրը):

Երբ ասիկա ամիրապետ եղաւ՝ Հայաստանի
եւ Ատրպատականի կառավարութիւնը Թահիր ք.
Մուհամմատ աս Սանանիի յանձնեց¹. ուրիշ տեղեւ-
կութեան մը համաձայն զինքը Հարդաման ք.
Այս լրակեց Համատանէն, երբ ի՞նքը Իրաք կ'երթար
(ՀՃ. 196ին = 811/12): Թահիր Ադարբէջանի
Վարդան (Վարդանակերտ) քաղաքը գնաց, եւ հայ
զինուորներու զօրավարաց եւ գլխաւորաց հետ
բանակցեցաւ եւ անոնք հպատակեցան ալ Մամու-
նի: Աակայն Խաչակ ք. Առևէյման, որ վար առ-
նուածին (Ասադի) տեղ երկրին սատիկանն էր, եւ
որուն կողմն էին Օմար, Հազուն², Նարսէչ³ եւ
Աբդ ար Ռահման³, Առանի պատրիկը եւ բազմու-

¹ Բալ. եւ Տար. Հունին:

² Անծանօթ: Արդեօք نَوْجُونْ وَ حَرْمَنْ անոն: Համա-
րելու է:

³ Ասիկա Ներսէչ Փիլիպեանն է, որ Հայոց 270
թուն = 821/22 իւր ազգականը Վարազ-Տրդատ Ստե-
փանոսեանը՝ Միհրական ցեղէն Ազու անից վերջին իշխանը
եւ անոր անշափահայտ որդին Ստեփանոսը սպանեց: Վարազ-
Տրդատ կամ ասոր Հայըր Ստեփանոս կը համապատասխանէ
ուրեմն՝ Ըստանի Արդ ար Ռահման պատրիկին: Անոր մա-
հու ընէ ետքը իրաւունքներն Ատրներսէնի կը մեային, որ
Խաչենի տէրն էր (Հմմտ. Տար. Գ. չ չ Դ. 15. Թուվմ.
Արծր. Գ. ժա. էջ 191) եւ անոր Սպրամ գստեր հետ
ամուսնացաւ: Ատրներսէ՛ Սիւնեաց իշխանին Սահա-
կայ (այսպէս կարգավ ըստ Տար. Գ. չ չ Դ. 15 փոխանակ
Սահնի) որ Տոհմարքէն էր եւ բանութեամբ տիրած էր
Գեղամ գաւառին, որդին էր: Տես Մովս. Կաղնկ. Գ.
Ժթ. էջ 54, իս. էջ 68/69 ուր Ստեփանոսէն ետքը
Վարազ-Տրդատի, անոր որդւոյն անունը դուրս ինկած է: Է
Սահակ, Սիւնեաց տէրը կը յիշուի Յովհ. Կաթղ. էջ 64,
65: Հմմտ. Ստ. Օրբէլեան. Ժթովմ. Բրուէ 1, 101.
II, 25: Daghbaschean յիշեալ տեղը, էջ 8: Եթէ
Սահէ Սմբատեանի (արք. Յանաթ լիւս) Մովս. Կաղնկ. Գ.
Ժթ. (Հար. Բ. 54) արդէն 270ին (= 821/22) Եսանչահի =

թիւն մը նախարարներու (պատորի+ա), յարձակեցաւ Պարտաւի վրայ ընկճելու համար այն ժողովուրդը որ իր որդին վռնտած էր: Թահիր, Մումանիկուսական անոր գէմ զրկեց անթիւ բազմութեամբ մը Զուհայր բ. Սինան աթ Տամիլին¹: Իրարու բախեցան եւ ամբողջ օրը կռուեցան, իսհակ բ. Առւլէյման եւ անոր ընկերները փախան եւ անոր որդին Զաֆար բ. Իսհակ բ. Առւլէյման¹ գերի ինկաւ եւ ուրիշ գերեալներու հետ Մամունի զրկուեցաւ: Սակայն քանի մը օր հազիւ անցաւ Արդ ալ Մ'կիր յ. ալ Գահինաֆ աս Սուլամի¹ գլուխ բարձրացուց Թահիր աս Սանանի գէմ, մինչ Բայլաքանի բնաշիլք ապստամբեցան եւ Թահիրը Պարտաւ մայրաբաղաքին մէջ պաշարեցին, ուր քանի մը ամիսը անտարկեալ մնաց: Այս գուժին վրայ Մամուն կուսակալ անուանեց զՍուլէյման բ. Ահմատ ալ Հաշիմին¹: Ասիկա քաղաք հասաւ այն պահուն երբ Թահիր պաշարուած էր, զանիկա վար առաւ, ետ զրկեց, Աբդ ալ Մէլիքի ներում շնորհեց եւ երկրին մէջ կարգը վերստին հաստատուեցաւ: Ասոր վրայ (ալ Մամուն) Խատիմ բ. Հարդամա բ. Այանը¹ Հայաստանի կուսակալ նշանակեց: իր պաշտօնատեղին հասաւ երբ Մուտաղիլա եւ հասարակութիւնը իրարու հասաւ ալ առաջած զիրար կոտորած եւ գրեթէ ջնջած էին եւ յետոյ խաղաղութիւն կնքած: Խատիմ բ. Հարդամա քիչ ատեն միայն մնաց երկրին մէջ, վասն զի երբ հօրը Հարդամայի մահուան լուրը եւ այդ մահուան պարագաները

անշաբար կու տայ, այս սխալ է, թէ որ ասով պարզապէս Առանշահիկ իշխանազարմ տոհմէն սերած ըլլալը շուզեր նշանակել, վասն զի Մահլ, ինչպէս պիտի տեսնենք Խաքուրիի մէջ, Առան նահանգին ալ Մուտաղիմի ժամանակ միայն տիրացաւ: Խոկզբան միայն Շաքես տէրն էր:

¹ Բալ. եւ Ցար. Հունին:

լսեց¹, Պարտաւէ ելաւ եւ Գիղալ² հաստատուեցաւ,
 հոն բերդ մը շինեց, ապստամբութիւն պատրաստեց
 եւ տիրող իշխանաց ու Հայ ժողովրդ եւան գլխա-
 ւորներուն՝ ինչպէս եւ Բաբաքի եւ Քուռամեանց
 հետ բանակցութեան մէջ մատ եւ Մուսիմներու
 ոյժն անոնց տկար երեցոց: Ասոր վրայ Բաբաք եւ
 Քուռամեանները շարժեցան եւ Բաբաք Ատրպա-
 տական գաւառին բռնացաւ: Երբ ալ Մամուն այս
 լուրն առաւ Հայաստանի կառավարութիւնը Բանու
 Դուհիի մէկ պաշտպաննեալին՝ Եահիս բ. Մուտադ
 բ. Մուսիմի յանձնեց: (Աը պակսին) Այսպէս ալ
 ըրաւ եւ Եահիս բ. Մուտադ շատ կորիւներ մղեց եւ
 ոչ մէկ անգամ յաղթելով³: Սակայն ալ Մամուն՝
 իսա բ. Մուհամմադ բ. Աբու Խալիֆ զօրավարին
 եւ կարիճին, որ պաշտօնանկ եղածին ժամանակնշա-
 նաւոր հանդիսացած էր, հրամայեց (Եահիային ալ-
 Հարրիկներով⁴) օգնութիւն հասցընել: Մամուն
 Եահիայի ընթացքը չհանեցաւ, Հայաստանի եւ
 Ատրպատականի կառավարութիւնը իսայի յան-
 ձնեց եւ հրամայեց անոր, որ զանոնք (Հարրիկները)
 իւր միջոցներովլը սպառապղինէ եւ անոնց ռոճիկը
 տայ: Իսա բ. Մուհամմադ զանոնք իր միջոցներովը
 սպառապղինեց — ասոնց բնակավայրը Փրկութեան
 քաղաքին մէջ էր — եւ ճամբայ ելաւ եւ Հարրիկի
 բանակներէն, որոնք քաղաքական պատերազմին⁵

¹ ՀՃ. 201—29 Յուլ. 816 մինչեւ 18 Յուլ. 817:
 Հման. Տար. Գ. 997, 15. մինչեւ 998, 9. Եաքուրի Բ.
 օչ 7: 12—19:

² ԱԼՍԿԻ = Քասինի. Արաստանի մէջ:

³ ՀՃ. 204 (819/20). Տար. Գ. 1 + 39, 8. Վ 2 33. 3:

⁴ Տար. Գ. 3 7 12. 998 10 յլրդք:

⁵ Հասան բ. Մահիդ դէմ Հարրիկներու ապստամբու-
 թիւնը եւ անոր հետ կապ ունեցող խառնակութիւնները
 կ'ակնարկէ, Եաքուրի Բ. օչ 7, 20 մինչեւ օչ 8: Տար.
 Գ. 998, 10:

մասնակցած էին, ոչ ոք մնաց Բաղտատի մէջ։ Արդ
երբ երկիրը հասաւ, իր առաջեւն ելան Մուհամմադ
բ. ար Ռաւվաստ բ. ալ Մուտանա ալ Ազդի եւ այն
երկրին բոլոր զօրավարները եւ ինք զի՞նքնին Բաշ-
բաքի գէմ կռուելու պատրաստ ցուցուցին։ Բայց
երբ կիրճէ մը կ'անցնէր, Բարբաքի հանդիպեցաւ որ
իրեն յաղթեց¹. ասոր վրայ իսա կռնակ դարձուց
եւ ետ քաշուեցաւ առանց տեղ մը կենալու։
Հարբիէի քաջերէն մին անոր ետեւէն գոչեց. Դէպի ի
ուր, ով Աբու Մուսա. որուն պատասխանեց. Մենք
այս մարդիկներու դէմ բախտ չունինք. մեղմէ
Մուսլիմի համար կռուած ատեննիս միայն կը վախ-
նան։ Անոր համար ալ Ատրպատականէն Հայաս-
տան քաշուեցաւ, երբ Մենադա թ. Արդըլ Համբիդ
ալ Գահինաֆի² հնազանդութիւն զացած էր։ Իսա
առաջարկեց իրեն Հայաստանի կռւակալութիւնը
տալ, բայց երբ անիկա իրեն դէմ կռուելու մաքին
վրայ կը յամառէր, ինքը անոր դէմ ելաւ, մեծ
ձիգ թափելէն ետքը յաղթեց անոր եւ Հայաս-
տանը կրկին իսա բ. Մուհամմադի ձեռքն անցաւ։
Բարբաքի ոյժը ալ Բադգի մէջ աճեցաւ. երբ
ալ Մամուն Զուրայք բ. Ալի բ. Զադուքա ալ
Ազդին սստիկան անուանեց եւ ասիկա բան մը
չըբաւ³, այն ատեն իրն Հումայդ աթ Թուղին⁴
նշանակեց։ Երբ Զուրայք իւր անկման լուրն
առաւ, ըմբոստացաւ, եւ բացայայտ դիմադրութիւն
ցուցուց եւ երբ Մուհամմադ բ. Հումայդ երկիրն
հասաւ, Զուրայք անոր դէմ ելաւ։ Բայց Մուհամ-

¹ ՀՃ. 205 (820/21). Տար. Գ. 1 + Է. 6-7; 1 + Է. 5
4. 1233, 3:

² Տես վերը Ել 35:

³ صدقة بن على المعرفة بزريق Տար. Գ. 1 + Վ. 3.
ՀՃ. 209ին = 824/25. 1223, 3:

⁴ ՀՃ. 212ին = 827/28. Տար. Գ. 1 + Զ. 3:

մատ անոր ընկերներն սպաննեց, ասոր վըայ Զռւ-
րայք ներում ինդրեց, զոր շնորհեց եւ զանիկա ալ
Մամունի տանիլ տուաւ: Մուհամմադ բ. Հումայդ
մնաց, մինչեւ որ մաքրեց զանոնք, որոնց երկրէն կը
վախնար: Երբ այսպէս Բաբաքի գէմ կռուելու
իրեն արդելք մը չկար, անոր գէմ պատերազմի
պատրաստուեցաւ եւ արշաւեց: Անոր գէմ խիստ
պատերազմ մը մղեց, յորում յաղթութիւնը միշտ
իր կողմն էր: Բայց երբ կրծանման եւ անհարթ տեղ
մը հասաւ ուսկից ինքը Հումայդ՝ գնդով մը հետի-
ոսո կ'անցնէր, Բաբաքի մարդիկներն վրանին յար-
ձակեցան եւ Մուհամմադ եւ անոր ընկերաց գլխա-
ւորներէն քանի մը հօգի ինկան եւ բանակը փախաւ,
մինչ բանակին հրամանատարութիւնը Մահգի բ.
Աջրամ՝ իբն Հումայդի մէկ ազգականը առաւ:
Ասիկա 214 տարւոյն (829 յ. Ք.) հանդիպեցաւ¹:

Մուհամմադ բ. Հումայդի իյնալէն ետքը
ալ Մամուն՝ Աբդալլահ բ. Թահիրն անուանեց եւ
ալ Գիբալի, Հայաստանի եւ Ատրպատականի
շրջաններուն պաշտօնեաներն անուանելու իրա-
ւունքը տուաւ անոր, եւ դատաւորներուն ու հար-
կապահաններու գրեց որ անոր հրամաններուն ան-
սան: Աբդալլահ ճամբայ ելաւ եւ իր բանակետղը
հաստատեց Դինավարի մէջ. Մահգի բ. Աջրամ,
Մուհամմադ բ. Խուսուֆ եւ Աբդ ար Թահման բ.
Հաբիբ զօրավարներուն, որոնք Մուհամմադ բ. Հու-
մայդի հետ էին, գրեց որ իրենց պաշտօններուն
մէջ մնան:

Տալհա բ. Թահմիր Խորասանի մէջ մեռաւ².
ալ Մամուն անոր տեղ Աբդալլահը նշանակեց եւ
պաշտօնին տուչութիւնը դրկեց անոր Իսհակ բ.

¹ Տար. Գ. 1 + 1, 9, Մովս. Կղնկ. Գ. Ժ/Ծ. (Հար. բ. էջ 55) որ զինքը Տաւուսի կ'անուանէ, Հայոց 278 — 829/30, թուականին կը գնէ:

² Տար. Գ. 1 + 9, 19 Համաձայն ՀՀ. 213ին:

Խրբահիմի եւ Եահիա բ. Ագդամ¹ վերին դատաւորին ձեռքով։ Այս պատճառաւ Արդալլահ նոյն տարին Խորասան անցաւ, մինչ ալ Մամուն Ատրապատականը եւ Քաբաքի գէմ մղուած պատմերազմը Ալի բ. Հիշամի յանձնեց², իսկ Հայաստանը Արդալ Ալա բ. Ահմադ բ. Խղիտ բ. Ռւսայդ ուս Սուլամիին տուաւ³։ Ասիկա իր երկիրը հասաւ այն առեն, երբ Մուհամմադ բ. Ատտաբ Գուրզանի (Վրաստան) տիրացած էր⁴ եւ Զանարացիներն (Ծանարը) անոր հետ միացած էին։ Իրն Ատտաբ այս պատճառաւ կռուեցաւ իրն Ահմադի գէմ եւ յաղթեց անոր վասն զի վերջինս պատերազմական յաջողակութիւն եւ հմտութիւն չունէր։ Ասոր վրայ ալ Մամուն Խալիֆ բ. Խղիտ բ. Մազիադը անուանեց⁵։ Ասիկա իր ցեղէն իրաքի մէջ բանտարկեալ-ները ազատ արձակեց եւ Միջագետը չուեց, ուր իրեն հետ միացաւ Ռարիաներու մեծ բազմութիւն մը, ասոր վրայ երկիրը մտաւ։ Արդ երբ Խալիֆ հասաւ, Սեւագա բ. Արդ ալ Համբադ ալ Գահհամին իրեն եկաւ եւ թողութիւն խնդրեց։ Ասոր վրայ Նախճաւան գնաց, ուր բռնացած էր Եղիտ բ. Հիջն՝ Բանու Մուհարիբի մէկ պաշտպանեալը։ Եղիտ բ. Հիջն փախաւ եւ Գիղալ (Քզանիի) գնաց եւ հոն մնաց։ Մուհամմադ բ. Ատտաբի հրամայեց իրեն գալ եւ անիկա եկաւ ազատութիւնը ապահովելէն ետքը, կեղծ հնազանդութիւն ցուցընելով, ասոր վրայ Խալիդ զինքն անպատիժ արձակեց։ Ասկէ ետքը Ծանարը իրեն ըսին. “Մենք քեզի կը հնազանդինք”, ոսկայն Մուհամմադ բ. Ատտաբ՝ Խալիդի ըսաւ։ Անոնք ինձի չեն հպատակիր։ Խա-

¹ Հմման. Տար. Գ. ՎՎ + Վ, 3-5:

² Տար. Գ. ՎՎ + Վ, 8:

³ Տար. Հունի:

⁴ Բալ. ՎՎ, 1:

լիդ անոնց վրայ քալեց՝ Գուրզանի մէջ վրանին յարձակեցաւ՝ յաղթեց եւ հօտերնին առաւ։ Յետոյ ստիպեց խաղաղութիւնը ընել եւ խաղաղութիւն կնքեց այն պայմանաւ որ անոնք 3000 նժոյդ եւ 20.000 ոչխար տան։ Բայց քիչ մը ետքը արդէն, անոնք (կը պակսի)։ Անոնց հետ գլուխ բարձրացուցին Քայսիանները¹ եւ Խալիդի դէմ ապստամբութեան կը գրգռէին²։ Թշնամեաց մէջն էր նաեւ Ալի բ. Եահիա ալ Արմանին, զօր Խալիդուրից բազմաթիւ անձանց հետ բանեց եւ ալ Մամունի ղրկեց։ Ալ Մամուն զասոնք Արու Խոհակ ալ Մուաջիմի շուրջը տանիլ տուաւ եւ անոր յանձնեց, եւ անոնց ռոճիկ կապեց։ Ասկէ ետքը ալ Մամուն Խալիդի տեղ Արդ ալահ բ. Մուջադ ալ Ասադին³ նշանակեց եւ Խալիդն ետ կանչեց։ Խալիդ կը վախնար թէ ամբաստանուած պիտի ըլլայ. երբ Հասաւ ալ Մամուն զինքն իւր ալ Մուտաջիմ եղբօրն ղրկեց։ Արդ ալահ բ. Մուջադ ալ Ասադի երկիրն հասնելէն քիչ ետքը մեռաւ իւր որդին փոխանորդ կարգելով։ Երկիրը վերստին շփոթութեան մէջ ինկաւ։ Ալ Մամուն ասոր վրայ անուանեց ալ Հասան բ. Ալի ալ Բադղիսին որ ալ

1 Ասոնք Կայսէներն են, որոնց վրայ խօսան է Բրուսէ շատ անգամ (մանաւանդ Coll. d'hist. armén. I. էջ XII յջ.)։ բայց ոչ շատ յաջող։ Ասոնք Թ. գարուն Ապահունիք կը բնակեին եւ մայրաբազարնին Մամունակերտ էր. հմմա. Թումբ. Արձր. էջ 218, 224/25, 245/47, 276, տպ. 1887, Ս.Պետր.։

2 || Ասոր հետ կարելի չէ նոյնացընել ՀաւԼ = ՀաւԼ = ՀաւԼ || սոդէնանը, որ Դաւիթ կաթողիկոսի ժամանակ (816—833) սակաւաթիւ բանակաւ մը Հայաստան եկաւ եւ Սեւագոյի ու անոր գալնակիցներու, որոնց մէջ էր նաեւ Սմբատ մէծ սպարապետը, ապստամբութիւնը ընկնեց։ Սահակ Սիւնեաց իշխանը դաշտին վրայ մնաց. Յովհ. Կաթ. 64, հմմա. Daghbashian, յիշեալ գործը, էջ 8 յլ.։ ||

3 Տար. եւ Բալ. չտնին։

Մամունի անուամբ ծանօթ՝ է¹: Ասիկա երկրին շփոթութեան մէջ եղած ժամանակ հասաւ. Համար բերդակալներուն դէմ կռուեցաւ, բերդը գրաւեց եւ Գուբիլ (Գուին) քաշուեցաւ եւ հոն մնաց. իսիակ թ. իսմայիլ թ. Շույայթ այժ Թիֆլիսի առարջարկեց, գանձերը իրեն յանձնել: Սակայն իսհակ պահեց զանոնք եւ անոր գեռպաններն ետ զրկեց. ասոր վրայ Տփղիսի վրայ քալեց, բայց երբ քաղաքին մօտեցած էր, իսհակ իրեն եկաւ եւ դրամ տուաւ, որով եա դարձաւ²:

ԱԼ Մուտաֆիմի (834—842) կառավարութեան ժամանակ այսպէս կը կարդանք Բ. օ Վ Զ, 18 յլ. “Ափշին Ատրպատական հասնելեն ետքը (ՀՃ. 220ին = 835) Հայաստանի կառավարութիւնը Մուհամմադ թ. Սուլէյման ալ Ազդի առ Սամարքանդիի³ յանձնեց: Ասիկա այն միջոցին հասաւ երբ Սահլ թ. Սունբաթ⁴ Առանի մէջ ապստամբած էր եւ երկրին բռնացած: Արդ երբ իր երկիրն հասաւ Սահլ գիշեր ժամանակ յարձակեցաւ իր վրայ եւ յաղթեց⁵: Իսկ Վարդանի (Վարդանակերտ) մէջ՝ Մուհամմադ թ. Ուբայդ

¹ Հմմատ. Բալ. ՎՎՎ: 3-6. Բալադուրիի համաձայն ալ Մուտաֆիմէ անուանուեցաւ: Սա. Ասողիկ. Բ. թ. էլ 106, Մամունի Յովշաննէս ԵՒ (833—857) ժամանակ եկած է:

² Բալ. եւ Տար. չունին:

³ Որ յետոյ (Ըաւալ 222 ՀՃ.ի = 6. Աեպտ. — 4. Հոկտ. 837) Բարաքը գերի բանեց եւ Ափշինի յանձնեց. Եաբուրի Բ. օ Վ Զ, 8-9. Տար. Գ. ՎՎՎ: 1. 5, 14, 17.

ՎՎՎՀ, 1. 3, 5, 9, 11, 18. ՎՎՎԾ, 1. 6 յլ. ՎՎՎ,

3. 9, 14/15. ՎՎՎԾ, 2. ՎՎՎՀ, 2. Դինար. Է. + + 8, 10.

Հմմատ. էլ 43, Ծան. 3:

⁴ Հմմատ. Բալ. ՎՎՎ: 6-8:

ալլահ՝ ալ Վարդանի¹ գլուխ բարձրացուց. Ափշին
Սինկչուրը² զքկեց անոր գէմ կռուելու համար,
իսկ Ալի բ. Եահիա ալ Արմանի Մուհամմադի
համար միջնորդեց, որով ալ Մուտաֆիմ ներեց
եւ Ալի բ. Եահիա զինքը (արքունիք) տարաւ³:

1 || Տար. Գ. 1 3 + 1, 3. (ՀՃ. 224ին — 23 Կոյ. 838
մինչեւ 11 Կոյ. 839). «Եղին տարին Արդալլահ՝ ալ Վարդանի՝
Վարդանի մէջ ապստամբեցաւ»: ||

2 || Ափշին՝ երբ զիարարք բռնած Սամառա կ'երթար
(222 տարւոյն վերջերն, 837/8 ձմբուը) Արրպատականի վրայ
իրեն կուսակալ նշանակեց՝ Մինկչուր բ. Քարեն ալ Ռւշնի-
զանին իր մօրեզբայրը (Տար. Գ. 1 3 + 1, 6-7, Եաքուբի
բ. օ Վ հ. 11-12): ||

3 || Ասոր Համաձայնող պատմութիւն մը կը ներ-
կայացընէ Եաքուրի օ Ա չ. 12-օ Վ չ. 2. «Ափշինի կալա-
նաւ որման առաջն պատճառն այն էր, որ Մինկչուր ալ
Տարդանի Ափշինի որդույն մօրեզբայրը եւ Արրպատականի
իր կուսակալը, Հնազանդութիւնը զլացաւ, իր քովք հաւա-
քեց Բարարի ընկերներն՝ Վարդան արշաւեց, Մուհամմադ
բ. Ռւսցդ ալահ՝ ալ Վարդանին եւ Սուլտանի բարեկամ-
ներէն բազմութիւն մը սպաննեց: Ասոր վրայ Մուտաֆիմ
Ափշինի հրամանեց. Մինկչուրը հոս բերել տուր: Ափշին
անոր գէմ զքկեց բազմութիւն բանակով մը Աբու Սամը, որ
Դևոդատ անուամի ծանօթէ: Բայց երբ Մուտաֆիմ իմա-
ցաւ որ Աբու Սամը անոր գէմ զքկած էր զանիկա զօրա-
ցընելու համար միայն, Մուհամմադ բ. Համմադ թղթա-
տարութեան պաշտօնեայ կարգեց եւ Բողա թիւրբը զմկեց:
Ասիկա Մինկչուրի գէմ կռուեցաւ եւ որովհետեւ Բողա
պատերազմի իրաւանց համաձայն կը կռուէր, Մինկչուր
խոնարհութեամբ թողութիւն խնդրեց՝ զոր չնորհեց, եւ
անոր հետ Սուրաման-բայս գնաց Ափշինի ձերբակալուելէն
ետքը — այս ձերբակալումը տեղի ունեցաւ. 326 տար. ոյնու:
Հմման. Տար. Գ. 1 3 + 1, 4—1 3 + 2, 6. Տաբարի 225 տար-
ւոյն մէջ հետղշետէ կը պատմէ, Գ. 1 3 + 1, 13—14, Մուհա-
մմադի մէջ ալ Վարդանիի՝ ալ Մուտաֆիմի առջեւ ելլելլ
թողութիւն խնդրելու համար, եւ թէ նոյն տարին Բողա
Երէցը՝ Մինկչուրի հետ Սամառա գնաց:

Ասկէ վերջը Ափշին Հայաստանի կուսակալ անուանեց Մուհամմադ բ. Խալիդ Բուֆարս - Խոստա հը¹ : Հայաստան երթայէն ետքը Ծանարցիներուն գէմ կոռուեցաւ եւ Տփղիս անցաւ, ասկէ ետքը Խոհակ բ. Խսմայիլ անոր հանդէպ անկեզծ գտնուեցաւ եւ այցելեց իրեն: Ասոր վրայ (Ափշին) Հայոց կուսակալ նշանակեց Ալի բ. ալ Հուսայն բ. Սիբայ ալ Քայսին², որ բնակչաց տկար կ'երեւար, եւ իր տկարութեան եւ արհամարհելի ըլլալուն համար ԱՌԲ անուանուեցաւ: Արդ ալ Մուտաջիմ Հայաստանը եւ Գիյար Ուաբիայէն գաւառ. մը՝ Խալիդ բ. Եղիափի³ յանձնեց: Երբ այս լուրը Հայաստան հասաւ, ամէն զօրավար ինք զի՞նքն ամրացուց եւ ամէնքը անկէ սաստիկ կը վախնային եւ ապստամբելու կը պատրաստուէին:

Երբ Մանջուր բ. Խաս աս Սուբայի, Հայաստանի թղթատարապետը այս պատրաստութիւններս Մուտաջիմի ականջն հասցուց, վերջինս Խալիդն ետ կանչեց եւ հրամայեց Ալի բ. Հուսայնը պաշտօնին մէջ թողուլ: Սակայն շատ չանցաւ Պարտակի մէջ բանակը անոր գէմ խռովութիւններ հանեց եւ իրենց վարձքը կը պահանջէին: Այն ատեն անոնց ըստաւ. “Ես բան մը չունիմ. դրամներին բնակչաց քովին է.” բնակիչներու պահանջըններ ըստաւ, բայց զացան, իրենց բերդերուն մէջ ամրացան, իրարու գեսպաններ դրկեցին, իրա-

Մինկչուրին եւ Մուհամմադ բ. Ուբայդ ալլահ ալ Վարդանիի ապստամբութեան պատմութեան ուրիշ խմբագրութեան մը կը հանդիպինք Միքայէլ Ասորւոյն քով (Գ. 1): ||

¹ Ափշինի՝ Բաբաբի գէմ մշած պատերազմին մէջ կը յեղուի Գինաւ անուամբ. Եաբ. ՎԱԼ, 19; Տար. Գ. 1197, 5. ՎԱՆՎ, 13, 17. ՎԱՆԷ, 1, 2, 4, ՎԱՆՎ, 13. ՎԱՆՎ, 1, 3, 5. ՎԱՆՎ, 18/19:

² Տար. Եւ Բալ. Հունին:

բուռ հետ միացան եւ Պարտաւի մէջ զինքը պաշարեցին։ Ալ Մուտտաջիմ այն ատեն Համառոյ բ։ Ալի բ. ալ Ֆադլ¹ զրկեց։ Երբ Նախնակամ հրեն եկաւ (կը սպակսի)։ Բայց չեր յանդգներ անոնց վրայ յարձակել վախնալով որ գուցէ կը յաղթուի²։

Ալ Վադիքի ժամանակ (842—847) Հայաստանի վիճակին վրայ այսպէս կը խօսի Բ., օ ՀՎ, 19 յշ.։ “Հայաստան ապստամբեցաւ եւ հոն խլոտեցան Արաբացիները, տիրող իշխաններն (ալ բարուրէն+ա) եւ բռնակալներն։ Իշխաններն լեռներուն տիրացան եւ Բար վալ-արվարէն մերձակայ երկիրներուն։ կառավարութեան իրերն խեղճ վիճակի մէջ էին։ Ալ Վադիք կուսակալ անուանեց Խալիդ բ. Եզիտ բ. Մազեազը³, Հրամայեց անոր յառաջ խաղալ, եւ Դիլյար Ռարիայի շուանակներէն քանի մը տեղ անոր յանձնեց։ Բազմաթիւ բանակով մը չուեց։ Երբ բռնակալներն ասոր լուրն առին, վախցան եւ շատերը գրեցին թէ իրենք միշտ օրինապահ եղած էին, եւ պարզեւներ զրկեցին։ Բայց Խալիդ պատասխանեց. Ես անոնց ընծաներն միայն կ'ընդունիմ, որոնք (անձամբ) ինծի կը բերեն։ Այս բանս անոնց վախը սաստկացուց։ Դարձեալ Խաչակ բ. Խամայիլի գրեց եւ հրամայեց որ իր առջեւն ելլէ եւ երբ չեկաւ, անոր գէմ քալեց։ Խաչակ անձամբ (Հարիկը) բերելու վրայ էր, երբ Խաչիդ հիւանդացաւ եւ քանի մը օր ետքը մեռաւ⁴. մարմինը գագաղով Դուրիլ (Դուրին) բերուեցաւ եւ հոն թաղուեցաւ. ասոր վրայ իր մարդիկներն ցրուեցան եւ երկիրն վերստին իր այլանդակ վի-

¹ Տար. եւ Բալ. չունին։

² Հմման. Ստ. Ասողիկ Բ. բ. Եջ 106, սակայն հոն խալիտ բ. Եզիտի Վըսաստանն ըրած արշաւանքը եւ մահը սիստմամբ Հայոց 290 = 841/42 թուականին կը դնէ։

³ Հմման. Վարլ.

ձակին մէջ ինկաւ։ Ալ Վադիք այժմ՝ Մուհամմադը բ. Խալիֆը¹ հօրը տեղ նշանակեց. ասիկա իր հօր ընկերներուն եւ դառնալը իմացուց Վադիքին եւ ինգրեց որ անոնք դարձեալ իրեն զրկուին։ Ահմադը. Քիստամը¹ Կաջերին զրկեց. ասիկա խոշտանգեց (դասալիքներն), բանտարկեց եւ աներն այրեց։ Մուհամմադի քով ժողովուեցան իր հօրն ընկերներն եւ պաշտպանեալները, ասոր վրայ Ծանարքի եւ Խոսհակի գեմ կոռուեցաւ մինչեւ որ անոնց յաղթեց եւ վերջնու վանտեց. իսկ ինքն երկիրը միշտ կարգի մէջ բռնեց։²

|| Մովլէս Կղնկ.ի համաձայն Գ. ԻԲ. (Հար. Բ., էջ 58, տպ. ՇՀՆ. = էջ 260 Էմին) “Յետերից ամաց (զինի Մամունի) Բայողոյի ոմն ամիրայ եկեալ հրամանաւ իշխանին Տաճկաց, որ Ամիր Մումին կոչէ, հասեալ ի Կամիջեւան քաղաքու։ Հոն Յովշան անուամբ տղայ մը կը բռնէ եւ հաւատքի համար կը տանջէ։ Հայոց 280 (սկիզբ 3 Մայ. 831) թուականէն երեք տարի եաբը կ'ունենանք 834/5=219/20 ՀՃ., ուստի ժամանակագրական կարգին նայելով Բադողի ամիրայով կրնայ միայն Հասան Բ. Ալի ալ Բադ-զին՝ ալ Մամունի անուանուածը՝ հասկցուիլ, որ Եաքրութուիի համաձայն Մամունէ, իսկ Բալադուրիի ԴԱՅ, Յ—6 նայելով Մուտազիմէ նշանակուած էր։ Սա. Ասողիկ Բ. Բ., էջ 106, Մամունիկ կը կոչէ։ “Յետ այսորիկ անցանելոյ եւս երկուց ամաց (836/7) եկն յազդ պատգու՝ այր շամբշատ եւ անողորմ եւ ի նմին (ամի) սատակեցաւ։ Իսկ նորին որդին եկեալ էառ զաշխարհս սրով եւ գերութեամբ. եւ եկեղեցիս բաղումն հրով այրեաց եւ կիզեաց. եւ գնաց ի Բաղդատ։ Եւ անտի դարձեալ եկեալ արքունի հրամանաւ եւ գանձով՝ շինեաց դան-

¹ Տար. եւ Բալ. Հունին։

ձակ քաղաքը յԱրշակաշն գաւառից։ Մով։ Կղնէ. Անդ։

Ասոր կը յաջորդէ՝ հջմիածնի թ. 633 ձեռագրին մեջ հետեւեալ կտորը, որ երկու հրատարակութեանց մեջ ալ կը պակսի. Իսկ յերկու (Երկրորդումն ամի) ՁԶԶ Հայոց՝ (սկիզբը 1. Մայ. 837) բժան (Երկոտասան) հազար հեծելոց յանկարծահաս ելեալ ի Բախտատառ՝ արշաւեին յերկիրս Աղուանից։ Անդ ակն ի վեր հարեալ Սահմի Սմբատեան, որ յաբբայից զառմիհրական տոհմէն էր, գործակից իւր կալեալ զմեծ նահատակն Գէորգիոս, գիմէ ի վերայ որպէս արծուի խոյացեալ ի տկար թռչունս, այսր անդը ցրուեալ տապաստ դաշտացն արկեալ վանէր։ Եւ ի նոյն ամի նոյն տէրն Սահմի Սմբատեան ձերբակալ արարեալ զապստամբն Բաբան՝ զմարդախողիսող, աշխարհաւեր, արիւնարբու գազանն՝ եւ ետ ի ձեռն Ամիրմոմինայ եւ ընդ վաստակոցն առնու յարբունեացն վարձս բարիս, զի առնու իշխանութիւն ի վերայ Հայոց, Վրաց եւ Աղուանից տիրել իշխանութեամբ ամենեցուն արբայրաբար . . . Ի սոյն ամի (839)¹ տերանց տէրն Յովհաննէս, որ Հայոց, Վրաց եւ Աղուանից եղեւ տէր, յարբունեացն կրկին անգամ զբուլխար Խոյտա Փատգոս երիցս այսոցիկ աշխարհաց²։ Բարխոնդարձանց. Պատմութիւն Աղուանից, Ա. Հոր. Վաղարշապատ, 1902, էջ 134/35։

Աղուանից պատմագրին խօսքերուն նայելով Բաբաքի բռնուիլը Հայոց 286 թռւին = 1. Մայ. 837 — 30. Ապրիլ 838 տեղի ունեցած է, իսկ ըստ արարացի պատմագիրներու ՀՃ. Շաւլալ 222ին = 6. Սեպտ. — 4. Հոկտ. 837. պատմութեան մէկալ մասերն յար եւ նման են։ Եթէ այս այսպէս է, ուրիմն կը հետեւի թէ Ափշինէ նշանակուած կու-

¹ Յառաջբերութիւնը պակասաւ որ է. բայց կը պակսի։

սակալը՝ Մուհամմադ բ. Սուլեյման ալ Ազդի առ
Սամարքանդին, որ Առան Հասնելէն ետքը՝ Սահլ
Սմբատեանէն գիշերային յարձակում մը կրեց եւ
յաղթուեցաւ, կը Համապատասխանէ՝ Բաղտատէն
եկող բանակին անանօն առաջնորդին. վերջինս
ալ նոյն տարին Սահլ Սմբատեանի անդիմագրելի
մէկ յարձակումէն կը ջախչախի: Խազը Փատգոս
(այսպէս ունի Մոսկուայի տպ. էջ 265) արինար-
բուն եւ անոր որդին արաբացիներէ չեն յիշուիր.
Փատգոս զինուորական տիտղոս մը բլլալ կը թուի.
Հմմտ. Թողմ. Ածր. Գ. գ. էջ 289. Էնես հ-
մանն, Arm. Gr., I, 223: Խազը ապահով ծաղ-
րական անուն մըն է որ կը Համապատասխանէ
Հայերէն Խոռորդ = “սովորեալ ախտաւորաբար յիրս
ինչու. եւ արդէն Ղեւոնդ Խոռզայմա բ. Խազիմ
անունը բառակառի վերածելով Խոռչի Կռիւ
կը փոխէ (էջ 195. “որ արդարեւ ըստ անուանն իսկ
խաղմաբար եւ գժոխածեւն). Հմմտ. նաւ Զիշում
եւ Խոռպայ վրական անուանակոչութիւնները, որոնք
տարակոյս չկայ որ Խոռզայմա բ. Խազիմի կը Հային,
ինչպէս յետոյ պիտի տեսնենք:

Թէ Սահլ Սմբատեան իր մատնութեան փո-
խարէն պատրիկութեան պատիւն ընդունեցաւ՝ կը
պատմէ նաեւ Թանգ բ. Ահվալ Տար. ի քով Գ.
1232, 4—5. Ցովհաննէս՝ Հայաստանի, Վրաս-
տանի եւ Աղուանից տէրը ապահովաբար նոյն է
Սահլ Սմբատեանի՝ Ացուա (Մուաւիէ) որդւոյն հետ,
որ ձերբակալուած Բաբաբը Ափշինի բերաւ եւ
100.000 դրամ պարգեւ առաւ (Տար. Գ. 1232,
3—4): Վերջէն զինքը (ՀՃ. 238ին) իրապէս Առանի
պատրիկ եղած կը տեսնենք, Տար. Գ. 1231, 14.
Մուհամմադ բ. Խալիդ Բահխարա-Խոստահ (Մովս.
Կաղնի. Բուլխար Խոյտա, կարգա՛ Բուխար Խոտայ)
կուսակալին գալուստը, Մովսէսի Համաձայն 839ին
դնելու ենք:

Զարմանալի է որ հսու եւ ոչ տեղ մը՝ Աշոտ
Քաջի, անոր Շապուհ եղբօր եւ Դաւիթ, Սահմակ,
Բագարատ եւ Սմբատ որդւոց վրայ խօսք կայ։ ||

17. Վարդան, էջ 78, Սմբատ Ապլաբասի
իբրեւ եղբայր կը յիշէ. Դաւիթ, Սահմակ, Մուշեղ
եւ Բագարատ, Դաւիթ Օձ բերդը կը շինէ. Սմբատ
Դաւիթի քրոջ հետ կ'ամուսնանց՝ ուրեմն իր խորթ
քրոջ հետ, ինչպէս կ'երեւայ (էջ 79):

18. || Սահմակ՝ Վարդանի (այսինքն Շա-
պուհ Քագատուռնոյ) համաձայն, էջ 78, Աշոտ
Քաջի երկրորդ որդին էր, արդէն Թաովմ. Արծրունի
ալ թ. զ. 117, զԱհմակ եւ զԲագարատ Աշոտի
երեց որդիներն կը համարի։

Սահմակ իբրեւ հայ իշխան առաջին անգամ
կը յիշուի ժամանակակից պատմագրէ մը՝ Մար-
գրինեսիոս Տէլ-Մահրէն, ՔՈՒԹԱՄԵԱՆ աղան-
դոյն ծագման շատ կարեւոր տեղեկութեանցը մէջ։

“1140ին (1. Հօկտ. 829) Միքայէլ՝ Յունաց
կայսրը մեռաւ եւ Թէովիթիոս թագաւորեց։ Բուլ-
գարները եւ Քուրդան արաբները անոր հպատա-
կեցան։

Քուրդաններն աւաղակներ էին եւ կրօնքով
հեթանոս։ Իրենց նախնեաց պատգամի մը վրայ
հիմնուած աւանդութիւն մը ունէին, թէ իրենց
մէջէն Մահրի անուամբ թագաւոր մը պիտի ելլէր,
որ “ազգերը իրեն հաւատալու պիտի առաջնորդէր”
եւ զինքն Աստուած պիտի հռչակէին։ իր թագաւ-
որութիւնն ուրիշի մը պիտի անցընէր եւ այսպէս
յաւիտեանս պիտի շարունակուէր։ “Իրեն հաւա-
տացողները, եթէ մեռնին քառասուն օրէն յա-
րութիւն պիտի առնուն եւ իրենց ընտանեաց պիտի
գառնան եւ յետոյ սուրբ տեղ մը պիտի երթան։”

Արդ այս ժամանակներս երեւան ելաւ այս
սպասուած Մահրին. երեսը քողով ծածկուած
էր, երբեմն ինք զինքը Քրիստոս կ'անուանէր,
իսկ երբեմն Հոգին-Սուրբ։ Օրէ օր ամբոխը եւ

մեծամեծներն կը հաւաքուէին անոր շուրջը :
 Ամէն դասակարգէ բազմաթիւ գունդեր ժողովուեցան անոր քովը՝ կողոպուտի եւ դերիներու յուսով : Իր բնակութիւնը Քարդավայի ապառաժուտ լերանց վրայ հաստատեց : Այս մարդուս սարսափը կը տիրէր Ճեղերայի եւ Հայաստանի մէջ, Բէյս Զարդէյն եւ Թուր-Աբդինն աւերեց . անխոտիր ամէն ազգերն կը ջարդէին : Մոդական կրօնք մը ունէին՝ սակայն ով որ զՄահդին Աստուած չեր համարէր, այնպիսին այլադենի տեղ կը դնէին : Մամուռուն թագաւորն անդամ անոնցմէ կը վախնար : Երբ Քարդամին վանքը եւ շրջակայ գիւղերն կողոպտելու եկան, Հասան (ալ-Հասան բ. ՍահԼ) եռանդի եկաւ, վասն զի քրիստոնէից հետ լաւ էր, յանկարծակի անոնց վրայ յարձակեցաւ, Քուրդացիները ջախջախնեցան եւ փախան : Իսկ անիկա, զոր աստուածացուցած էին, ստիպուեցաւ քողը մէկդի նետած Հասանի առջեւէն խոյս տուլ : Սակաւաթիւ խմբով մը Աշոտի որդւոյն Սահակի երկիրն ապաստանեցաւ . Սահակ զի՞քը բռնեց շղթայի զարկաւ : Քուրդանացիներն երբ իրենց թագաւորին բռնուիլը լսեցին, հաւաքուեցան եւ գիշերը Սահակայ վրանին վրայ յարձակեցան . Սահակ աճապարեց՝ Մահդիի գլուխը կտրեց . անոր գլուխը, իր ընչեց մէկ մասը եւ ընտանիքը առնելով փախաւ : Երբ վրան մտան Մահդիի գին միայն գտան :

Քիչ ետքը, երբ Սահակ իր բանակովը Տայայէներու (Տաճկաց) գէմ կռուելու գացած էր, Քուրդանացիներն անոր ընտանեաց եւ որդւոց դարան լարեցին : Ճեթանոս կին մը այս դարանը յայտնեց գիւղին մէջ : Սահակի ամուսնոյն կրօնաւոր մէկ եղբայրը եւ ժողովրդենէ բազմութիւն մը բերդի մէջ ամրացան : Քուրդանացիներն եկան, գտածնին սպանեցին, բերդին մէջ եղողներուն դէմ կռուեցան եւ քարերով հարուածեցին բերդը .

տները մտան։ Արդ, իրենց յոյսը բարեպաշտ
կրօնաւորին աղօթքին վրայ էր, որ Քրիստոսի ողոր-
մութիւնը կը հայցէր երկրպագութիւններով եւ
սրբոց մասունքը ձեռքը բռնած։ իւր բարեպաշտ
քրոջմէն աղօթքի կը յորդորուէր։ Վերջինս իր
ստնդեաց մանկիկը Աստուծոյ առջեւ գրաւ ըսելով։
“Քրիստոս, գոնէ այս մանկանս համար, որ մկրտու-
թեան անմեղութիւնն ունի, օգնէ ծառայիցդ”։
Երբ Քուրդանացիները ներս մտնելու վրայ էին,
վասն զի բերդին գուռն այրած էր, ուրիշ կրօնաւոր
մը՝ Փէնեկսի նման նիղակ մ'առաւ, պարսպէն գուրս
խոյացաւ, ինք զինքը Քուրդաններու գլխաւորին
առջեւ գտաւ, եւ Աստուծոյ օգնութեամբը խոցեց
եւ սպաննեց զանիկա եւ այս կրօնաւորին բան մը
չկրցան ընել։ Իրիկուն եղաւ. ամբողջ գիշերը ար-
թուն մնացին եւ հսկեցին։ Սահակի բարեպաշտ
ամուսինն առաջադրեց ինք զինքը մահուան վտան-
գի մէջ զնել, որպէս զի չըլլայ թէ անհաւատից
ձեռքն իյնայ. զինատուն մտաւ եւ ոսկեզօծ սուր մը
առաւ, որպէս զի անոր փայլին պատճառաւ զինքն
սպաննեն, առտուընէ իսկ տրամադիր էր գուրս
ելլելու եւ մեռնելու։ Բայց Աստուած, որ “զինքը
ճշմարտապէս օգնութեան կոչողներուն մերձ է”¹,
այնպէս ըրաւ որ Քուրդանները բերդին յարձա-
կումը ձգեցին, կարծես թէ արդէն գրաւած ըլլային
զայն, եւ սկսան երկրին վրայ ցրուածներն կո-
ղողապել, որպէս զի չփախչին։ Երբ կողոպտելով
ժամանակ կը կորսնցընէին, Սահակ լուր առաւ,
հետեւակազօր զրկեց, որոնք ամրոցը մտան։ եւ
երբ անզգամներն վերստին ետ դարձան՝ դիմաց-
նին հակառակորդ երիտասարդներ գտան, որոնց
սուրը քարերով օգնութիւն կը գտնէր (²)։
Սահակ երկրորդ օրը հզօր բանակով մը հասաւ, եւ
որովհետեւ Քուրդանները բերդին յարձակումովը

զբաղած էին՝ իրենց պահապանաց ձայնը շլոեցին։ Երբ յարձակում կրեցին՝ կռնակ դարձուցին եւ փախան։ Ճետն մէջ թաղուեցան եւ այսպէս ամենքը սպանուեցան եւ փճացան։ Այս եղաւ Մահղիի եւ անոր բոլոր հետեւողներուն վախճանը։

Յետոյ առաջնորդնին եղաւ Հարուն, որը Ալի սպաննեց, իսկ անկէ ետքը Բաբաք անդէորդը. վերջինս Հռովմէացւոց թէոփիլոս թագաւորէն օդնութիւն խնդրելու գնաց։ Ժամանակագրութիւն Միքայելի Ասորոյ (Հրտ. Chabot, Հատոր Գ, էջ 507b—509a, = 50—52 թրգմ.)։

Քուռամեանց մթին սկզբնաւորութեան մասին այս տեղեկութիւնը շատ տեսակէաներէ մտադրութեան արժանի է. բայց հոս այոշափս միայն ի մեր հանենք որ Մահղին Քուռէրէնայէն (Դիոնիսիոս այս անուամբ կը յիշէ աղանդը) կամ աւելի ճիշտ Քուռ[ամ]րէնայէ (արաք. ٌالْخَرْمَدِيَّةَ, ٌالْخَرْمَدِيَّةَ, ٌالْخَرْمَدِيَّةَ) Դիոնիսիոսի խօսքին համաձայն իր բնակութիւնը հաստատած էր Քարդավայի ապառաժուտ լերանց մէջ, մինչդեռ արաքական տեղեկութեաց համեմատ

Ատրպատականի Բատ¹ (الْبَدْنَ, الْبَدْنَ) լեռն աղանդապետին երեւան ելելէն մինչեւ Բաբաքի անկումը՝ աղանդին թէ իրեւու սկզբնավայր եւ թէ իր կենացըն կ'երեւայ։ Մահղիով Զաւետան բ. Սահակը (արաք Սահլ)՝ Բաբաքի վարպետը՝ հասկնալու է. որմէ Քուռամեանք أجا و يد آتية ալ ալ անուանուեցան²։

¹ Մովս. Խոր. Բ. լգ. էջ 116. Մովսէս հոս Բաբաքի սպատմութենէն ազդուած է, երբ կը պատմէ թէ Երուանդ բռնաւորէն աղանած՝ հայ Արտաշէս իշխանին բնակավայր եղած են Բատ եւ Ոզմն գաւառները (الْبَدْنَ و رَسَاقْ أَوْزَهْ) Իրն Խորդ. Վ 4 + 3). Իսկ Քուռամեանց համար կ'երեւայ թէ Բատ լեռը Մահղիին բնակարան եւ աղանդանարան եղած է։

² Տար. Գ. Վ + Վ 5' 10 յլ. Եպուրի Ա. ՎՎ Վ. 2:

Վարիդ բ. Ամի աթ Տամափի, որ Բարաքի պատմութիւնը գրած է, աեղեկութեանց նայելով ջաւետան իր հակառակորդը Աբու Իմրանը Բատ լերան մօտ կռւոյ մը մէջ զարկած եւ սպաննած է, բայց ինքն ալ նոյն կռւոյն մէջ առած վէրքէ մը երեք որ ետքը կը մեռնի (Փիհրիստ ۴ չ ۳): Բնական է որ այս պատմութենէն շատ աւելի արժանահաւատ է Դիոնեսիս Տէլ-Մահրէի պատմածը, քանի որ դէպքերուն թէ տեղով եւ թէ ժամանակով աւելի մօտ է անիկա:

Բարաքի մէջուղ ելլելէն յառաջ ջաւետանի ժամանակ եղած խառնակութեանց պատմութիւնը թէ Դիոնեսիս եւ թէ արաբացի մատենագիրներն ժամանակադրապէս անորոշ կը թողուն: Վասն զի երբ Բարաք Թէոփիլոսի հետ բանակցութեան մէջ մտաւ¹ շարժումներն արդէն քսան տարի էր որ սկսած էին: Ատրպատականի մէջ Քուռամեանց շարժումներուն վրայ առաջին անգամ ՀՃ. 192ին (6 ԿՍ. 807 — 24 Հոկտ. 807) խօսք կ'ըլլայ, երբ Հարուն ար Ռաշիտ անոնց դէմ Աբդալլահ բ. Մալիքը, 10,000 ձիւորներով զրկեց (Տաբ. Գ. 7 32, 9): Ջաւետանի անմիջական յաջօրդ Հարունը, որ մուսլիմ զօրավարէ մը՝ Ալիէն՝ սպանուած է, արաբացւոց անծանօթ կ'երեւայ: Բատի վրայ Բարաքի երեւան ելլելը Տաբարիէն ՀՃ. 201ին (30 Յուլ. 816 — 19 Յուլ. 817) կը գրուի²: Բայց որովհետեւ մէկ կողմանէ Մահրին Հասանէն, այսինքն ալ-Հասան բ. Սահլ, Հախջախիչ պարտութիւն մը կրեց, որով Հայաստան փախչելու ստիպուեցաւ եւ

¹ Դիոնեսիսի եւ Բիւզանդացիներու. Համաձայն ալր բանակցութիւնն արդէն 830ին եղած ըլլալու է. Հմատ. Weil, Gesch. der Kalifen, II, 239:

² Տաբ. Գ. 7 32, 10: ալ-Մասուդի, Քիթար ալ ալ-Բանադիչ 35 3, 6—7 կը դնէ 200 կամ 201:

Աէկալ կողմանէ Հասան բ. Սահման Հճ. 198ին
(1 Սեպ. 813 — 21 Օգս. 814) Գլբալի, Պարսի,
Ահվազի, Իրաքի, Հիճազի եւ Եամոնի կուսակալ
անուանուեցաւ (Տար. գ. 975, 10—11) եւ 199ին
Բաղդադ մտաւ, ուստի կը հետեւի թէ Մահգի
ջաւետանի խորտակումը Հճ. 199ին (սկզ. 22 Օգս.
814) եւ 201ի (սկզ. 30 Յուլ. 816) մէջ եղած
պիտի ըլլայ: Ուրեմն այս միջնցին Սահմանի Բաշբատունին
որդէն Հայաստանի իշխան էր և այն թէն Քարելուի
(Բաստան) Արքի առաջ հաստանօրէն Տարօնի մէջ:
Թէ արդեօք այս միջնցին Աշոտ Մասկեր արդէն մե-
ռած էր, կարելի չէ իմանալ: Մտագիր ըլլալու է
որ Գիոնեսիոս Սահակայ Պատրիկ տիտղոսը չի տար:
Աւրդան (Էջ 78) Արդ ալ Մէլիք բ. ալ-Կահհաֆ
աս Սուլամիին անկման պարագային Տարօնը՝ Ամբա-
տի որդւցին Աշոտի սիշխանութիւնը՝ կ'անուանէ:
Աւրդանի հեղինակութիւնը՝ Շապուհ Բագրա-
տունին՝ կ'երեւայ թէ այս միջագէպը Միքայէլ Բ. ի
(820—829) կառավարութեան ժամանակ փոխա-
դրած է:

Այս առերեւոյթ հակասութիւնը հետե-
ւեալ կերպով լուծելու է. 812/3ին արդէն կը
տեսնենք թէ Աշոտ պատրիկի որդիներն որոշ
ինքնակացութեամբ մը երեւան կ'ելլեն (տես
թ. 16, Էջ 32—3): Կ'երեւայ թէ Աշոտ իր
կենդանութեանը ժամանակն արդէն իր հեռա-
ւոր կալուածներէն ոմանց կառավարութիւնն
անոնց յանձնած է: Երէց որդւոյն՝ Պաւթի կը
վերագրուի Օձ (Տարօնի մէջ) բերդին հիմնարկու-
թիւնը. ուրեմն Պաւթիթ Տարօնի տէրն եղած պիտի
ըլլայ: Բայց որովհետեւ վերի հատուածին համե-
մատ 816ին անոր կրտսեր եղայրը՝ Սահակ՝ Տա-
րօնի տէրն էր, ուստի ինքն արդէն մեռած ըլլա-
լու էր: Թէեւ Աւրդան ինչպէս վերը տեսանք
թ. 16, Էջ 35 եւ թ. 17, Էջ 57) կը պատ-
մէ թէ Աշոտի հեղինակութիւն՝ Սմբատ՝

Հօրը մահուրնէն ետքը Դաւթի + բազ հետ ամուսնացած է, սակայն հոս սխալ մը ըլլալու է եւ յիշականին Սմբատի ամուսինը Դաւթի պահապըն է, ըստ այսմ ալ իր եղբօր աղջիկը:

Թէ Սահակ եւ անոր որդիները յետոյ ինչ եղան, անծանօթ է գեռ. իր մահուրնէն ետքը Տարօնի իշխանն էր անոր եղբայրը՝ Բագարատ:

19. Բագարատ՝ Բագրատունեաց ցեղէն, Տարօնի իշխան Թայվմաս Արծրունի թ. ե – է, էջ 107 – 120, 158, 162. Բագարատ Բագրատունի, Հրամանատար եւ իշխան Հայոց իբր 841ին Յովհ. Կաթ. էջ 65. Հմմտ. Daghbaschian, անդ, էջ 9, ըստ Զամշեանի Պատմ. Հայոց թ. 430 بطريق البطارقة بقراط بن اشوط տիտղոսով Տար. Գ. 1408, 13a. 237H. = 851 – 52. 1409, 4. Հատկու. Արաբ. Պատմ. 546, 5. Հմմտ. Բալ. 180, 9. Բն اشوط 211, 11. Եաքուրի թ. 598, 5. Թէոփիփան. Շարունակ. Գ. 31, էջ 126, 23 – 127, 3: “Առնլով Մելիտինէի Ամիրայ իշխանը (Օմար թ. Աբդալլահ ալ-Աքթա) եւ Տաճիկներէն տաս Հազար մարդ եւ Հայոց ամբողջ բանակը եւ իշխոնց էւնանը Դավեմոնի քով բանակ գրաւ. (Թէոփիփիսոի ժամանակ ա. Լըբոյ-Աէն-Մարտէն. Hist. du Bas-Empire 13, 138). Գենեսիս Գ. էջ 67, 13 – 19 Հրտ. Բոնն. “Արդ Ամերումիմիմ իւր որդին կանխաւ զրկեց յարեւելը շատ արեւելքցիներով եւ իրեն գրացի Տաճիկ մարտիկներէն տաս Հազար մարդով՝ Հայոց բովանդակ բանակին՝ Քեսպարականիտայի (Վասպուրականի իշխանին) եւ իշխանաց իշխանին եւ նոյն ատեն Մելիտինէի իշխող Ամերին հետ միացած. որոնք Դավամոնի քով Հաւաքուելով բանակ գրին: Հմմտ. Բար-Հերբէոս. Պատմ. Ա. էջ 388. Տոմաշէկ Սասուն. թրդմ. Աիեննա. 1896, էջ 25/6: Իշխանաց իշխան մեծ

տիտղոսը կրող առաջին մարդը՝ ինչպէս կ'երեւայ Սահմ. բ. Ամբատեանն էր, Բարաքի մատնիչը. յետոյ անոր որդին Յովհաննէս-Մուաւիան:

Աշոտի երեց որդւոյն՝ Բագարատի, Խշանաց իշխանին ձեռքն էր նաև Խլաթը (Բալ. 185, 9): Աշոտ Մեծի, Խշանաց իշխանին (862—890) եւ անոր յաջորդաց ժամանակ Հայաստանի վրայ ունեցած իշխանութեանը մատին՝ Կոստանդին Դիրանածինէն, De administr. imp. c. 44, տեղեւկութիւններ կը ստանանք: Կոստանդնի համաձայն Աշոտ Խշանաց իշխանին կառավարութենէն յառաջ Բերկրի, Խլաթ եւ Արձէշը Պարսից, այսինքն խալիքայութեան, տակն էին: Խակ իշխանաց իշխանն ունէր նաև Բերկրի, Խլաթ եւ Արձէշ երեք քաղաքները, գարձեալ Դուին, Հեր եւ Սալամա, սակայն առաջին երեքը՝ Առէլթարտի (Առէլչարտ) աւտատ տուաւ, որ խկզբան միայն Մանազկերտն ունէր եւ իշխանաց իշխանին հպատակ էր: Վերջինս կայսիկ Ապրառն է այսինքն ։ Աւ ալ ՝ Ապահունեաց բռնակալը, որ Մանազկերտ կը նստէր. Թովմ. Արծր. Բ. Ժթ, ի, էջ 210—220. 224—225. Հմմտ. Daghbaschian, Ժիշեալ գործը էջ 47—51. Աշոտի որդւոյն եւ յաջորդին՝ Սմբատ իշխանաց իշխանին Խուսուփ բ. Աբու Սալ (De administr. imp. c. 44, էջ 192, Հմմտ. 191, 193) ամիրայէն գլխատուելէն ետքը (913) Ապու Սեւեգայ՝ Ապրառն թոռը, Մանազկերտի, Խլաթայ, Բերկրիի եւ Արձէշի անկախ տէր գարձաւ եւ իր երկու եղբայրներուն Աբու Ասվադի եւ Աբու Սալմի հետ կայսեր հպատակեցաւ: Պատմութեան մնացած մասը զմեզ չե հետաքրքրեր:

Բրոսէ, Coll. d'hist. armén. I. Introd. p. XIV, իր աղբիւրներէն գարձեալ խառնակութիւն մը կը հանէ, երբ կայսեր այս խօսքերում մէջ ։ Սմբատ իշխանաց իշխանի հօրմէն՝ Աշոտ իշխանաց իշխանէն յառաջ՝ զոր Պարսից ամիրան-

Ապոստատ (Ապու-Ասճ) գլխատել տուաւ, եւ որ երկու որդի ունէր, այս ինքն Աշոտ՝ որ իրմէ ետքն իշխանաց իշխան եղաւ եւ Աբասը, որ անկէ ետքը իշխանական պատիւ բնդունեցաւ^ո, Աշոտ Մսակերը, անոր որդին Խոստովանով († 856) եւ անոր թռուը զԱշոտ Մեծ կը գտնէ, որոնցմէ երկուքը իշխանաց իշխան տիտղոսը չունեին եւ երկրորդը գլխատուած չէ, այլ բանտի մէջ մեռած է:

20. Թուվմ. Արծր. Գ. գ. 243, ե. 151.
Ժ. 208:

21. Սմբատ-Ապլաբաս՝ Աշոտ Մսակերի որդին Հարուն ար Ռաշիտի ժամանակ Սամառա պատանդ կ'երթայ, Հայոց 275 թուին = 826/27 ազատ կ'արձակուի. Արշարունեաց մէջ շէնք մը կը շինէ զոր Ագրձկոյս կ'անուանէ, Ստ. Ասողիկ Բ. բ. 106. ուրեմն իր հօրը հիմնած նոր բնակավայրը հաստատուեցաւ: Սմբատ՝ մեծ սպարապետը Հաւլ ոստիկանին գէմ^ա Սեւադայի հետ կը միանայ Յով. Կաթ. 64 (տես, էջ 49, ծան. 2): Անվագաւերական աղքիւրի մը կը պարտի Վարդան իր հետեւեալ տեղեկութիւնը, էջ 78/79. “Յետ այսորիկ վախճանի Աշոտ ի մահիճս, եւ առնու զիշխանութիւնն Սմբատ որդի նորա ամ մի. եւ ապա մարտուցեալ ընդ չօրից հազարաց, հինգ հարիւր արամբ պսակի ի Քրիստոս յիսմայելականացն: Եւ եղբարք նորա Դաւիթիթ եւ Սահակ եւ Մուշեղ եւ Քադարատ, առեալ զմայրն իւրեանց չոգան ի Նփրկերտ առ Խոլավին ամիրայ, սիրով ընկալեալք ի նմանէց: Այս սիսալ կարծիքը թէ Սմբատ Հաւլի գէմ մղուած պատերազմի մէջ ինկած է, Վարդան ունի նաեւ էջ 80¹:

¹ Այս սիսալն պատճառ առւած է Յով. Կաթ. ի մէկ խոսքը, որմէ մոլորած է նաեւ Սէն-Մարտէն իր թարգմանութեանը մէջ, էջ 102: Սակայն Յովմ. այսպէս կը դրէ, էջ 64/65: “Անդ սպանաւ Սահակ Սիրնեաց տերն եւ սպա-

Սմբատ Բագրատունին, Մոկաց իշխեցողը (ոչ
թէ իշխանը) Բուղայի հետ կը տեսնուի Նկանի
առջեւ, Թովմ. Արծր. Գ. բ. էջ 127, 137, 138.
Սմբատ որ եւ Ապլաբաս (այսպէս կարդա) սպարա-
պետ Հայոց՝ Գ. թ., էջ 173. Զարմանալի է որ
Թովմ. Արծրունի զինքը առաջին անգամ յիշած
ժամանակ սպարապետ չի կոչեր, այլ Մոկաց իշխե-
ցող կը ներկայացընէ, մինչդեռ Յով. Կաթ. միշտ
սուրբ տովետ կամ “մեծ սպարապետ” տիտղոսը կու-
տայ: Սակայն այս զարմանալի երեւոյթն անով կը
մեկնուի որ Սմբատ հոն իրերէ՝ Վասպուրականի
սահմանակից՝ Մոկը գաւառին տերը կը գործէ եւ
ոչ թէ իրը սպարապետ: Ուստի սպարապետին հետ
իր նոյնութեան վրայ ամենեւին չի կրնար տարա-
կուտուիլ, հմմտ. Daghbaschian յիշեալ գործը
էջ 26, ծան. 1: Գուցէ իր երեց եղաօրը Բագրատ-
արի՝ որուն իշխանութեան կը վերաբերէր անշուշտ
այդ գաւառը, գերի բոնուելէն ետքը (851) ստանձ-
նեց Մոկը պաշտպանութիւնն եւ ապահովապէս
ի սկզբան միայն առ ժամանակեայ էր այս գրա-
ւումը: Մոկաց իշխանութիւնը իր կրտսեր որդւոց
ժառանգութիւն թողուց. տես Թիւ 26, 27, 20
8աբ. Գ. 1415 ա. 238 ա. 1416 13. ա. 1416 13.
ա. 1416 13. ա. 1416 13. ա. 1416 13. ա. 1416 13.
ա. 1416 13. ա. 1416 13. ա. 1416 13. ա. 1416 13.
ա. 1416 13. ա. 1416 13. ա. 1416 13. ա. 1416 13.

բապետն Սմբատ եւ Անեագ հազիւ ճողովրեալ անձնա-
պորձ փախչեն:

1. Այսպէս իբն ալ Ամիր. Օ ձեռ. 1416; 1416, ա. 1416 13. ա. 1416 13. ա. 1416 13.

Քայլց պատմական սխալ է երբ Ժ. գարու հայ ժամանակագիրներն զինքը իր հօրը Աշոտ Մսակերի յաջորդը կը համարին. վասն զի իւր եղբայրը բարգարատ, իշխանաց իշխանն էր յաջորդը եւ ինքը սպարապետ էր միայն եւ իր եղբորը գերի տարուելէն ետքը իշխանութեան հետամուտ էր. ուստի հարազատութեան ճիշդ նոյն տեղափոխութիւնը, զոր վերը (Թիւ 11) Ստ. Ասողիկէն ի նպաստ Սմբատի՝ Աշոտ պատրիկի որդւոյն եղած տեսանք: Քաղաքական զարգացման պատճառաւ՝ Բուղայի արշաւանքէն վերջը՝ երկրորդական ճիւղը այնչափ նսեմացուցած էր Տարօնի մէջ բնակող գլխաւոր ճիւղը, որ ինքնաբերաբար այն ըմբռնումը տիրեց թէ երկրորդականն էր գլխաւոր ճիւղը եւ այս ըմբռնումը նախընթաց ըջաններուն վրայ ալ տիրող եղաւ:

22. Տես վարը:

23. Քագարատի որդիները՝ Աշոտ եւ Դաւիթ՝ Բուղայէ գերի կը բանուին Յով. Կաթ. էջ 67, Վարդան 80, Քագարատի երեք որդիները Տարօնի մէջ կը բանուին Ստ. Ասողիկ թ. բ. էջ 107. Աշոտ կիւրապաղատ, իշխան Հայոց թ. Արծր. Գ. Ժթ. 218:

24. Դաւիթ, կիւրապաղատի եղբայրը Թոովմ. Գ. ի. էջ 220:

25. Աշոտ, որդի սպարապետի Թոովմ. Գ. Ժթ. 173, Ժա 191, “Աշոտ, որդի սպարապետին եւ Մուշեղ եւ Սմբատ եղբայր Աշոտոյն”:

26. Մուշեղ (Սմբատ), սպարապետի որդին, Թոովմ. Գ. Ժ. 182, Ժա. 191 (տես Ժթ. 25), Ժէ. 213, Սահակ Քագրատունի, որդի իշխանաց իշխանի (Աշոտոյ) եւ Սմբատ եւ Շապուհ եւ Մուշեղ Մոկաց իշխեցողք. Ժթ. 218, Աշոտ կիւրապաղատ Հայոց իշխան, Մուշեղ իշխան Մոկաց, Շապուհ եղբայր իշխանաց իշխանի, ի. 224, Գուրգէն եւ Մուշեղ Քագրատունի:

- Առւշեղ Առկաց իշխեցող այլ քաջայայտ եւ
բարձրագահն . Թուվմ . Գ . ի . 221 :
27. Առկաց իշխեցող . Թուվմ . Գ . ժէ . 213
(տ . թ . 26) , եղբայր իշխանաց իշխանի (Աշոտ)
Թուվմ . Գ . ժթ . 218 , Աշոտ եւ Շապուհն Ամբատի
որդիները , Վարդան 79 :
28. Թուվմ . Գ . ժա . 191 (տ . թ . 25) , ժէ .
213 , Ամբատ եւ Շապուհն եւ Առւշեղ , Առկաց իշ-
խեցողք :
29. Աբաս , սպարապետ Հայոց , եղբայր Իշ-
խանաց իշխանին , Թուվմ . Գ . ի . 222 :
30. Թուվմ . Արծր . Գ . ժէ . 213 :
31. Ասիկա գուցէ Աշոտի որդի՝ Շապուհն է
որ Ահմադ թ . Խալիդ արաբացի կուսակալը ջորւոյ
մը վրայ նստեցուցած Ասորիք տարաւ , Թուվմ . Գ .
ի . 222 :



